



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



ԴԱՍԱԳԻՐՔ  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ Բ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ  
ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒՑ



ԹԵՌԴՈՒՄԻԱ  
ԿԱԱԼԿԱԱՆ ՏՊԱՐԱԱԻՆ

1861.

Ltn

✓ 1721



1999

43934-4. L.

ԴԱՍԱԳԻՐՔ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Միջին ԴԱՐՈՒՑ

2224 1  
законите  
законодательство  
законы

Թիւրք

ԴԱՍԱԳԻՐՔ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ

ՄԱՍՆ Բ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒՅ

ԹԱՐԴՄԱՆԵԱՅ

ԱԴԵՔՍԱՆԴՐ ՄԱԶԵՐՈՎ



ԹԵՇՈՂՈՒՄ

Կ Խ Ա Լ Ի Պ Ե Ա Ն Տ Փ Ա Ր Ա Կ Ե Կ

280 գ 3-62

1861.

9-

ԹՐԱՎՈՅՆԻ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՒՔ

Հ Յ Ա Խ

Հրամայեցաք տպագրել, եւ յետ տպագրութեանն առաջի առնել ուր հարկն է զսահմանեալ թիւ օրինակացն։

Թեոդոսիա, 25 Յուլիսի 1861.

ԳԱԲՐ. Վ. ԱՅՎԱԶՅԱՆ :

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՒՔ

ՀԲ. 1726

1726/հաս

9-

# ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ՄԻջին ԴԱՐՈՒՅՑ



### ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻՏԵԼԻՔ

1. Երբոք Հռովմայ տէրութիւնը զանազան մասեր բաժնուեցաւ եւ Գերմանացի ազգերը տիրեցին այն մասերուն, նոր նոր տէրութիւններ ձեւացան։ Գերմանացիներէն ետքը նըռչականոր եղան Սրաւեանները՝ որ Եւրոպիոյ մեկ մասին տիրեցին, այնպէս որ Արեւմտեան Հռովմայ տէրութեանը անկմանէն ետքը՝ Եւրոպան Գերմանացւոց ու Սլաւեաններուն մէջ բաժնուեցաւ։

2. Այժմեան Փորբոկալի եւ Սպանիոյ հիւսիսային արեւմտեան կողմը կըքնակեին Սուե-

<sup>1</sup> Հռովմայ Արեւմտեան կայսերութեան ընկնելէն ետեա՛ ինչ ազգեր անուանի եղան Եւրոպայի մէջ։

<sup>2</sup> Ո՞ւր ընակեցան Սուեւիացիք եւ Վիսիգոթք։

ւիացիք. Սպանիոյ մնացեալ մասին եւ հարաւային Գաղղիոյ տիրողները վկարգորացիք կամ Վիսիգորներև էին, եւ իրենց տերութեան զիսաւոր քաղաքն եր Թուղուզ:

1. Գաղղիոյ արեւամտեան կողմը կըբնակեին Պուրկոնիացիք, իսկ հիւսիսային կողմը Ֆրանցիք կամ Փրանկը ըսուած ազգը, որոց անունովը Ֆրանցիս կամ Ֆրանս ըսուեցաւ բոլոր երկիրը:

2. Հիւսիսային Գերմանիան, այսինքն Հիւսիսային եւ Պալքիկ ծովերուն, եւ Էլավա ու Վեզէր գետերուն մեջտեղուանքը մինչեւ Հռենոս<sup>1</sup> կըբնակեին Ասքոնները:

3. Այժմեան Զուիցերիի մեծ մասին մեջ եւ Հռենոս գետին երկու եզերքը կըբնակեին Ալմանանները, որ են այժմեան Գերմանացիները կամ Նեմցեները:

4. Խտալիոյ տիրեց Հերուշ ըսուած ազգը, որոց տեղը շուտով բռնեցին Աստրոզորները:

<sup>1</sup> Ո՞ւր ընակեցան Պուրկոնիացիք եւ Փրանկք:

<sup>2</sup> Ասքոնները մուր կըբնակեին :

<sup>3</sup> Այժմեան Զուիցերիի մեջ որ ազգը կըբնակեր :

<sup>4</sup> Խտալիոյ որ ազգը տիրեց :

1. Բրիտանիոյ մեջ ընակեցան Անգղիացիք  
եւ Սաքսոնիացիք։ Հիւսիսային Եւրոպիոյ եւ  
Սքանտինական մեջ, այսինքն այժմեան Շուե-  
տի, Տանիմաքայի եւ Նորվեկիոյ մեջ Նոր-  
մանեները կը բնակեին։

2. Այժմեան Ռուսաստանի, Լեհաստանի եւ  
Բրուսիոյ, եւս եւ Պոնեմիոյ մեջ Ալաւենե-  
ները կը բնակեին։

3. Ցունաստանը առանձին ինքնակալութիւն  
կամ կայսերութիւն էր, որոյ մայրաքաղաքն  
էր Կոստանդնուպոլիս։

4. Խոկքրան այս տէրութիւնները իրարմէ  
բոլորովին անկախ էին. յետոյ Գերմանիան,  
Գուղիան, եւ Սպանիոյ ու Խոալիոյ մեկ մա-  
սսը Մեծին Կարողուի ժամանակը մեկ բազ-  
որութիւն եղան, որ նորէն Արևոտեսև  
կայսերութիւն Հռովմայ ըսուեցաւ (800): Բայց  
Կարուսոփ ըսուերուն ժամանակը, այս ինքնա-

<sup>1</sup> Բրիտանիոյ մեջ ո՞ր ազգը ընակեցաւ։

<sup>2</sup> Ալաւենները ո՞ւր կը բնակեին։

<sup>3</sup> Ցունաստանի տէրութիւնը ինչ վիճակի  
մեջ էր։

<sup>4</sup> Եւրոպայի ո՞ր տէրութիւնները եւ Յըր միա-  
ցան իրարու հետ։ — Այն տէրութիւնը նորէն  
Յըր բաժնուեցաւ։

կալութիւնը՝ զանազան մանր տէրութիւններ բաժնուեցաւ (843): Բաց յայնմանէ այն տէրութիւններուն մէջ շատ վասաշելու, այսինքն հարկատու իշխաններ, կոմսեր, դուքսեր, պարոններ, իւրեանց կալուածներուն վրայ ինքնազուխ տէր եղան. անով շատ տէրութիւններ տկարացան եւ կործանեցան:

1. Ընդհանրապէս Միջին դարուց ժամանակները Եւրոպայի տէրութիւններուն մէջ շատ փոփոխութիւններ կամ յեղափոխութիւններ եղան՝ անդադար պատերազմներու, ներքին խռովութիւններու եւ հարկատու իշխանաց ու քաջաւորաց անմիաբան լինելուն պատճառաւ: Բայց տէրութեանց ներքին կառավարութիւնները, եւ մարդկանց վարքն ու քարքը աւելի այն ժամանակը յայտնի կերպով փոխուեցաւ ի քարին, երբոք հերանոսութիւնը Եւրոպայի մէջէն վերցաւ, ու քրիստոնէութիւնը տիրող դաւանութիւն եղաւ:

2. Քանի մը Գերմանացի եւ Սլավան ազ-

<sup>1</sup> Միջին դարերուն՝ ինչու համար շատ փոփոխութիւններ եղան Եւրոպայի տէրութեանց մէջ:

<sup>2</sup> Միջին դարու մէջ ո՞ր Ասիացի ազգերը յարձակեցան Եւրոպայի վրայ:

զեր մեծամեծ նեղութիւններ քաշեցին Ասիացի ազգաց, այսինքն Արաբացւոց, Տամակաց կամ Թուրքաց եւ Թարարաց յարձակմունքէն. մանաւանդ երբ Արարացիք Մահմետական եղան, եւ ուզեցին իրենց հաւատքը բռնութեամբ տարածել ամէն տեղ: Այն ժամանակէն սկսան Արարացիք յարձակիլ զանազան երկիրներու վրայ՝ Ասիոյ, Ափրիկէի ու Եւրոպիոյ մէջ, եւ եօրներորդ դարուն կեսին ատենները Պարսկաստանի, Պաղեստինու, Փիլիպիկէի եւ Եգիպտոսի տիրեցին. ուրերորդ դարուն սկիզբներն ալ Սպանիան նուամեցին: Բայց Ասիոյ մէջ Արարացւոց տէրութեանը Տամիկք տիրեցին, որ եւ յետոյ յարձակեցան Հռովմայ Արևելեան կայսերութեան երկիրները, եւ վերջապէս տիրեցին անոր (1453):

1. Սակայն քրիստոնեայք եւս, այսինքն Գերմանացի եւ Գաղղիացի ժողովուրդները քանի մը անզամ Ասիա անցան եւ Տամկաց վրայ յարձելեցան, զանոնք ուժէ ձգելու եւ Պաղեստինը ձեռքերէն առնելու համար: Այն

---

<sup>1</sup> Խաչակրաց արշաւանքն ինչ են: — Ռոշափի ժամանակ քշեցին: — Ի՞նչ եղաւ անոնց հետեւանքը:

արշաւանքներն ըսուեցան Արշաւանք Խաչա-  
կրաց, եւ տեսեցին 200 տարիի չափ։ Խաչա-  
կրութեանց ժամանակը Եւրոպացւոց զօրքե-  
րեն շատ կտրիմներ ընկան մեռան, ընդ-  
հանրապետական գրիստոնեալք մեծամեծ վնասներ  
կրեցին, եւ Պաղեստինու չկրցան տիրել։  
Բայց իրենց կրած վնասներուն փոխարեն՝  
շատ օգտաւետ բաներ սովորեցան Ասիացւոց-  
մէ, եւ աւելի բարեկիրք ու գործունեայ եղան։

1. Դրեբէ նոյն ժամանակները Մողոլները  
կամ Թարարները Ասիոյ մէջ սկսան Տաճկաց  
նեղութիւն տալ. յետոյ Եւրոպա անցան, Ռուս-  
սաստանի տիրեցին, եւ 200 տարիէն աւելի  
Ռուսաց վրայ տիրապետեցին։

2. Ահա ասոնք են Միջին դարուց պատմու-  
թեան երեւելի անցքերը, եւ սոքա մեր առջե-  
նը երեք զիխաւոր շրջան կրանան որ ասոնք են։

3.. Արեւմտեան Հռովմայ տէրութենէն նոր  
նոր տէրութեանց ձեւանալը.

Բ. Արեւմտեան Հռովմայ տէրութեան վե-  
րականգնիլը՝ մեծին Կարույոսի ժամանակը։

Գ. Խաչակրաց արշաւանքը :

<sup>1</sup> Մողոլները կամ Թարարները Երբ սկսան  
զօրանալ։ — Ո՞ր տեղերուն ու ո՞րչափ ժամա-  
նակ տիրեցին։

<sup>2</sup> Քանի զիխաւոր շրջան կայ Միջին դա-  
րուց պատմութեան մէջ։

## ՇՐՋԱՆ Ա.Ո.Ա.ԶԻՒ.

ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀՈ-ՈՎ.ՄԱՅ ԿԱՅՍԵՐՈՒԹԵԱՆ  
ԸՆԿՆԵԼԵՆ ՄԻՆՉԵՒ  
ՄԵԾԻՆ ԿԱՐՈՂՈՍԻ ԺՈ.ՄԱՆԱԿԲ

---

Գերմանացի ազգերուն տեղափոխութիւններէն և ուղարկութիւնները՝ նոցա մէջ պատահած զանազան փոփոխութիւնները :

---

1. Գերմանացոց կենցաղավարութիւնը, եւս ևս բնաւորութիւնը շատ փոխուեցաւ, երբոք անմարդի անտառները քողած՝ սկսան իրենց բնակութիւնը հաստատել գեղեցիկ եւ բարերեր երկիրներու մէջ, այսինքն Գաղղիոյ, Սպանիոյ, Փոքրոկալի եւ Խոտալիոյ մէջ. Շուտով մոռցան իրենց վայրենութիւնը, եւ օգտական բաներու սկսան զբաղիլ . բայց եւ

---

\* Գերմանացոց կենցաղավարութեան կերպը Երբ փոխուեցաւ : — Աւըիշ ինչ փոփոխութիւն եղաւ. Գերմանացոց վրայ :

չափէ դուքս հանգիստ կեանքը , եւ հարաւային կլիմաներուն ջերմութիւնը զանոնք փափկացուցին եւ մարմնական ուժէ ձգեցին : Բացիկենցաղավարութենէն՝ փոխուեցան նաև նոցա լեզուն , օրէնքները , եւ կառավարութեանց ներքին կարգադրութիւնը եւ հաւատքը :

1. Գերմանացւոց զանազան լեզուները խառնուեցան Լատինացւոց լեզուին նետ , որ զործածական էր Գերմանացւոց տիրած երկիրներուն մէջ . եւ այն խառնուրդէն նոր լեզուներ ելան , այսինքն Գաղղիարէն , Խտալերէն , Սպանիարէն եւ Փոքրոկալցւոց լեզուն :

2. Գերմանացւոց օրէնքները , եւ դատաստան կտրելու կերպն ալ իրենց տեղափոխութենէն վերջը փոխուեցան : Առաջները իրենց հին սովորութիւններովք կվարուէին , եւ զբրաւոր օրէնքներ չունէին : Այն սովորութիւններէն , եւ իրենց զնացած երկիրներուն օրէնքներէն նոր օրէնքներ ձեւացուցին . բայց այն օրէնքները շատ պակասաւոր էին : Անոնց

<sup>1</sup> Գերմանացւոց լեզուին վրայ Յնչ փոփոխութիւններ եղան :

<sup>2</sup> Գերմանացւոց օրէնքներն Յնչպէս էին : — Յանցանաց պատիժներն Յնչ էին :

մեջ միայն քանի մը յանցանքներու պատիժները դրուած էին . պատիժն ալ փող վճարել էր՝ յանցանքին համեմատ : Մարդասպանութեան համար ալ նոյնպէս փող կապահանջուէր : Գերիի մը սպանութեանը համար քիչ փող կը վճարուէր . իսկ երէ Գերմանացի լինէր սպանուողը , աւելի : Ով որ չկարենար տուզանքը վճարել , գերի կինէր վիրաւորուողին կամ սպանուողին ազգականներուն :

1. Յանցաւորներուն դատաստանը բաց տեղեր կը ներ կը ներ իշխանները կամ կոմսները՝ հմուտ մարդոց հետ իմիասին : Երէ յանցաւորի մը յանցանքը յայտնի կերպով չիմանալին , այն ժամանակը կփորձէին զինքը աստուածային դատաստանով — ինչպէս իրենք կը սիրին : Գերմանացիք կարծէին թէ Աստուած զանմեղը կը պահպանէ միշտ հրաշալի կերպով և ամեն փորձանքէ կազատէ : Ով որ , օրինակի համար , կարող լինէր ձեռքը տաք զրի մեջ , կամ կրակի պէս տաքցուցած երկարի վրայ բռնել անվնաս , նա անմեղ կհամարուէր :

---

<sup>1</sup> Դատաստանները թնջ կերպով կտեսնընէին : — Աստուածային դատաստան ըստածն թնջ էր :

1. Ինչպէս որ առաջ ըստնք, Գերմանացւոց  
զօրքը զանազան խումբերէ ձեւացած էր, ո-  
րոց գլխաւորները դուքսերը եւ կամ քաղա-  
ւորներն էին. Եւ այս քաջ եւ ազատ Գերմա-  
նացւոց խուռն քազմութիւնը իրենց առաջնորդ-  
ներուն հետ ստեղ ստեղ կյարձակէին դրացի  
ազգաց վրայ՝ նոցա կալուածները յափշտակե-  
լու համար: Պատերազմէն ետքը իրենց տիրած  
երկիրները կրածնէին իրենց քազաւորին եւ  
նորա մօտիկ մարդկանց մէջ. քայց քազաւորը  
շատ անզամ ո.ոճկի տեղ նոցա տիրած երկիրին  
մէկ մասն ալ իրեն քաջ զինուարներուն կու-  
տար: Այս կերպով ընծայուած երկիրը լէհն  
կըսուէր, եւ այն երկիրին տէրը կըսուէր վա-  
սալ: Վասալին մահուանէն վերջը՝ նորա կա-  
լուածները սովորաբար որդւոյն կանցնէին  
իսկ վերջերը այնպիսի երկիրները ժառանգա-  
կան եղան: Այս պատճառաւ վասալները հա-  
ըստացան, եւ տէրութեան բոլոր մեծ սկաշ-  
տօնները նոցա ձեռքն անցան:

\* Գերմանացւոց զօրքին կազմութիւնը ինչ-  
պէս էր: — Լէհն կամ լէհն ըստածն ինչ էր:  
— Վասալներն ինչ էին:

1. Գերմանացի ազգերուն գնացած կրկիրներուն շատին մէջ արդէն տարածուած էր քրիստոնէութիւնը. ուստի իրենք ալ կամաց կամաց քրիստոնեայ եղան։ Բայց բուն Գերմանիոյ մէջ քրիստոնէութիւնը ուշ տարածուեցաւ, մինչեւ որ քանի մի քարեպաշտ անձինք Քրիտանիային գնացին Գերմանիա՝ քրիստոնէական հաւատքը հոն քարոզելու համար։ Սոցա մէջ առելի երեւելի եղաւ Քրիտանիացի Վինֆրիտ կրօնաւորը, որ Գերմանացւոց առարկալ կոչուեցաւ, եւ Վոնիփակիոս այսինքըն բարերար. վասն զի նա զերմեռանդ սըրտով կերրեկը ժողովուրդը՝ Գերմանացւոց այլ եւ այլ տէրութեանցը մէջ պտըտելու ժամանակը։ Յիսուն տարիեն առելի Գերմանիոյ մէջ կեցաւ, Վոնիփակիոս, բայց վերջապէս կռապաշտներէն սպանուեցաւ (702-755)։

---

<sup>1</sup> Գերմանացիք Յըր եւ Բնջպէս քրիստոնեայ եղան։ — Ո՞վ էր Վոնիփակիոս։ — Ուրիշ Բնչանուն ունեք։

Խտալիոյ կտիրեն Ռատրոգործերը , Յոյեր և  
Հուզորարտացիք : — Յունաց կայսերուրիւ-  
նը , Յուստինիանոսի փառաւոր ինքնակա-  
շուրիւնը :

---

4. Արեւմտեան Հռովմայ տէրութեան անկմա-  
նէն ետքը Ողոազը Խտալիոյ բազաւոր եղաւ .  
բայց 30 տարիէն աւելի ջրազաւորեց , վասն  
զի Մաճառստանէն Ռստրոգորները Խտալիա ե-  
կան՝ իրենց Թէոդորիկոս բազաւորին առաջ-  
նորդութեամբը , որպէս զի Ողոազքն առնուն  
այն նոր բազաւորութիւնը : Մեկ քանի պա-  
տերազմներէն վերջը Ողոազը անձնատուր ե-  
ղաւ , այս պայմանաւ որ թշնամին իրեն կե-  
նացը խնայէ : Թէոդորիկոս խոստացաւ կատա-  
րել նորա խնդիրը . բայց քանի մը օրէն Գո-  
րացիք սպաննեցին Ողոազը ճաշի մը ժամա-

---

<sup>1</sup> Հռովմայ տէրութեան անկմանէն ետքը նվ  
բազաւորեց Խտալիոյ վրայ : — Ո՞ր ազգը ար-  
շաւուեց Խտալիա : — Թէոդորիկոս ինչպէս վա-  
րուեցաւ Ողոազքին հետ : — Ինչո՞ւ համար մեծ  
ասուեցաւ Թէոդորիկոս : — Թէոդորիկոսի յա-  
ջորդաց ժամանակն ինչ վիճակի մէջ էր Խտա-  
լիա :

նակ : Այն ատեն Խոալիան Ռատրոգորաց ձեռքը անցաւ, եւ Թէոդորիկոս անոր բազաւորն եղաւ (493) : Խոալիոյ բարերարն եղաւ. Թէոդորիկոս, եւ իրաւամբ մեծ մականունը տրահին իրեն . վասն զի նորա բազաւորութեան ժամանակը այն դժբաղդ երկիրը որ այնքան ժամանակ աւրուած էր՝ յայտնապէս սկսաւ շտկուիլ : Խոալիայէն զատ՝ նորա ձեռքն էին նաև . Սիկիլիա կղզին , եւ Աղրիական ծովուն հիւսիսային կողմի երկիրները : Խոկ յաջորդ բազաւորներուն ժամանակը խոռվութիւններ ծագեցան Ռատրոգորներուն մէջ , եւ նորէն անկարգութեամբ լցուեցաւ . Խոալիա :

1. Այն ժամանակը Կոստանդնուպօլսոյ մէջ կրազաւորէր Յուստինիանա կայսրը . սա իւր տէրութիւնը մեծցընելու համար՝ զօրք դրկեց Ափրիկէ՝ Բելիսարիոս զօրավարին առաջնորդուրեամբ՝ Վանդալներուն դէմ : Քիչ ժամանակի մէջ Բելիսարիոս յաղթեց Վանդալներուն, նոցա բազաւորը զերի բռնեց , եւ տէրութիւնը Յունաց ինքնակալութեան զաւառներուն մէկն եղաւ :

<sup>1</sup> Այն ժամանակի Յունաց կայսրը ով էր : — Յուստինիանոս թնջպէս վարուեցաւ . Վանդալաց ուտ :



Այն յաջողակ պատերազմէն ետքը Յուստինիանոս ուզեց փորձ մը ընել եւ քշել Ոստրոգորները Խտալիայէն : Խտալիոյ մէջ տիրած անկարգութիւններուն պատճառաւ դժուար չեղաւ, Բելիսարիոսին Խտալիոյ մեծ մասին տիրելը, եւ Հռոմ առանց պատերազմի անձնատուր եղաւ : Ոստրոգորաց քազաւորը Հռաւաննա քաղաքին մէջ փակուեցաւ. քայլ Բելիսարիոս առաւ քաղաքը, եւ բռնեց քազաւորը՝ Կոստանդնուպօլիս դրկեց : Ոստրոգորները քոլորովին յոյսերնին չկարեցին. նոր քազաւոր մը ընտրեցին, որ վերստին քոլոր Խտալիոյ տիրեց, քայլ քիչ ժամանակի համար : Վասն զի Յունաստանէն նոր զօրք եկաւ, որոյ զօրապետն էր քաջն Ներսէս . սա քանի մի սաստիկ պատերազմներէն ետքը յաղըեց Ոստրոգորաց : Այն ատենը քոլոր Խտալիան Յունաց կայսերութեան գաւառը դարձաւ, ու անոր փոխարքայ դրուեցաւ ինքը՝ Ներսէս հայկացն (553):

<sup>1</sup> Ի՞նչ կերպով Յուստինիանոսի Բելիսարիոս զօրավարը հանեց Ոստրոգորներն Խտալիայէն : — Ոստրոգորները նորէն չզօրացան : — Վերշապէս ով յաղըեց նոցա :

4. Յուստինիանոս հոչակառը եղաւ ոչ միայն իրեն աշխարհակալուրիւններովը , այլև տէրութեան մէջ ըրած ներքին բարնկարգուրիւններովը : Հրամայեց որ իրմէ առաջ եղած կայսերաց եւ բազաւորներուն դրած բոլոր օրէնքները ժողվեն ու կարգի դնեն . իր տէրութեան մէջ եղած անկարգուրիւնները վերուց , եւ անով հանգստացուց հալատակները՝ որ ներքին երկպառակութեամբ , ու դրսի պատերազմներով տակն ու վրայ եին : Յիշատակի արժանի է նաև այս բանը , որ Յուստինիանոսի ատենը երկու յոյն կրօնաւորներ ձենաց երկրեն , այսինքն Զինեն , շերամ կամ մետաքսի որդքերին Կոստանդնուպոլիսի , եւ այն ատենէն սկսաւ Եւրոպիոյ մէջ մետաքսազործուրիւնը , որ խոզակին թելերէն կզործուի : Բայց մետաքսազործուրիւնը Եւրոպիոյ միւս տէրութիւններուն մէջ ԺՅ դարէն առաջ չսկսաւ , որովհետեւ մինչեւ այն ժամանակը արգելք կար որ Յունաց կայսերուրենէն ուրիշ երկիր մետաքսի խոզակ չտարուի :

---

4 Յուստինիանոս ուրիշ ինչ գործերով անուանի եղաւ : — Նորա ժամանակը ինչ նշանաւոր թերք թերուեցաւ Զինեն Կոստանդնուպոլիսի , եւ յետոյ Եւրոպա :

4. Յուստինիանոսի մահուանեն քիչ ատեն ետքը Յոյնք նորէն կորուսին Խտալիոյ մեկ մասը : Ներսէս զօրավարը իբրեւ փոխարքայ՝ 45 տարի խոնեմութեամբ կառավարեց այն Յունաց գաւառու . քայլ յետոյ գտնուեցան այնպիսի անձինք՝ որ զրպարտեցին գինքը Յունաց կայսեր առջեւու . նա այ ծանր քուղը զրեց անոր , ու հրամայեց որ դառնայ երրայ Կոստանդնուպոլիս : Ներսէս նարաւային Խտալիա քաշուեցաւ , անկէց Լոնգորարտացւոց երկիրը , ու սկսաւ յորդորել զանոնք որ Խտալիոյ վրայ արշաւեն : Լոնգորարտացիք այն ժամանակը խեղճ երկրի մը մէջ բնակած էին , որ էր աշխամեան Հունկարիան կամ Մամաւաստանը . ուստի սիրով յանձն առին Ներսէսին առաջարկութիւնը . եկան պաղաքեր ևս գեղեցիկ Խտալիոյ հիւսային կողմը բնակեցան , ու մինչեւ Տիրերիս գետը տիրեցին (568) . անով երկիրն ալ

\* Յուստինիանոսէն ետքը Խտալիոյ վիճակն ինչպէս եղաւ : — Ներսէս նայկազն ինչպէս կառավարեց Խտալիան , եւ յետոյ ինչպէս վարուեցաւ նետք Յունաց կայսրը : — Ա՞նք էին Լոնգորարտացիք եւ ուր կրնակէին : Ո՞քան ժամանակ բազաւորութիւն ըրին : — Ո՞վ էր նոցա առաջին բազաւորը :

Հոհեցորադտիւս կամ Հոմապարտիւս քսուեցաւ ,  
և իրենց բազաւորութիւնը 200 տարիի չափ  
քշեց : Հոմապարտացոց առաջին բազաւորին  
անունն էր Ալբոյինոս :

4. Ահա այս կերպով Արեւմտեան կայսերու-  
թեան կործանելէն ետեւ , 100 տարիէն քիչ  
միջոցին՝ Խոալիան չորս անգամ զանազան  
ազգաց ձեռք անցաւ : Նախ տիրեցին անոր  
Հերուլները՝ Աղոազրին ատենը . յետոյ Ռատրո-  
գորները՝ Թէոդորիկոսին ժամանակը . անոնց  
մէ վերջը տիրեցին Խոալիոյ Ցոյնք՝ Ներսեսին  
ձեռօքը , և վերջապէս Ալբոյինոսին ատենը՝  
Հոմապարտացիք : Այնչափ պատերազմներով  
մեծ խեղճութեան մէջ ընկաւ . Խոալիան : Երա-  
րաւոր քնակիչներ սպանուեցան , շատ քա-  
ղաքներ կործանեցան , դաշտերը երեսի վրայ  
մնացին , եւ ժողովուրդը վարժեցաւ . անկարգ  
եւ անկանոն կենաց :

---

<sup>1</sup> Արեւմտեան կայսերութեան կործանելէն  
ետեւ . Յնչ վիճակ ունեցաւ . Խոալիա 100 տա-  
րիի չափ :

*Արաբացիք. — Մահմետ :*

1. Հին պատմութեան մէջէն ծանօթ են մեզի Արաբացիք, որ Ասիոյ մէջ՝ Եփրատ գետին ու Արաբացոց ծոցին՝ մէջտեղուանքը կընակէին : Արաբիոյ մեծ մասը առազոտ անապատ է, ու միայն տեղ տեղ կղզիի պէս բարեթեր նողեր կան՝ կանանչ բոյսերով զարդարուած, որ ովասիս կըսուին : Այն անապատին բնակիչները, որ պէտէվի<sup>1</sup>, այսինքն վրանարնակ կլուզուին, վրաններով տեղէ տեղ քաղելով ու առազակութեամբ կապրին : Արաբիոյ հարաւային արեւատեան կողմի բնակիչները քաղաքներ ալ ունին ու առելի վաճառականութիւն կընեն :

2. Արաբացիք ուժով, ճարտար եւ հիւրասէր ժողովուրդ էին : Երկ հիւր մի գար, սիրով իրենց տունները կառնեին ու կհարկէին . բայց իրենց թշնամիններուն դէմ սաստիկ ոխ կպահէին, եւ երբէք չէին մոռնար նոցա ըրած չարիքը : Հանգստութեան ատեն պէտէվինները

<sup>1</sup> Ո՞յք էին Արաբացիք եւ ուր կընակէին : — Արաբիան Բնջ երկիր էր : — Բնակիչներն Բնջ կեանք կանցընէին :

<sup>2</sup> Ի՞նչ բնութեան տէր էին Արաբացիք :

սովորաբար վրաններու մեջ ժողվուած՝ իրենց պապերուն քաջութիւնները կպատմէին մեկ-մեկու և պատերազմի երգեր կերպէին : Բոլոր Արարացւոց ազգը ցեղ ցեղ բաժնուած էր . ա-մեն մեկ ցեղը իրեն համար առանձին ցեղա-պետ կամ իշխան ուներ որ չէյիւ կըսուէին :

1. Քրիստոսէ ետքը մինչեւ եօրներորդ դա-րը այս ազգը քիչ ծանօթ էր ուրիշներուն բայց եօրներորդ եւ ուրերորդ դարերէն վեր-ջը ասոնց անունը զրեքէ Երոպացւոց անուա-նը չափ հոչակուեցաւ :

2. Վեցերորդ դարուն վերջերը հարաւային Արարիոյ Մէրքէ քաղաքին մեջ ծնաւ . Մահ-մէտ<sup>1</sup> աղքատ մարդու զաւակ : Այս տղան քէ եւ գուրէյշ ըսուած իշխանական ցեղէն էր , բայց աղքատ լինելով՝ վաճառականութիւն կա-նեց , ու անով բոլոր Արարիան ու քովի եր-կիրները կքաղէր : Յետոյ հարուստ այրի կնոջ

<sup>1</sup> Պատմութեան մեջ Երը սկսան Արարացիք անուն հանել :

<sup>2</sup> Ա՞վ էր Մահմէտ , եւ ուր ծնաւ : — Արա-րացիք՝ այն ատենը ինչ հաւատքի տէր էին : — Մահմէտ ինչ հաւատք հաստատեց : — Մահ-մէտի գլխաւոր վարդապետութիւնները որոնք էին : — Ի՞նչ կասուի Մահմէտի վարդապետու-թիւնը : — Ո՞ւր զրուած է :

մը նետ կարգուեցաւ, առուտուրը ձգեց ու զը-  
նաց առանձին տեղ մը քաշուեցաւ։ Այն ա-  
տենները Արարացիք մեծաւ, մասաքը կուա-  
պաշտ էին. Երկնային մարմինները կպաշտէին,  
եւ մասնաւոր պատիւ կուտային սեւ քարին որ  
Սէքքէ քաղաքին մէջ թեւապէ ըսուած մեհեա-  
նը կպահուէր։ Մահմէտ իւր առանձնութեանը  
մէջ սկսաւ ներանոսաց կրօնքը Հրէից եւ Քրիս-  
տոնէից հաւատքին նետ համեմատել. վասն  
զի իւր ճանապարհորդութեանց ատենը նոցա  
նետ ծանօթանալով տեղեկութիւններ առեր էր։  
Հասկըցաւ որ կուապաշտութիւնը Քրիստոնէ-  
ութենէն եւ Հրէից հաւատքէն շատ վար է.  
Քայց այս երկու հաւատքին ալ բոլորովին քր-  
հաննելով, կամ յարմար չղատելով զանոնք իր  
ազգին, ձեռք զարկաւ նոր հաւատք մի հնա-  
բելու։ Գնաց Սէքքէ, ու սկսաւ ժողովրդեան  
քարոզել ասելով. «Սէկլ Աստուած մը միայն  
կայ, ուրիշ չկայ, եւ ես Մահմէտ՝ նորա մար-  
«զարէն եմ։ Գլխուն զալիք բանէն մարդս չը-  
«կրնար ազատիլ։ Մարդուս հոգին անման է.  
«մարդուս մեռնելէն ետես՝ կամ դժոխք պիսի  
«երբայ կամ արքայութիւն։ Ով որ շատ ա-  
«ղօքք կանէ եւ ընկերին ողորմութիւն կուտայ,  
«նա արքայութիւն կերբայ. ուր արդարները

« պիտի գտնեն ամեն տեսակ պտուղ, զեղե-  
ցիկ ձիեր, և ամենայն զուարձութիւն : Ա-  
մենէն շուտ նա կերբայ արքայութիւն՝ ով  
որ մահմէտական հաւատքին թշնամիները  
կջնջէ : Ամեն մահմէտականի պարտքն է  
կեանքին մէջ զոնէ մէկ անգամ Մէքքէ եր-  
բալ » : Ահա սոքա կին սուտ մարզարէին  
Մահմէտի վարդապետութիւնները : Այս վար-  
դապետութիւնը՝ որ խորակ կկոչուի, Մահմէ-  
տի մեռնելէն ետես զիր անցուեցաւ, և այն  
զիրքը կկոչուի Դուռամ կամ Դուռամ :

4. Մահմէտի վարդապետութեանը առջի ըե-  
րան չհաւանեցան Մէքքէի բնակիչները, և ծի-  
ծաղեցան իրենց նոր մարզարէին վրայ . յետոյ  
քաղաքէն ալ վարեցին : Մահմէտ Մէքքէն փա-  
խան 622-ին Մէտինէ քաղաքը . և ահա այն  
տաենէն կհամրեն մահմէտականք իրենց հիճ-  
րէր ըստած բուականին տարիները : Մէտի-

---

<sup>1</sup> Մէքքէի բնակիչներն ինչ կերպով ընդու-  
նեցան Մահմէտի վարդապետութիւնը : — Մէք-  
քէն ուր և երբ փախան Մահմէտ : — Մահ-  
մէտի փախատեան բուականը ինչ կատուի : —  
Մէտինեցիք ինչպէս ընդունեցան զՄահմէտ :  
— Ե՞նչ կերպով տարածեց Մահմէտ իր իշխա-  
նութիւնն ու վարդապետութիւնը :

նեի մեջ բոլոր ժողովուրդը հաւատաց Մահմետի վարդապետուրեանը, եւ նորա նոն հասնելեն քիչ մը ետքը՝ Մետինեցիք զէնք առած՝ Մահմետի առաջնորդուրեամբը զնացին Մեքքէ, ու նոն բռնուրեամբ ընդունել տուին Մահմետի վարդապետուրինը։ Այն գօրքով Մահմետ Սրարիոյ մեջ եւ անոր սահմանակից երկիրները՝ ուր որ կերրար՝ կյաղքէր ամենուն, եւ կստիպէր որ յաղրուողները իրեն նոր հաւատքը ընդունին։ իսկ չընդունողները կըսպանուեին։ Այս կերպով Մահմետ տասը տարուան մեջ բոլոր Սրարիոյ տիրեց, եւ ինքը եղաւ անոր կառավարողը։

1. Մահմետականք առելի եւս ոյժ առին եւ հոջակուեցան Մահմետի յաջորդներուն ատենը, որ Խաչիփէ կամ Ամիրապետ կկոչուեին։

2. Առաջին երեք ամիրապետները, որք եին Ապուսկէրիր, Էօմէր, եւ Օսման, տիրեցին բոլոր Պարսկաստանի, եւ Յունաց՝ Ասիոյ

<sup>1</sup> Մահմետականք Երբ գօրացան։ — Մահմետի յաջորդները ինչ կասուեին։

<sup>2</sup> Որոնք եին առաջին երեք ամիրապետները եւ ինչ բրին։ — Ե՞րբ եւ ինչ կերպով Սպանիա անցան։ — Գաղղիա Երբ մտան, ու ինչպէս քշուեցան անկից։

եւ Սփրիկեի մէջ ունեցած երկիրներուն , այս-  
ինքն Ասորաց երկրին , Պաղեստինու , Փիւ-  
նիկեի եւ Եզիպտոսի (632—655) : Անկից Արա-  
բացիք Սպանիա անցան . հոն Վիսիգոթներուն  
յաղթեցին , եւ նոցա ձեռքերն եղած երկիրնե-  
րուն տիրեցին (711) : Սպանիայէն Պիրենեան  
լեռներուն միաս կողմը անցան , ու հարաւայ-  
ին Գաղղիոյ տիրեցին . բայց հոն դիմացները  
ելան Ֆրանքները իրենց Կարոլոս Մարքէլ ա-  
նունով քաջ զօրապետին հետ , ու եօրը օր  
սառտիկ պատերազմնէկն ետև՝ Թուլո քաղա-  
քին քովերը յաղթեցին Արաբացւոց , ու նորէն  
Սպանիա քշեցին զանոնք (732) :

4. Այս կերպով 80 տարուան մէջ Արաբա-  
ցիք տիրեցին Ասիոյ , Սփրիկեի եւ Եւրոպիոյ  
մէջ շատ ընդարձակ երկիրներու : Խսկզրան  
բոլոր Արաբացիք մէկ Խալիֆէ կամ Ամիրա-  
սկետ միայն ունեին , որ առաջ Մէքքէ կէն-  
ար , յետոյ Գամասկոս (Շամ) , եւ վերջը Պաղ-  
տատ : Բայց երբոր Ասիոյ Արաբացւոց մէջ երկ-  
պառակուրիններ ծագեցան , Սպանիոյ Արա-

<sup>4</sup> Խսկզրան քանի ամիրապետ ունեին Արա-  
բացիք : — Ո՞ւր կկենալին ամիրապետները :  
— Ի՞նչ հերձուած եղաւ Մահմետականաց մէջ .  
— Ո՞վ դաղրեցուց այն կոփիները :

բացիները բաժնուեցան Ասիացիներէն ու ի-  
րենց համար զատ Ամիրապետ ընտրեցին (750):  
Այս երկպառակութեամբ բոլոր Մահմէտականք  
երկու կուսակցութիւն բաժնուեցան . մեկ կող-  
մբ ըստ.եցաւ Շիհ, որ Պուրանին մեջի վար-  
դապետութեանը միայն կհետեւէին . իսկ միւս-  
ները Միւնիհ, որ Պուրանը անկատար համա-  
րելով, կընդունէին նաև առանդութիւններու  
գիրքը, որոյ մեջ Պուրանին պակաս կտոր-  
ները ամրողացած են կասէին: Խելացի եւ  
քաջ Հարուե—Էշ—Ռաշիտ անունով ամիրա-  
պետը այն կոխուները դադրեցուց (787-809).  
բայց նորա մահուանէն վերջը՝ Ասիոյ Արարա-  
ցոց բազաւորութիւնը աւելի մեծ անկարգու-  
թեանց մեջ մնաց ու կտոր կտոր բաժնուեցաւ :

4. Սպանիոյ մեջի Արարացիք կամ Մուրի-  
տուացիք (Մուրիները) նանգիստ կեանք  
կվարէին . որով զիտութեան եւ արուեստից  
մեջ մեծ յառաջադիմութիւն արին, մանաւանդ  
ճարտարապետութեան մեջ. Մինչեւ ցայծմ կան  
նոցա շինած երեւելի պալատներուն եւ ուրիշ

<sup>1</sup> Սպանիոյ մեջ Բնչպէս էին Արարացիք : —  
Ե՞նչ կողմանէ անուանի եղան : — Ե՞նչ երեւել-  
ի շենքեր շինած են :

շենքերուն աւերակները : Արաբացիք Սպանիոյ մէջ 80 քաղաք ունեին . իրենց մայրաքաղաքն էր Բորտովալա կամ Կորդովա, որ կէս միտիոն բնակիչ ունէր, 600 մզկիր, եւ շատ պալատներ, ամենքն այ մարմարիոնէ սիւներով զարդարուած . անուանի էր նաև. հարուստ զրքատունը :

4. Արաբացիք կամ Մարիտանացիք իրենք գիրենք յետոյ զեղխութեան տալով, դրացի քրիստոնեաները երրոր տեսան նոցա բուլութիւնը՝ սկսան վրաները յարձակիլ, որպէս զի Սպանիան առնուն նոցա ձեռքէն . Մարիտանացիք Աֆրիկէի Արաբացիներէն օգնութիւն խնդրեցին քրիստոնէից դէմ (1085) . նոքա ալ զնացին իրենք տիրեցին Սպանիոյ : Բայց, ինչպէս որ յետոյ պիտի տեսնեմք, ԺԵ դարուն վերջերը բոլոր Սպանիոյ նորէն տիրեցին քրիստոնեայք (1492) :

---

<sup>1</sup> Ի՞նչ կերպով տկարացան Սպանիոյ Արաբացիները :

Թագաւորութիւն Փրանկաց :

4. Փրանկները քանի մի Գերմանացի ցեղերէ բաղկացած ժողովուրդ էին, եւ այն ցեղերը մեկմէկու նետ դաշնակից : Գաղղիոյ մեծ մասին սոքա տիրած էին, իսկ մնացեալ կը տորը Հռովմայեցւոց, Վիսիգորաց եւ Պուրկոնիացւոց ձեռքն էր : Եսկզբան Փրանկաց իւրաքանչիւր ցեղը զատ քազաւոր ուներ . քայց յետոյ՝ այն քազաւորներէն մեկը, Կղովիս կամ Լուսովիկոս անունով, Գաղղիոյ մեջ եղած Հռովմայեցւոց երկիրներուն տիրելէն ետեւ, իւր իշխանութիւնը բոլոր Փրանկաց ազգին վրայ տարածեց ու իւր տէրութիւնը բացաւորութիւն Փրանկաց կոչեց, կամ Ֆրանկ (486 -510) : Անկեց վերջը Ալամաններուն ալ յաղթեց, որ Գաղղիոյ արեւելեան կողմը կընակէին, նաեւ Վիսիգորաց եւ Պուրկոնիացւոց Գաղղիոյ մեջ ունեցած երկիրները առաւ ձեռքե-

<sup>4</sup> Ո՞յք էին Փրանկ կամ Ֆրանք ասուած ժողովուրդները եւ ուր կընակէին : — Փրանկաց քազաւորութեան հիմնադիրն ով է : — Ո՞վ եւ երը քրիստոնեայ ըրաւ Փրանկաց ազգը : — Կյովիսի ցեղը ինչ անուն ունեցաւ :

թեն։ Ալամանաց յաղթելեն ետեա՛ Կլովիս քո-  
լոր ժողովրդովը քրիստոնեալ եղաւ. (496)։  
Կլովիսի պապուն անունը Մերովենս էր, ուս-  
տի այն քագաւորին տոհմը Մերովեան կո-  
չուեցաւ։

4. Կլովիսի մահուանեն ետքը՝ Փրանկաց ըն-  
դարձակ տէրութիւնը երկու քաժնուեցաւ, Ա-  
րեւելեան եւ Արեւմտեան։ Արեւելեան կտորը,  
որ Աւատրիս կոչուեցաւ, Գերմանացւոցն էր.  
իսկ արեւմտեանը՝ որ է Նևատրիս՝ Գաղղիա-  
ցւոց։ Կլովիսի յաջորդները սկսան մեկմեկու  
հետ կռուիլ, որով տէրութեան մեջ երկպա-  
ռակութիւններ եւ անկարգութիւններ ծագե-  
ցան։ Վերջապէս է դարուն սկիզբները Մե-  
րովեանք իրենք զիրենք զեղխութեան եւ ան-  
հոգութեան տուին, ու քագաւորութեան կա-  
ռավարութիւնը իրենց հազարապետներուն  
յանձնեցին (որ մաժօռով՝ կատուեին), եւ նո-  
ցա ձեռքն էր նաեւ արքունի կալուածներուն  
կառավարութիւնը։ Այն ատենեն քագաւորա-

<sup>1</sup> Կլովիսեն ետքը Փրանկաց տէրութեան վի-  
ճակն ինչ եղաւ։ — Երկիրը քանի քաժնուե-  
ցաւ։ — Մերովեանք Երբ ու ինչով տկարա-  
ցան։ — Արքունի հազարապետաց մեջ անուա-  
նիներն որոնք են։

կան իշխանութիւնը բոլորովին հազարապետ-  
ներուն ձեռքը անցաւ . իսկ բազաւորները ա-  
նունով միայն բազաւոր կհամբուէին : Արքու-  
նեաց հազարապետներուն մեջ անուանիներն  
իին Կարողոս Մարքէլ և Պետրինոս Կարմա-  
հասակ :

1. Պատմեցինք արդէն Կարողոս Մարքէլին  
Բոստ քաղաքին քովը Արարացւոց յաղթելը ,  
որով բոլոր Գաղղիան մահմետականաց ձեռ-  
քին ազատեցաւ : Անկեց իզատ Կարողոս Մար-  
քէլ զանազան Գերմանացի ազգաց դեմ ալ յա-  
ջողութեամբ պատերազմներ ունեցաւ :

2. Կարողոս Մարքէլի որդին՝ Պետրինոս Կար-  
մահասակ , թէպէտ մարմնով փոքր , բայց կար-  
գէ դուրս ուժեղ էր . ուզեց որ ոչ եւս հազա-  
րապետ կոչուի , այլ բազաւոր : Այս անունը  
ունենալու համար պէտք էր Հռովմայ պա-  
պին հաւանութիւնն առնուլ . վասն զի այն ա-  
տենները Փրանկաց բազաւորներուն հաստա-

1 Կարողոս Մարքէլ ինչ երեսելի զործ ըրաւ :

2 Պետրինոս ով էր ու ինչպէս ըրաւ բազա-  
ւորութիւնը : — Փրանկաց բազաւորներն այն  
առենք ինչ յարարերութիւններ ունեին պա-  
պերուն նետ : — Ի՞նչ կերպով սկսաւ պապե-  
րուն աշխարհական իշխանութիւնը :

տողը պապն էր։ Աւստի Պեպինոս նամակ գըրեց պապին, որով կնարցընէր թէ ով աւելի արժանի է քազառոր ասուելու։ Մերութիւնը կառավարողը, թէ քազառորի անուն միայն ուսնեցողը։ Պապը պատախան տուաւ թէ քազառորութեան կառավարողը՝ պէտք է որ քազառոր ասուի։ Այն ատենը Պեպինոս հրամայեց որ Քիլդերիկոս Գ քազառորը կրօնաւոր դառնայ, եւ ինքը ժողովրդեան եւ պապին հաւանութեամբը Փրանկաց քազառոր նատաւ (752)։ Պեպինոս՝ պապին իրեն ըրած աղեկութեանը փոխարեն, Հոռվմայ քովի երկիրները որ Լոմպարտացոցմէ առեր էին՝ անոր ընծայեց։ Այն ատենէն պապերը ոչ միայն եկեղեցական իշխանութեամբ եպիսկոպոս մնացին, այլ եւ քազառորական իշխանութիւն ունեցան։

1. Պեպինոսէն ետքը իրեն բռներն եղան Գաղղիոյ քազառորները, որ Կարլովիսկեանք կկոչուէին, եւ սոցա մէջ ամենէն երեսելին եղաւ մեծե Կարողոս։

---

<sup>4</sup> Պեպինոսի յաջորդները միք եղան, և ինչ ասուեցան :

---

## ՇՐՋԱՆ ԵՐԿՐՈՒԹ.

ՄԵԾԻՆ ԿԱՐՈՂՈՍԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՄԻՒԶԵԻ  
ԽԱԶԱԿՐՈՅ ԱՐԴԱՒԱՆՔՆԵՐԻ.

### Մեծն Կարողոս:

1. Հօրը մեռնելին ետես. Կարողոս նրեք տարիի չափ իր Կարշուման եղրօրը նետ մեկտեղ բազաւորեց. բայց երրոր Կարողուման մեռաւ (771), Կարողոս մինակ մնաց բազաւոր :

2. Մեծն Կարողոս նզօր, խմաստուն եւ բարեպաշտ բազաւոր էր: Սա իւր կեանքին մեծ մասը, այսինքն երեսուն տարիեւն աւելի, մեյմը մեկ ազգին՝ մեյմը մեկալին նետ պատերազմելով անցուց, եւ միշտ յաղթող զրունացաւ:

3. Կարողոսին ամենակն ահարկու եւ նզօր

<sup>1</sup> Ե՞րբ եւ ինչպէս բազաւորեց Մեծն Կարոյոս :

<sup>2</sup> Ինչպիսի բազաւոր էր, եւ ինչպէս ըրտ բազաւորուրիւնը :

<sup>3</sup> Կարողոսի զլխաւոր քշնամիները ուժ էին :

քշնամիներն եին կուապաշտ եւ պատերազմասէր Սաքսոնիացիք, որ հիւսիսային Գերմանիան կրնակեին, եւ անդաղար Փրանկաց երկրին վրայ կարշաւեին : Կարոլոս զանոնք զըսպելու եւ մէջերը քրիստոնեութիւն տարածելու մտքով՝ պատերազմ բացաւ անոնց դէմ . յանկարծ մտաւ Սաքսոնիա, եւ քանի մի անգամ չարաչար կոտորածներ ըրաւ մէջերը :

1. Սաքսոնիացիները զսպելէն ետքը՝ Կարոլոս իւր զօրքովը Խոտալիա զնաց յօգնութիւն պապին ընդդէմ Լոմպարտացւոց . որովհետեւ սոքա Պեպինոսին պապին ընծայած երկիրներուն տիրեր եին : Փրանկներուն միծ բանակը քիչ ժամանակի մէջ բոլոր Լոմպարտացւոց երկիրն տիրեց, ու Կարոլոս եղաւ անոր բազաւորը . ուստի եւ Թագաւոր Փրանկաց և Լոմպարտացւոց կոչուեցաւ (774) :

2. Խոտալիոյ պատերազմը լմբննալուն պէս լուր առաւ Կարոլոս որ Սաքսոնիացիք նորէն իւր երկիրները մտեր են . զօրքովը հոն զնաց ու Սաքսոնիացւոց Վիրքերինու անունով քաջ

<sup>1</sup> Ի՞նչ կերպով Կարոլոս բազաւոր եղաւ Լոմպարտացւոց :

<sup>2</sup> Խոտալիոյ պատերազմէն ետքը ինչ արշականք ըրաւ Կարոլոս :

զօրապետին յաղթելէն ետքը, նորէն Խտալիա  
դարձաւ . վասն զի հոն Լոմպարտացիք ոտք  
ելեր էին . բայց քիչ ատենէն խմացաւ որ Սաք-  
սոնիացիք նորէն խռովուրիւն հաներ են, ա-  
նոնց դեմ գնաց : Այսպէս ահա Կարոլոսին զօր-  
քերը մերը Սաքսոնիայէն Խտալիա կուզային,  
եւ մերը Խտալիայէն Սաքսոնիա : Վերջապէս  
Սաքսոնիացիք հնագանդեցան, եւ խօսք տր-  
մին որ մեյմբն ալ Փրանկներուն անհանգստու-  
րիւն չտան (778) : Միայն Վիբրեքինտ չուզեց  
զլուխ ծուել, ու ձգեց Տանիմարքա փախաւ :

4. Այն պատերազմներէն ետքը Կարոլոս լր-  
սելով Սպանիոյ մեջ եղած անկարգուրիւննե-  
րը, այն երկիրը Սրաբացաց ձեռքէն ազատե-  
լու մտքով՝ զօրքերը Պիրենեան լեռներէն ան-  
ցուց, մտաւ Սպանիա, ու երկու տարուան  
մեջ բոլոր հիւսիսային Սպանիոյ տիրեց : Բայց  
լսելով որ Վիբրեքինտ նորէն եկեր է Սաքսո-  
նիա ու ժողովուրդը ոտք կհանէ, ձգեց գնաց  
հոն, ու քէ եւ այն անգամին ալ յաղթեց,  
բայց Սաքսոնիացիք անկէ վերջն ալ քանի  
անգամ փորձ փորձեցին որ Փրանկաց ձեռքէն  
ազատին :

<sup>4</sup> Սպանիոյ մեջ ինչ ըրտու Կարոլոս :

Ա. Կարոլոս նոյն ատենը պատերազմ ուներ՝ մեկ կողմէն Աւառաց հետ՝ որ Հունգարիոյ բնակիչներն եին, Մշաւեանց եւ Նորմանացոց որ բնակիչք եին Տանիմարքայի. միաս կողմանէ ալ պապին երկիրներուն մէջ եղած ապատամքներուն դէմ։ Վերջապէս Սաքսոնիացիք այնչափ տկարացան որ հաշտութիւն խնդրեցին Կարոլոսէն, եւ յանձն առին քրիստոնեայ դառնալ, եւ զկարոլոս իրենց քազաւոր ճանչնալ։ Այն ատենը միայն դադրեցան միաս ազգաց հետ ունեցած պատերազմները։ Այն պատերազմներով Կարոլոս շատ ընդարձակեց իւր տէրութիւնը, այնպէս որ նորա ձեռքն եին Գերմանիա, Գաղղիա, եւ Խոալիոյ ու Սպանիոյ մէկ մասը։ Երբոր Կարոլոս Հըռովմ զնաց, Լեռն Գ պապը ոսկիկ քագ դրաւ նորա գլուխը, եւ Արեամտեան կայսր օծեց զինքը, ժողովուրդն ալ մէկ քերան «Կեցցէ կայսր Հռովմայ Կարոլոս» կանչելով՝ երկար կեանք մաղթեցին իրեն (800)։

<sup>4</sup> Ուրիշ թնջ երեսելի պատերազմներ ունեցաւ։ — Ե՞րբ ու թնջպէս նուամեց Սաքսոնիացիները։ — Ե՞րբ ու թնջ կերպով կայսր օծուեցաւ։

1. Կարուսո ոչ միայն հզօր աշխարհակալ էր , այլ նաև իմաստուն եւ բարեբարոյ բազառոր : Եւր հպատակները հօր պէս կհոգար . բազառորութեանը մեջ քալելով՝ կջանար իմանաւ ժողովրդեան կարօտութիւնները : Կրադար որ հպատակները զիտուն լինին եւ բարելաշտ քրիստոնեայք . ասոր համար շատ վարժատուններ բանալ տուաւ , ու ժամանակ ժամանակ ինքը կերթար նոցա յառաջադիմութիւնը տեսնելու : Երեն պալատը զիտնական մարդիկ նրաւիրեց , ու նոցա խորհուրդ կհարցընէր : Զանազան քաղաքներու մեջ եպիսկոպոսարաններ հաստատեց , շատ եկեղեցիներ շինեց ու վանքեր հիմնեց : Վանաց կրօնառուներուն զործը ուսում սովորիլ , նիւանդ նայիլ , աղքատ եւ ճանապարհորդ հոգալ էր : Եկեղեցիներուն համար Խոտակայէն վարպետ երգիշներ քերել տուաւ :

2. Եւր ընդարձակ բազառորութեան կառավարութիւնը բարեկարգ ընելու համար՝ բոլոր տէրութիւնը զանազան շրջանակներ կամ զաւառներ բաժնեց , եւ անոնց մեջ փորձ ու պա-

<sup>1</sup> Կարուսի վարքն ու վարմունքը ինչպէս էր :

<sup>2</sup> Տէրութեան մեջ ինչ բաժանմունք ըրաւ :

տուանոր իշխան դրաւ կումս (քօնը կամ կրաժ) տիտղոսով։ Ներքին շրջանակները կառավարողները Դանիո-կրաժ կասուէին, իսկ սահմանաց վրայ եղողները Մարք-կրաժ։ Սուրա ամէնքն ալ կայսեր վասազներչւ կամ հարկատու հպատակներն էին, ու ամէն տարի ժողովի կուգային, որ տէրութեան բարեկարգութեանը վրայ խորհուրդ ընեն։ Ետքերը այս կոմսները, եւ ընդհանրապէս վասալները ինքնագլուխ իշխան եղան։

1. Երկրագործութիւնը ծաղկեցընելու համար ալ շատ հոգ ըրաւ Կարոլոս. եւ աշխատութեան ու արհեստից հետ լինելու բարի օրինակ էին ժողովրդեան նաև Կարոլոսի կինն ու աղջիկները, որ անձամբ կտաւ կզործէին։ Մեկ խօսքով՝ ժողովրդեան օգտակար բան մը չկար որ Կարոլոս վրան հոգ չտանէր. ուստի իրաւամբ Մեծ կոչեցաւ, եւ այնպէս ճանչցուեցաւ ամէն ազգաց մէջ։

2. Քառասունեահինգ տարիէն աւելի բա-

<sup>1</sup> Երկրագործութիւնը ծաղկեցընելու համար ինչ ըրաւ Կարոլոս։ — Ինչո՞ւ համար Մեծ կոչուեցաւ։

<sup>2</sup> Քանի տարի բազաւորեց Կարոլոս, քանի տարեկան եւ ուր մեռաւ։

գաւորութիւն ըրաւ Կարոլոս (768-814), և  
72 տարուան մեռաւ իւր Արուիսկրանս (Ախէն կամ Էս-Լա-Շափէ) մայրաքաղաքը :

---

Փրանկաց միապետութեան զանազան ժե-  
րութիւններ բաժնուիլլը :

1. Կարոլոսէն ետքը բազաւորեց իւր որդին  
Լուդովիկոս Բարեպաշտն՝, որ քնութեամբ  
տկար լինելով՝ իւր հօրն ընդարձակ տէրու-  
թիւնը կառավարելու յարմարութիւն չունե-  
ցաւ։ Լուդովիկոս ինքն ալ զիտէր զայս. ուս-  
տի չորս տարի բազաւորելէն վերջը՝ Փրան-  
կաց բազաւորութիւնը բաժնութիւն երեք որ-  
դաոցը մէջ, որոց անուններն եին Լորարիոս,  
Պետինոս և Լուդովիկոս։ Երբոք երկրորդ  
կնոջէն Կարոլոս անունով որդի մի եւս ունե-  
ցաւ, ուզեց անոր ալ բաժին հանել. միւս որ-  
դիքը չհաւանելով այս բանին, իրենց հօրը

---

<sup>1</sup> Մեծին Կարոլոսի ով յաջորդեց : — Լուդո-  
վիկոս Բարեպաշտն ինչպիսի մարդ էր, և քա-  
նի որդի ունէր : — Խնչպիս վարուեցան նետք  
իւր որդիքը :

դեմ պատերազմի ելան : Տասը տարի քշեց այն պատերազմը (830-840) : Լուղովիկոսին որդիքը յաղթեցին քանի մի անգամ իրենց հօրը, բայց իրենք ալ իրենց մեջ անհամաձայն լինելով՝ չկրցան զլուխ ելնել : Պատերազմին ատենը Պետինոս մեռաւ . վրան շատ չանցաւ, Լուղովիկոս ինքն ալ վախճանեցաւ :

1. Մնացին երեք եղբարք, որոց մեկմեկու դեմ ունեցած կոփաները հօրերնուն մահուանէն ետքն ալ շարունակեց : Լորարիոս իբրև անդրանիկ՝ իւր հօրը յաջորդելով, եղբարցը հետ սկսաւ խստութեամբ վարուիլ : Լուղովիկոսն ու Կարոլոսը ասոր վրայ նեղանալով՝ պատերազմեցան հետք . Լորարիոս յաղբռնեցաւ, ու ստիպուեցաւ քազաւորութիւնը երեք եղբարց մեջ հաւասարապէս բաժնել : Այս բաժանումը Վերտոկոն քաղաքին մեջ եղաւ : Կարոլոս՝ մականուանեալն Ճաշատ, Գաղղիան առաւ . ամբողջ Գերմանիան՝ մինչեւ Հռենոս գետը՝ Լուղովիկոսի ընկաւ, որ Գերմանիա ըսուեցաւ . իսկ Լորարիոս՝ Կայսեր տիտղոսը պահելով,

---

<sup>4</sup> Լուղովիկոսի որդուոց կոփաը ինչ կերպով վերջացաւ : — Լորարիոս ինչպէս բաժնեց բազաւորութիւնը իւր եղբարցը մեջ :

բաց ի Խոտալիայէն՝ Հռենոս գետին եղերքէն մինչեւ Հիւսիսային ծովը գտնուած երկիրները առաւ, որոց մեկ մասը մինչեւ ցայժմ Լորադինկիա կկոչուի : Ահա այս կերպով մեծին Կարոլոսի ընդարձակ տէրութիւնը երեք քազառութիւն եղաւ, որոց ժողովուրդները իսկզբան մեկմեկու նման էին, բայց քանի զբնաց՝ այն նմանութիւնը կորաւ, թէ լեզուով, թէ օրէնքներով, եւ թէ բնաւորութեամք :

1. Լորարիոս իւր քազառութիւնը երեք որդոցը մեջ բաժնեց . բայց ետքերը Լորարինկիան ու Խոտալիան Գերմանացիք առին . որով մեծին Կարոլոսի քազառութենէն երկու մեծ տէրութիւն հաստատուեցաւ, Գաղղիա եւ Գերմանիա :

---

<sup>1</sup> Մեծին Կարոլոսի քազառութենէն Բնէ տէրութիւններ ձեւացան :

ԳԱՂՂԻԱ.

Ա. Կարլովինկեանք՝ Փրանկաց կայսերութեան բաժնունելէն ետքը 150 տարիի չափ բազաւորեցին Գաղղիոյ մէջ (843-987) : Այն բազաւորներուն շատը այնչափ տկար էին, որ ժողովուրդը մեծ համարմունք չուներ նոցա վըրան, ու ձաղատ, թրուտ, յոյր եւ ուրիշ ծաղրական անուններ կուտար նոցա : Այն տըկար բազաւորաց ատենը մերք նորմանտացիք կյարձակէին Գաղղիոյ վրայ, մերք վասալները իրենց բազաւորներուն դէմ ապրատամբելով՝ նոցա երկիրները կյափշտակէին . այնպէս որ բոլոր Գաղղիան կտոր կտոր բաժնուեցաւ : Վերջապէս վասալներէն մէկը, Հուգոս Քայիկը անունով դուքսը, Կարոլոսի ցեղին վերջի բազաւորին՝ այսինքն Լուդովիկոս Ե-ին մահուանէն ետքը՝ Գաղղիոյ բազաւոր նստաւ (887) : Քափէրին յաջորդները ըսուեցան Քայիկեանք :


<sup>1</sup> Կարլովինկեանք քանի տարի բազաւորեցին Գաղղիոյ մէջ : — Խ<sup>օ</sup>նչ քնաւորութեան տէր էին Կարլովինկեանք : — Խ<sup>օ</sup>նչ կերպով ըրին իրենց բազաւորութիւնը : — Ո՞վ եր Հուգոս Քափէր :

ԳԵՐՄԱՆԻԱ.

1. Գերմանիոյ մէջ չորս քագաւոր կային ,  
չորսն ալ մեծին Կարոլոսի ցեղէն : Սոքա  
մէնքն ալ 70 տարի իմիասին քագաւորեցին  
Գերմանիոյ մէջ . և այն միջոցին անդադար  
կպատերազմէին՝ երբեմն Նորմանտացաց եւ  
երբեմն Մանառաց դէմ , որ իններորդ դարուն  
մէջ Ռիրալ լեռներէն եւրոպա անցան , ու այժ-  
մեան Մանառատանի մէկ մասին՝ այսինքն  
Պաննոնիոյ մէջ ընակեցան : Այն քագաւորնե-  
րը դրսի թշնամիներէն զատ , տէրութեան մէջ  
վասալներուն դէմ կպատերազմէին , որ ան-  
դադար կպատամբէին իրենց դէմ . ու երբոր  
մեռաւ մեծին Կարոլոսի ետքի քոռք , որ էր  
Լուղովիկոս Մանուկն , Գերմանացիք իրենց  
քագաւոր դրին զաղղիացի կոմսը՝ Կոնրադոս  
Ա : Այս քագաւորը եօրք տարի քագաւորեց , եւ  
քուոր այն միջոցին Գերմանիոյ խոռվութիւնը  
անդադար էր : Լորարինկիոյ ընակիչները ա-

<sup>1</sup> Գերմանիոյ մէջ քանի քագաւոր կար : —  
Քանի տարի քագաւորեցին : — Խոչ պատե-  
րազմներ ունեցան : — Կոնրադոսի ատենը Գեր-  
մանիան ինչ վիճակի մէջ էր :

պըստամբեցան, ու Գաղղիոյ հետ միացան. Վասալները չուզեցին Կոնքաղոսին հնագանդիլ. Մաճառներն ալ չեին դադրիր Գերմանիոյ վրայ յարձակելէն :



ԱՆԳԼԻԱՑԻԱՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՍԿԻՖԻ. —

ՆՈՐՄԱՆՔ. — ՈՌԻՍՔ.

1. Հինգերորդ դարուն մէջ Անկլո-Սաքսոնները տիրեցին Բրիտանիոյ, որ մինչեւ այն ատենը՝ Տիտոս կայսեր ժամանակէն սկսեալ՝ Հռոմեայեցոց ձեռքն էր : Բոլոր երկիրը այն ատեն եօրը բազաւորութիւն բաժնուած էր, ևս ամեն մէկուն մէջ զատ զատ բազաւորներ կային : Ասոնցմէ մէկը, Եգիերտոս անունով, այն եօրը բազաւորութենէն մէկ բազաւորութիւն ձեւացուց, անունը Անգղիա դրաւ, ու ինքը միայն եղաւ Անգղիոյ բազաւոր :

---

<sup>1</sup> Ո՞ր ազգը տիրեց Անգղիոյ՝ է դարուն մէջ : — Առաջ այն երկիրը որո՞ւ ձեռքն էր : — Քանի տէրութիւն բաժնուած էր : — Ո՞վ միացուց այն եօրը բազաւորութիւնը :

1. Այն ատենները նորմանք կամ նորմանտացիք՝ որ Սքանտինասիա կրնակէին, այսինքն Շուետները, նորվեկիացիք եւ Տանիմաքացիք, անդաղար Անգղիոյ վրայ կարշաւէին։ Նորմանտացիք բնութեամբ քաջ եւ ուժիղ էին, տեղէ տեղ երբալ կսիրեկին ճանապարհորդութեամբ, եւ զունդ զունդ օտար երկիրներ կերպային։ Շատ անգամ քայլած տեղերն էին Հիսուսային ծովուն եզերքը, զետերուն վրայ կրպտքտէին, անոնց քովի բնակիչները կկողոպտէին, ու հարուստ աւարներով տուն կդառնային։ Քանի մի անգամ Գերմանիոյ վրայ վազեցին, Քաղջիան ասպատակեցին, եւ մինչեւ հարաւային Խոալիոյ եւս տիրեցին։

2. Անոնցմէ շատը աւելի ալ առաջ գնացին դեպ ինիւսիս եւ արեւմուտք, նոր նոր երկիրներ զտան, եւ անոնց մեջ հաստատեցին իրենց բնակութիւնը. ոմանք ալ Թուսատան եւ Ֆինլանտիա հրաւիրուեցան։

3. Նորմանտացոց իշխաններէն մեկը, Իհւ-

<sup>1</sup> Նորմանտացիք ինչ ազգ էին, ուր կրնակէին, եւ ինչպէս էր իրենց բնաւորութիւնն ու ապրուստը։

<sup>2</sup> Նորմանտացիք մինչեւ ուր գնացին։

<sup>3</sup> Ո՞վ էր Թիւրիք, եւ ուր բնակեցաւ։

բիշ անունով, Ռուսաց ազգին քաջ ու անուանի զօրապետը, Նովկորուս քաղաքը թնակեցաւ, ու Ռուսաց առաջին քագաւորն եղաւ. (862): Մինչեւ ԺԶ-երորդ դարը Ռուսաց քագաւորները Բիւրիքին ցեղեն կընտրուէին:

4. Բիւրիքի քագաւորութիւնը, որ Ռուս ալ կասուի, այժմեան ընդարձակ Ռուսիոյ փոքր մէկ մասն էր. իսկ մայրաքաղաքն էր Նովկորուս: Բիւրիքի ժամանակեն սկսեալ՝ Ռուսաստան քանի կերրար կմեծնար դեպ ի արեւելք ու հարաւ, մանաւանդ մինչեւ Ժ-երորդ դարուն վերջերը: Բիւրիքին պատերազմակը յաջորդաց ատենը, այսինքն Յլեկի, Սվերուլաւի, և Մեծին Վլատիմիրի օրերը, Ռուսիոյ մէջ առաջին քրիստոնէուրիւն ընդունողն եղաւ Վլատիմիրը, որ իւր քագաւորութեան մէջ կուապաշտուրիւնը ջնջելէն ետեւ, բոլոր ժողովուրդն ալ իջրիստոնէուրիւն դարձուց: Այն ատենուան Ռուսաց մեծ իշխաններուն մայրաքաղաքն էր Քի'կի:

---

<sup>4</sup> Բիւրիքի քագաւորութեան տեղը ո՞րն էր, և Յըր սկսաւ ընդարձակուիլ: — Ռուսիոյ մէջ Յըր մտաւ քրիստոնէուրիւնը. ով եղաւ Ռուսաց առաջին քրիստոնեալ քագաւորը: — Այն ատեն Ռուսաց մայրաքաղաքը ո՞րն էր:

1. Վլատիմիրի մահուանէն ետքը Ռուսաստանի վիճակը խեղճ եղաւ. զասն զի բազաւորութիւնը նորա եօրը որդոցը մէջ բաժնուեցաւ, յորոց անդրանիկը *մեծ իշխան՝*<sup>1</sup> այսինքն բազաւոր էր, ու մայրաքաղաքը կկենար. իսկ միասները միայն Խշիան (*քննեազ*) կկոչուեին: Սոցա յաջորդներուն ժամանակն եւս նոյն կերպով կվարուեին: Թագաւորութիւնը այս կերպով մանը մանը իշխանութիւններ բաժնուելով, անոնց իշխանները անդադար մեկմեկու դիմ կոփի ու պատերազմ կանեին. որով բոլոր Ռուսաց երկիրը մեծամեծ վնասներ կքաշէր :

2. Անգղիոյ մէջ Նորմանտացիք կամ Տանիմարքացիք<sup>2</sup> քաղաքները կարեին, ու ժողովուրդը կկողոպտեին<sup>3</sup> կնեղեին: Անգղիոյ բնակիչները տեսնելով որ ճար չկայ ասոնց ձեռքին ազատելու, հնազանդեցան նոցա. իսկ իրենց Ալֆրետոս բազաւորը փախաւ Անգղիայ-էն, ու քանի մի ժամանակ օտար երկիրներ

---

4 Վլատիմիրի մահուանէն ետքը Ռուսաստանի վիճակն ինչպէս եղաւ:

2 Իններորդ դարուն Անգղիան ինչ վիճակի մէջ էր: — Ալֆրետոս բազաւորն ինչ կերպով ազատեց Անգղիան Տանիմարքացւոց ձեռքին:

անծանօթ կերպով քալելէն ետեւ, զօրք ժողվեց, եւ ինքը երաժշտի հագուստով գնաց Տանիմարքացւոց բանակը դիտելու թէ որչափ զօրք ունին անոնք ու ինչպէս բանակեր են : Այնուհետեւ իւր հպատակները ժողվեց ու յայտնեց անոնց թէ կուզէ զիրենք Տանիմարքացւոց ձեռքէն ազատել : Սաքսոնիացիք սիրով անցան իրենց սիրելի բազաւորին կողմը . նա ալ յանկարծ ընկաւ Տանիմարքացւոց վրայ, յաղբեց, ու Անգղիոյ նիւսիսային կողմը քշեց : Տանիմարքացիք հարկադրեցան քրիստոնեական հաւատքը ընդունիլ, եւ Ալփրետը իրենց բազաւոր ճանչնալ :

1. Ալփրետ մեծամեծ բարիքներ ըրաւ իւր հպատակներուն . անոնք ալ երախտիքը ճանչնալով՝ Մեծ կոչեցին զինքը : Օգտակար օրենքներ դրաւ, եւ հրամայեց որ զանոնք զգուշութեամբ պահեն . սովորեցուց ժողովրդեան աշխատասէր ու բարեկարգ լինել . վարժատուններ եւ եկեղեցիներ շինել տուաւ : Նորա բազաւորութեան ատենք աւազակութիւն եւ աւարառութիւն չմնաց Անգղիոյ մէջ, եւ ժողո-

<sup>4</sup> Ալփրետ ինչ կերպով ըրաւ բազաւորութիւնը : — Ինչո՞վ մեծ ատուեցաւ :

վուրդը կրցաւ առուտուրի՝ երկրագործութեան եւ արուեստից ետևէ ընկնիլ:

1. Ալփրետոսին մահուանէն ետքը<sup>1</sup> Տանիմաքացիք նորէն սկսան Անգղիացւոց վրայ արշանէլ, եւ անոնց երկիրները կողոպտել. վերջապէս տիրեցին Անգղիոյ, եւ Տանիմաքացիք քազաւորը<sup>2</sup> Մեծն Քանուր եղաւ նաև. Անգղիոյ քազաւոր: Բնութեամբ քարի եւ արդարասէր լինելով՝ կցանար որ Սաքսոնիացիքն ու Տանիմաքացիքը մէկմէկու նետ հաշտեցընէ, այնպէս որ երկու կողմին եւս սիրելի եղաւ: Քանուրէն ետքը Անգղիացիք նորէն իրենց համար զատ քազաւոր սկսան ընտրել. քայց 25 տարի ետքը Գաղղիայէն Նորմանտացիք եկան իրենց Գուլիելմոս դքսին առաջնորդութեամբը, ու բոլոր Անգղիոյ տիրեցին:

2. Գաղղիոյ մէջ Ժերորդ դարուն սկիզբը<sup>3</sup> Նորմանտացիք այժմեան Նորմանտիս ըստած

<sup>1</sup> Ալփրետի մահուանէն ետքը ինչ վիճակ ունեցաւ Անգղիան: — Մեծն Քանուր ով էր, ու ինչ կերպով քազաւորեց: — Նորմանտացիք նրը եւ ինչպէս տիրեցին Անգղիոյ:

<sup>2</sup> Նորմանտացիք ուր կրնակեին: — Անգղիացւոց եւ Գաղղիացւոց մէջ եղած պատերազմներուն պատճառն ինչ էր:

գաւառը կկենային . բայց անոր դուքսը Գաղ-  
դիացւոց քազառորներուն հպատակ կսեպուէր .  
ուստի երրոր Նորմանտացիք Անգղիոյ տիրե-  
ցին , Գաղդիոյ քազառորները սկսան ըսել թէ  
Անգղիան իրենցն է , որովհետեւ Նորմանտա-  
ցիք , որ Անգղիոյ տիրեցին , իրենց հպատակ  
էին : Այս եղաւ պատճառ . Անգղիացւոց եւ Գաղ-  
դիացւոց մէջ պատերազմ բացուելուն , որ հա-  
րիւրառը տարիներ քշեց :



ԳԵՐՄԱՆԻՈՅ ՎԵՃԱԿԸ ՍՍ.Ք.ՍՈՆԵԱՅԻ

Թ.Ա.Գ.Ա.ԽՈՐԾՅ ՈՒ ԿԱՅՍԵՐԱՅ ԱՏԵՆՅ

(919—1024)

*Հենրիկոս Ա.*

1. Կոնքաղոս Ա. թագաւորին խորհրդովը՝  
Գերմանացիք ընտրեցին Հենրիկոս Ա. անու-  
նով իմաստուն եւ քաջ Սաքսոնիացի դուքսը  
իրենց թագաւոր, որով սկսաւ Սաքսոնիացի  
կայսերաց տոհմը (919-936): Այն ատենները  
Գերմանիան խեղճ վիճակի մէջ էր՝ Հենրիկոսին  
առաջ եղած թագաւորներուն ըրած անդադար  
պատերազմներուն՝ պատճառաւաը. բայց Հենրի-  
կոսին փառաւոր թագաւորութեան ատենը  
Գերմանիան նորէն շտկուեցաւ ու գօրացաւ:

2. Հենրիկոս առաջ ապստամբ վասալները

<sup>1</sup> Սաքսոնիացի կայսերաց տոհմը Բնչպէս  
սկսաւ: — Ո՞ր թագաւորին ատենը Գերմա-  
նիան գօրացաւ:

<sup>2</sup> Հենրիկոս Ա. Բնչ յաղբութիւններ ըրաւ:  
— Ո՞վ էին այն ատեն Գերմանիոյ զիսաւոր  
քշնամիները:

հնազանդեցուց, եւ Լոբարինկիան նուաճեց : Մեկ վտանգաւոր քշնամի միայն մնաց այն ատեն, որ էին քարբարոս Մաճառները, որ Հենրիկոսի ժամանակն եւս հանգստութիւն չէին տար Գերմանացւոց : Յանկարծ յանկարծ Գերմանիոյ զիւղերուն վրայ կյարձակեին, մեջի մարդիկը ցիրուցան կանեին, տներուն կը-րակ կուտային, ու ոչխարները, կովերը կը-քշեին կտանեին : Անոնց արշաւանքներեն ա-զատելու համար՝ Հենրիկոս խոստացաւ ինը տարի տուրք տալ նոցա, երե նոքա իրենց կողմանէ Գերմանացւոց չղբալչին :

4. Մաճառները հաւանեցան այն ինը տա-րուան հաշտութեան . իսկ Հենրիկոս այն մի-ջոցին պատրաստուեցաւ, որ իսր տէրութիւնը ապահովցընէ քշնամեաց արշաւանքներէն : Ա-սոր համար Գերմանիոյ մեջ ամրոցներ շինեց, այսինքն մեկ կտոր երկրին չորս քովը խրամ փորել կուտար ու մեջը քնակիչներ կդներ . պատերազմի ատեն զեղերուն քնակիչները ա-նոնց մեջ կմտնեին ու քշնամիներուն դեմ կը-պատերազմէին : Ետքերը այնպէս ամըրցուցած

---

<sup>4</sup> Խնձ կերպով զօրացուց Հենրիկոս Գերմա-նիան :

տեղերուն շատը քաղաք դարձան . իսկ անոնց թնակիչներն ըստուցան քաղաքացիք : Ասոնք պատերազմի ատեն զինուորութիւն կանեին , իսկ խաղաղութեան ժամանակ զանազան արուեստներու կալարապէին :

1. Հենրիկոս ոչ միայն ամրոցներ շինել տըւաւ , այլ ևս զինուորներուն ձեռքը աղեկ գենքեր տուաւ . ու պատերազմ անել սովորեցուց անոնց :

2. Պատերազմական պատրաստութիւնները լմնցընելէն ետեւ , զօրք դրկեց Հենրիկոս Սլաւաններուն դէմ , որ շատ անզամ իւր տէրութեան վրայ կարշաւէին հիւսիսային կողմէն . Էլպա գետին քովք յաղբեց նոցա , ու երկիրներուն մէկ կտորին տիրեց :

3. Երբոր Մաճառաց նետ դրուած ինը տարեկան ժամանակը լմբնցաւ , Մաճառներուն դեսպանները Հենրիկոսի եկան՝ սովորական տուրքը պահանջնու : Հենրիկոս ծաղրելով բորոտ շուն մի դրկեց անոնց , ասելով որ եթէ այն տուրքին չնաւնին , եւ ուրիշ հարկ ու-

<sup>1</sup> Զինուորութիւնն ինչ կերպով ծաղկեցուց :

<sup>2</sup> Սլաւաններուն նետ ինչպէս վարուեցաւ :

<sup>3</sup> Ի՞նչ կերպով բոլորովին յաղբեց Հենրիկոս Մաճառներուն :

զեն, բող զան բռնուրեամբ առնուն : Ասոր վրայ Մաճառները երկու մեծ խոհմբ քաժնը- նած փազեցին մտան Սաքսոնիա . բայց Հեն- րիկոս՝ գօրքով դիմացներն եղաւ, ու Մերզեր- պուրկ թերդին քով սաստիկ կոտորած մի տը- ռաւ անոնց : Այն պատերազմէն ետքը Մաճառ- ները մէյմըն ալ ջնամարձակեցան Գերմանիա մտնել Հենրիկոսին ժամանակը :

---

### Որոն Ա.

1. Հենրիկոսի չորս յաջորդներուն ատենը՝ որոց քազառորուրիւնը 90 տարիի չափ քշեց, Գերմանիոյ մէջ անդադար պատերազմներ կը- լինէին (936-1024) : Այն պատերազմաց ատենը Հենրիկոսի որդի Որոն Ա., որ Մեծ ասուեցաւ, այնչափ անուանի եղաւ յաղբուրեամբք, որ Մեծին Կարուլոսի կնմանցընէին զինքը :

2. Որոնին ատենը նախ Սլաւեան ազգերը

---

<sup>1</sup> Հենրիկոսի յաջորդներուն մէջ ով եղաւ ա- մենէն երեսելին :

<sup>2</sup> Որոն թնջպէս վարուեցաւ Սլաւեաններուն նետ : — Խտալիոյ մէջ թնջ զործ ըրաւ : — Մա- ճառներուն ուր տեղ եւ թնջպէս յաղբեց :

ոտք ելան, որ իւր հայրը հնազանդեցուցեր էր : Որոն յաղթեց անոնց ու քրիստոնեական հաւատքի դարձուց, եւ անոնց երկիրներուն ինքը տիրեց՝ էշպայէկ մինչեւ, Օտէր գետը : Այն պատերազմէն ետքը՝ Խոալիոյ Առէշպայիտէ քագունաոյն խնդրանօքը՝ Որոն Հիւսիսային Խոալիա զնաց, որպէս զի երկպառակութիւնները դադրեցնէ, որ Վերտէօնի դաշնակցութենէն իվեր այն երկրին մէջ շատցեր էին : Բայց Գերմանիա դառնալուն պէս՝ պէտք եղաւ, որ Մաճառաց դէմ ելնէ, որ նորէն Գերմանիա մտեր էին ու ասպատակութիւններ կանէին : Որոն Առկապուրի (Աւկուսրա) քաղաքին քովը ճակատեցաւ անոնց դէմ, զարդեց ու ցիրուցան արաւ, զանոնք, որով Գերմանիան ազատեցաւ անոնց արշաւանքէն (955) :

1. Մինչդեռ Որոն Մաճառաց դէմ կպատերազմէր, անդիկն Խոալացիք դարձեալ ոտք ելան : Որոն զօրքովը նորէն անցաւ Ալպեան լեռներէն, տիրեց Լոմպարտիոյ, եւ Ատէլայիտէ քագունաոյն հետ ամուսնանալէն ետեւ,

---

<sup>1</sup> Ե՞նչ կերպով Որոն հիւսիսային Խոալիան Գերմանիոյ հետ միացուց : — Ե՞րբ ու ինչպէս կայսր ընտրուեցաւ :

Հիւսիսային Խտալիան Գերմանիոյ հետ միացուց : Ցաջորդ տարին երբոք Որոն Հռոմ գընաց (961), պապը զինքը օծեց ու Հռովմէական Կայուր տիտղոսը տուաւ անոր : Անկեց վերջը Գերմանիոյ քաջաւորները սկսան Հռովմէական Կայուր ասուիլ (962) :

4. Խտալացիք՝ Որոնին Լոմպարտիոյ տիրելեն ետես ալ ջնանդարտեցան : Որոնի քաջաւորութեան վերջի ժամանակներն անզամ, եւ մանաւանդ նորա երեք յաջորդաց ատենը անդադար քաղաքական պատերազմ ու երկպատակութիւն էր մէջերնին . եւ կայսերք հազիւ կրնային սանձել քէ զանոնք, եւ քէ անհնազանդ վասալները :

---

4 Խտալացիք Որոնին ժամանակը հանդարտ կեցան :



ԳԵՐՄԱՆԻՈՑ ՎԻՃԱԿԻ ՖՐԱՆԲՈՆԻՍՑԻ  
ԹԱԴԱՌՈՐԱՑ ԺԱՄԱՆԱԿԻ.

(1024—1125)



Կոնրադոս Բ, Հենրիկոս Գ, Դ և Ե.

1. Սաքսոնիացի թագաւորաց ցեղը հատնելէն ետքը, Գերմանացիք իրենց կայսր ղբին Կոնրադոս Բ անունով Ֆրանքոնիոյ կոմսը : Այս ցեղէն չորս կայսր, այսինքն Կոնրադոս Բ, Հենրիկոս Գ, Դ, Եւ Ե, հարիսր տարիի ջափ թագաւորեցին Գերմանիոյ մեջ (1024-1125) : Ասոնցմէ Բ Կոնրադոսի Եւ Գ Հենրիկոսի ատենը Գերմանիան երջանիկ ու զօրաւոր էր : Երկուքն ալ, եւ մանաւանդ Հենրիկոս Գ, խիստ եւ ուժով կայսերք էին : Սոքա վասալները

---

<sup>1</sup> Սաքսոնիացի թագաւորաց ցեղին հատնելէն ետեն, որ ցեղը թագաւորեց Գերմանիոյ մեջ : — Ֆրանքոնիացի թագաւորաց մեջ որոնք եղան անուանի : — Հենրիկոս Դ-ին ատենը Բնշ Վիճակի մեջ էր Գերմանիան :

զսպեցին, հպատակութեան վարժեցուցին, եւ  
կարգ կանոն պահել տուին ոչ միայն իրենց  
տէրութեան մէջ, այլ եւ սահմանակից քազա-  
ւորութիւններու։ Քայց Գ Հենրիկոսին մահուա-  
նեն ետքը, երբոր անոր Հենրիկոս Գ անու-  
նով դեռահասակ որդին կայսր նստաւ, Գեր-  
մանիան նորէն անկարգացաւ ու տկարացաւ  
(1075)։ Ամենէն աւելի վնաս արաւ Գերմա-  
նիոյ Գ Հենրիկոսին պապին դեմ քացած վեճը։

4. Քանի որ պապերը աշխարհական իշխա-  
նութիւն առեր էին ու երկու կայսր օծեր էին,  
կարծեցին թէ իրաւունք ունին օտար քազա-  
ւորութեանց ներքին գործերուն խառնուելուն.  
ուստի սկսան իրենց նուիրակներուն (լեկար-  
ներուն) ձեռօքը Եւրոպայի զանազան տէրու-  
թեանց հրամաններ դրկել ու սովորեցընել թէ  
ինչպէս պիտի վարուին ժողովուրդները։ Քրիս-  
տոնէից մեծ մասը պապերուն հրամանները  
կընդունէր ու կկատարէր. անով Հռովմայ ե-  
պիսկոպոսները քազաւորներէն աւելի վեր ե-  
ղան՝ իրենց ժողովրդեան վրայ ունեցած ազ-  
գեցութեամբը։ Գրիգորիոս է պապը՝ Գ Հենրի-

<sup>1</sup> Հենրիկոս Գ ինչ վեճ ունեցաւ պապին հետո:  
— Ի՞նչպէս մարդ էր Գրիգորիոս է պապը։

կոսին ժամանակակիցը , քե եւ հասարակ մարդու զաւակ էր , բայց հպարտ եւ փառասէր էինելով՝ կասէր քէ պապը Քրիստոսի փոխանորդն է երկրիս վրայ . ուստի պէտք է որ ոչ միայն ամենայն մարդ հնագանդի իրեն , այլ եւ ինքն իսկ Հռովմայեցաց կայսը :

1. Գրիգորիոս է պապէն առաջ՝ քազաւորները շատ անգամ եպիսկոպոսական աստիճանը կվաճառէին (որ սիմոնականութիւն կատուի) : Գրիգորիոս արգիլեց քազաւորներուն այն տեսալի առողջութը , ու պաշտօնէ ձգեց այն եպիսկոպոսներն որ իրենց աստիճանը ստըկով գնած էին : Անկեց իզատ կանոն դրաւ որ նա միայն կարենայ եպիսկոպոս լինել՝ որուն որ պապը ինքը դրէկ եպիսկոպոսական նշաններ , այսինքն զաւագան ու մատանի . եւ այս էր ինչ-վերիրուրա ասուածը : Որպէս զի եկեղեցականները պապին իշխանութեանը տակ աւելի նաստատ մնան , Գրիգորիոս արգիլեց եկեղեցականներուն աշխարհնք մտնել . իսկ արդէն ամուսնացելոց հրամայեց որ իրենց կանանց-մէ քաժնուին : Եկեղեցականաց ապրուստն ալ

<sup>1</sup> Գրիգորիոս է պապը Բնէ կարգադրութիւններ արաւ :

ապահովցընելու համար՝ պահանջեց կայսրեն որ քագաւորական կալուածներ տրուին նոցա :

1. Այն ատենները Գերմանիոյ դուքսերն ու կոմսերը ինքնազլուխ իշխանութեամբ կկառավարեին իրենց կալուածները . բայց Հենրիկոս Գ զանոնք նուաճել ուզելով՝ սկսաւ նախ Սաքսոնիոյ իշխանները նեղել : Սաքսոնիացիք Հենրիկոսին վրայ զանգատ ըրին Գրիգորիոս է պապին . եւ նա հրամայեց Հենրիկոսին որ Հըռոմ երրայ՝ ինքինքը արդարացընելու համար պապին առջեւը : Հենրիկոս ծանր պատասխան տուաւ պապին , եւ սպառնացաւ որ ուրիշ պապ դնէ նորա տեղը : Այն ատեն պապը բանադրանք դրաւ Հենրիկոսին վրայ . այսինքն արգիլեց անոր եկեղեցի երրայ եւ սուրբ խորհրդոց հաղորդուի , եւ ժողովրդեան հրամայեց որ ուրիշ քագաւոր ընտրեն իրենց : Գերմանիոյ դուքսերը կպահանջէին որ Հենրիկոս կնմ Հոռմ երրայ ու պապին նետ հաշտուի , կամ քագաւորութիւնը ձգէ : Այն ատեն Հենրիկոս միտքը դրաւ որ իսկոյն ձմեռով՝

---

\* Հենրիկոս Գ Բնչպէս վարուեցաւ Սաքսոնիացի դուքսերուն հետ : — Պապը ինչնուին Բնչ կերպով բանադրանք դրաւ Հենրիկոսին :

մեծ դժուարութիւններով Ալպեան լեռներուն  
գրայէն անցնելով Խոալիա երթայ ու պապէն  
քողութիւն խնդրէ: Պապը այն ատենը Հիւսի-  
սային Խոալիոյ Կանուսաս բերդն էր: Երբոր  
Հենրիկոս նոն եկաւ, Գրիգորիոս ջուզեց զին-  
քը մեկեն ընդունիլ, այլ դրկեց անոր խա-  
րազն, կամ հաստ բրդէ հասարակ վերարկու-  
մը, որ սովորաբար ապաշխարողները կնազ-  
նին: Սյն հագուստով, ոտքերը բոպիկ, զյու-  
խը բաց, երեք օր պապին ամրոցին գաւիրը  
բաց տեղ կեցաւ, եւ յետոյ պապը արձըկեց զին-  
քը նզովքն. բայց այս եւս իմացուց որ Հեն-  
րիկոս չկրնար կայսր անունն ունենալ, մին-  
չեւ որ դատաստանին առջեւը չարդարանայ:

1. Մինչդեռ Հենրիկոս Խոալիա էր, Գերմա-  
նացիք իրենց նոր կայսր ընտրեցին Ռուսոյ-  
քոս կամ Հռոդուդիոս անունով Սուապիոյ  
դուքսը. բայց Հենրիկոս դարձաւ իւր հայրե-  
նիքը, յաղբեց անոր, ու օրքերը պապին  
դեմ դարձուց. անոր ալ յաղբեց, ու ամբար-  
տաւան Գրիգորիոս է-ը իշխանութենէն ձգեց,

---

<sup>1</sup> Հենրիկոսին տեղը զնվ ընտրեցին Գերմա-  
նացիք իրենց կայսր: — Հենրիկոս Յնչպէս  
արձակուեցաւ բանադրանքէն:

տեղը նոր պապ դրաւ։ Սակայն նոր պապն ալ նզովք դրաւ Հենրիկոսին վթայ, ու սկսաւ Գերմանացիները անոր դեմ ոտք հանել. այն ատեն Հենրիկոսի որդիքն ալ իրենց հօրը դեմ պատերազմի ելան, ու բագասորական իշխառ նութենէն ձգեցին զինքը (1106)։ Վրան շատ չանցաւ, մեռաւ Հենրիկոս Գ. բայց նզովեալ լինելովը՝ մարմինը բաղման արժանի չտեսան։ Հինգ տարի այնպէս մնալէն ետես՝ պապը արձըկեց զինքը նզովքէն ու հրաման տըւաւ որ բաղեն։

1. Հենրիկոս Գ-ին մահուանէն ետքը, նորա Հենրիկոս Ե որդույն ու պապին մէջ կոփուր առաջ զնաց, մինչեւ որ Հենրիկոս Ե նարկադրեցաւ՝ եպիսկոպոս նշանակելու իշխանութիւնը պապին քողուլ. իսկ անոնց իրեն տէրութեան մէջ կալուածներ տալու իշխանութիւնը իրեն պահեց։ Հենրիկոս Ե Ֆրանքոնիոյ ցեղէն վերջին կայսը եղաւ։

2. Գերմանիոյ պատմութիւնը շարունակե-

<sup>1</sup> Հենրիկոս Ե Բնջ կերպով վարուեցաւ պապին հետ։

<sup>2</sup> Այն միջոցներուն Բնջ երեւելի դեպք պատահեցաւ Գերմանիոյ մէջ։

լին առաջ պէտք է Ս.թէմտեան Եւրոպայի ազգաց Երուսաղեմի վրայ պատերազմի երբալը պատմեմք. վասն զի այն ատենները Գերմանիոյ, Գաղղիոյ և Անգլիոյ քաջաւորներուն ու ժողովրդոց խելքը այն արշաւանքներուն նետ էր, եւ անոնցմով մեծամեծ փոփոխութիւններ եղան մէջերնին:



## ԵՐԶԱՆ ԵՐԲՈՐԴ.

ԽԱԶԱԿԻՐԱՅ ԱՐՇԱԿԱՆՔԻՆ ՄԻՆՉԵՒ  
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԳՏՆՈՒԹԵԼ

Խաչակրաց արշաւանդը :

1. Մեծին Կոստանդիանոսի ատենները Քրիստոսի գերեզմանին վրայ եկեղեցի մի շինուած էր . այն ժամանակէն իվեր քրիստոնեալք աշխարհիս զանազան կողմերէն երուսաղէմ կերպային Քրիստոսի գերեզմանին ուխտի : Քանի որ երուսաղէմ քրիստոնէից ձեռքն էր , ուխտաւորները ազատութեամբ կերպային Յիսուսի ջարչարանաց տեղերը տեսնելու : Նոյն իսկ Արարացոց ատենը , որ է դարեն մինչեւ ԺԱ. դարը երուսաղէմի տիրեր էին՝ արգիլուած չէր քրիստոնէից այն տեղերն երբաւը : Բայց երբոր 1072-ին Պաղեստինու տիրեցին Տաճիկները կամ Թուրքերը , որ բարբարոս ազգ մըն

<sup>1</sup> Խաչակրաց արշաւանդին պատճառ . ինչ էր : — Խսկզբան ինչ ազատութիւններ ունեին քրիստոնեալք երուսաղէմի մէջ , ու յետոյ ինչ նեղութիւններ քաշեցին :

եր ու առաջ Կասպից ծովուն արեւելեան ե-  
զերքը կրնակէր, քրիստոնէից ուխտաւորնե-  
րը Երուսաղեմի մէջ սկսան հաշածանք ու շատ  
նեղութիւններ քաշել: Շատ անգամ պատա-  
րազի եւ ժամերգութեան ատեն՝ Տաճիկները ե.  
կեղեցին կմտնէին կանչուըութելով, մէջի քրիս-  
տոնէանները կնախատէին, ու եկեղեցական  
սպասներն ու զարդերը ցեխով կապականէին:  
Այն բաւական չէր. եկեղեցի մտնել անգամ  
չէին քողուր քրիստոնէից՝ առանց շատ ստակ  
առնելու անոնցմէ: Քրիստոնեայք այս բանե-  
րէն սաստիկ վշտացած՝ սկսան Եւրոպայի տէ-  
րութեանց զանգատի Տաճկաց անգրութիւննե-  
րուն դէմ :

1. Ժ. դարուն վերջերը (1094) Պետրոս ա-  
նունով զաղղիացի կրօնաւորը Երուսաղեմէն  
Հռովմ դառնալով՝ Ուրբանոս Բ պապին ներ-  
կայացաւ ու ասաց. « Ես Երուսաղեմ զնացի  
« ու տեսայ նոն քրիստոնէից կրած նեղութիւնն  
« ու չարչարանքները. Երբոր նոցա խեղճ վի-  
« ճակին վրայ կուլայի կողրայի' ինքն ինկ  
« Քրիստոս Երազիս մէջ Երեւան, ու նրամայեց

<sup>1</sup> Ո՞վ եւ ինչպէս յորդորեց արեւմտեան քրիս-  
տոնէանները Երուսաղեմն ազատելու. Տաճկաց  
ձեռքէն :

« ինձ որ փուրամ դառնամ Եւրոպա ու բոլոր  
« հաւատացելոց յայտնեմ Աստուծոյ կամքը ,  
« որով կհրամայէ նոցա զայ' Տաճկաց ձեռքէն  
« սուրբ Երկիրը ազատել : Ես ալ իսկոյն ճա-  
« նապարհ ընկայ , որպէս զի Աստուծոյ հրա-  
« մանը կատարեմ . Ես ահա պատրաստ եմ նը-  
« րամանդ կատարելու » : Պապը ղրկեց զինքն  
որ Երբայ ասդիս անդին՝ քրիստոնէից Երու-  
սաղեմի մէջ քաշած հաշածանքներն ու տա-  
ռապանքները պատմէ , ու յորդորէ որ Եւրո-  
պացիք անհաւատներուն դէմ պատերազմի ել-  
նեն : Պետրոս , բոպիկ ոտքով , խարազն հա-  
զած , ձեռքը խաչ բռնած , մէջքը հաստ չուան  
կապած , ու գլուխը բաց , զեղէ զեղ՝ քաղաքէ  
քաղաք քայելով կքարոզէր ու կասէր . « Ո՛վ  
քրիստոնեայք , Աստուած կլոչէ զձեզ . Ես ինքս  
լսեցի շատ անզամ Երուսաղեմի տառապեալ  
քրիստոնէից աղաղակը որ կզուէին . « Ազա-  
տեցէք , ազատեցէք զմեզ » . Փուրացէք ութեմն  
սուրբ Երկիրները անհաւատներուն ձեռքէն  
ազատելու » :

1. Պետրոսին եռանդուն խօսքերէն այնպէս

<sup>4</sup> Պետրոս անապատականին խօսքերը ինչ  
ազդեցուրին ունեցան :

շարժեցաւ ժողովրդեան սիրտն որ ամենայն քրիստոնեայք պատրաստ էին Տաճկաց դեմ պատերազմի երթալու :

1. Աւրբանոս Բ պապը գնաց Գաղղիա ու Քէկըմոն քաղաքին մէջ մեծ ժողով մի արաւ. այն ժողովոյն մէջ Երուսաղեմի քրիստոնէից կրած տառապանքներուն վրայ ճառ մի խօսեցաւ, յորում կասէր . « Սրբազան պարտք է ամենուս որ անհաւատից ձեռքեն սուրբ Երկիրը ազատեմք . ով որ այս պատերազմին մէջ գտնուի, յափտենական երանութեան արժանի կլինի . իսկ ով որ առանց պատճառի տունը մնայ՝ Աստուծոյ բարկութեանը կհանդիպի » :

2. Այսպիսի խօսքերով կյորդորէր պապը քրիստոնեաները պատերազմի ընդդեմ Տաճկաց . ժողովուրդն ալ մէկ քերան կկանչէր . « Աստուծոյ կամքը այս է » : Այն ատեն սկըսան զանազան Երկիրներու մէջ պատերազմի պատրաստութիւններ տեսնել . եւ ով որ սուրբ Երկիրը ազատելու համար զինուոր կզբըռուէր՝

<sup>1</sup> Պապը ինչ կերպով խաչակրութիւն քարոզեց :

<sup>2</sup> Ժողովուրդն ինչ կերպով խաչակիր զըրուեցաւ :

կարմիր լաքէ խաչ կարել կուտար թեսին վը-  
րայ . Եւ ահա անոր համար այն արշաւանքը  
խաչակրաց արշաւանք ասուեցաւ :

4. Առաջին խաչակիրները Գերմանիային ե-  
լան (4096) , բայց սոցա մէջ ազնուականներ  
չկային , այլ միայն հասարակ ժողովուրդը  
գունդ գունդ ժողովուած ճամբայ կելնէր . Եւ  
որովհետեւ մէջերը ոչ կարգ , ոչ գինք , եւ ոչ  
պաշար կար , շատը քաղցածութենէ մեռան  
ճամբան , շատն ալ Մաճառներէն ջարդուե-  
ցան , մնացեալները Ասիոյ մէջ ընկան մեռան :  
Այս հասարակ ժողովրդեան անյաջող արշա-  
ւանքէն քանի մի ամիս ետքը , նորընտիր  
գունդեր կազմուեցան Կոտֆրուա տը Պուշինէ  
(կամ Կունշոպրէ) անունով քաջ դքսին ա-  
ռաջնորդութեամբը : Սոցա թիւը՝ թէ հետեւակ-  
ներուն եւ թէ հեծեալներուն՝ քանի մի հա-  
րիւր հազարի կհասնէր , եւ բոլորը Գաղղիա-  
ցիք , Խտալացիք , եւ Նորմանտացիք էին . մէ-  
ջերնին շատ կոմսեր եւ ուրիշ ազնուականներ

---

<sup>4</sup> Առաջին խաչակիրներն ուսկից ելան եւ  
Բնչպիսի մարդիկ էին : — Ո՞վ էր նոցա առաջ-  
նորդողը : — Քանի տարի քշեց առաջին խա-  
չակրաց արշաւանքը :

եւս կային : Այս գօրքերուն արշաւանքը երեք տարի քշեց , ու Ասիա մտնելէն [վերջը՝ պատերազմէ , սովէ , եւ զանազան ցաւերէ այն-չափ խաչակիր ջարդուեցաւ , որ հազիւ թէ տասներորդ մասը հասաւ Երուսաղէմ :

1 . Խաչակիրները քաջութեամբ դիմացան այն նեղութիւններուն . ու Երբոր Երուսաղեմի աշտարակները հեռուեն տեսան , արտսունք բափելով՝ ու «Երուսաղէմ , Երուսաղէմ» կանչելով երեսի վրայ ընկած՝ Երկրապագութիւն ըրին Քրիստոսի տնօրինական տեղեացը : Ցետոյ աղօքներով ու Երգերով սկսան Երուսաղեմի պարիսպներուն մօտենալ :

2 . Երուսաղէմը յարձակմամբ միայն կրնար առնուիլ . բայց այն եւս դժուար էր , որովհետեւ քաղաքին չորս կողմը պարիսպ քաշուած էր ամուր աշտարակներով . իսկ մէջի գօրքը զըերէ Երկու անգամ աւելի էր քան թէ խաչակիրները : Քրիստոնեայք քառասուն օրի չափ պաշարեցին Երուսաղէմը . վերջապէս եօքը ժամ սաստիկ պատերազմելէն ետեւ՝ կրցան քաղաքին պարիսպներուն վրայ ելնել :

<sup>1</sup> Խաչակիրներն ինչպէս հասան Երուսաղէմ :

<sup>2</sup> Ի՞նչ կերպով առին խաչակիրք զԵրուսաղէմ :

1. Կոտֆրուա առաջինն եղաւ որ շարժական աշտարակի մի վրային ցատքեց ելաւ պարըսպին վրայ անոր ետեւէն բոլոր գօրքը վազեց մտաւ Երուսաղէմ (1099)։ Քաղաքին մէջ մեծ շփոթութիւն ու արիւննեղութիւն եղաւ։ Խաչակիրները անխնայ կջարդէին զՏաճիկները փողոցները այլազգեաց դիակներով լեցուեցան, ու արիւնը հեղեղի պէս կվազէր։ Երբ որ Երուսաղեմի մէջ այլազգի չմնաց, խաչակիրները լուացին իրենց վրայի արիւնը, ու մեծ հանդէսով, բափօրով, զլուխները բաց, աղօքքներով ու երգերով գնացին մտան եկեղեցին։<sup>1</sup>

2. Փողովուրդը ուզեց որ Կոտֆրուա տը Պուլիոնը բազաւոր դնեն Երուսաղեմի մէջ։ Բայց նա չուզեց բազաւորական ոսկիկ պակը աղնուլ հոն՝ ուր Փրկիչն մեր փշեղէն պսակ առեր էր զլուխը։ Ուստի փոխանակ թագաւոր ասուելու, Պաշտպան սրբոյ գերեզմանին ասուեցաւ։ Կոտֆրուային յաջորդեց նորա եղբայրը Բաղդովինոս (Պաղտին), որ Կոտ-

<sup>1</sup> Ո՞վ եղաւ Երուսաղեմն առնողը, եւ ինչ կերպով վարուեցան խաչակիրները Տաճկաց հետ։

<sup>2</sup> Կոտֆրուային ինչ փոխարէն ըրաւ ժողովուրդը։

Քրուայէն ետես բազաւոր Երուսաղեմի կողուեցաւ (1100) :

1. Երուսաղեմէն զատ խաչակիրները ուրիշ քաղաքներու ալ տիրեցին Պաղեստինու մէջ, ու քանի մի իշխանուրիւններ հաստատեցին այն Երկիրը . բայց որովհետեւ քրիստոնէից գօրքը քիչ մնացեր էր, Տաճիկները նոցա տիրած Երկիրները կամաց ետ առին :

---

ԴԱՐՁԵՍԼ ԽԱՂԱԿԻՐՈՅ ԱՐՇԱԿՈՆՔԸ .

2. Երուսաղեմի քրիստոնէից ձեռքը անցնելէն 45 տարի անցնելէն վերջը, Եւրոպայի մէջ յանկարծ լուր մը տարածուեցաւ որ Տաճիկները Եղեսիա (Ուրիշ) քաղաքին տիրեր ու կործաներ են : Այս այն քաղաքներէն մէկն էր որ քրիստոնեանները առաջին խաչակրաց արշաւանքին ատենը Տաճկաց ձեռքէն առեր եին :

---

<sup>1</sup> Երուսաղեմէն դուրս ուրիշ Երկիրներու ալ տիրեցին խաչակիրք :

<sup>2</sup> Երկրորդ խաչակրուրիւնը նրբ եւ թնջպէս քարոզուեցաւ : — Ո՞վ էր քարոզողը : — Ո՞յք էին այն ժամանակի քաղաւորները :

Այս գործը քրիստոնէից սրտին նորէն մեծ ցան  
տուաւ : Բեռնարդոս անունով զաղղիացի սըր-  
բակաց կրօնաւորը սկսաւ յորդորել Եւրո-  
պայի քաջաւորներն ու ժողովուրդը , որ նո-  
րէն պատերազմի ելնեն ընդդէմ Տաճկաց : Այն  
ատենը Գերմանիոյ կայսրը Կոնքաղոս Գ , Եւ  
Գաղղիոյ քաջաւորը Լուդովիկոս Է , միաբանե-  
ցան ու 100,000 զօրքով ճամբայ ելան դեպ ի  
Ասիս (1147) : Բայց այս երկրորդ արշաւան-  
քը անյաջող եղաւ : Սովը , հիւանդուրիւնը , եւ  
մանաւանդ թշնամին՝ այնչափ մարդ ջարդե-  
ցին որ զօրքը չկրցաւ անգամ մինչեւ Պա-  
ղեստին հասնիլ . ուստի պէտք եղաւ որ եր-  
կու քաջաւորներն ալ' երկու տարիի չափ  
ճամբորդուրիւն անելէն ետքը դառնան եւ-  
րոպաւ :

4. Մինչդեռ խաչակիրները այս ձախորդու-  
թեան մէջ էին , Տաճիկները Պաղեստինու մէջ  
օր ըստ օրէ կզօրանալին . վասն զի իրենց նոր-  
ընտիր քաջաւորն եր սուլդան Սալահադինը ,  
որ Ասիոյ եւ Ափրիկէի մէջ շատ ընդարձակ

---

<sup>1</sup> Երբորդ խաչակրուրիւնն ինչպէս եղաւ : — Ո՞ր քաջաւորներն էին երուսաղեմի վրայ գնացողները : — Ո՞ւր եւ ինչպէս մեռաւ Փրե-  
դերիկոս Պարպարոսսաւ :

Երկիրներու տիրելին ետեւ, սկսաւ քրիստոնէից ձեռքը եղած քաղաքներն ալ ետեւէ ետեւ, առնուկ. Երուսաղէմն անգամ ջկրցան պաշտպանել քրիստոնեայք, ու նոյնպէս Տաճկաց ձեռքը անցաւ : Պէտք եղաւ, որ Եւրոպայի քրիստոնեաները նորէն Տաճկաց դեմ պատերազմի պատրաստուին : Նախ ճանապարհ ելաւ, դեպ ի Ասիա Գերմանիոյ Փրեղերիկոս Ա. Պարպարոսսա կայսրը 150,000 զօրքով (1187). Նորա ետեւէն Գաղղիոյ Փիլիպպոս Օգոստոս թագաւորն ու Անգղիոյ Հոփարտոս Առիւծասիրոն (1191). սոքա ծովով շիտակ դեպ ի Պաղեստին գնացին, բայց այս երրորդ արշաւանքն եւս անյաջող եղաւ : Փրեղերիկոս Ա. Փոքր Ասիոյ մէջ գետի մը վրայէն անցնելու ատենը խղդուեցաւ . զօրքն ալ քիչ ատենէն զքերէ բոլորովին զարդուեցան, կէս մի թշնամնաց ձեռքէն, եւ կէս մի զանազան հիւանդութեամբ :

1. Գաղղիոյ եւ Անգղիոյ թագաւորները մէկմէկու դեմ թշնամանալով, պէտք եղաւ, որ Գաղղիոյ թագաւորը զօրքով իւր հայրենիքը

---

<sup>1</sup> Ի՞նչ կերպով վերջացաւ երրորդ խաչակրութիւնը :

դառնայ . Անգղիոյ քազարորն ալ մինակ պատերազմելու կարողութիւն չունենալով , նոյնպէս դարձաւ Եւրոպա , քեզէտ եւ Տաճկաց դէմ շատ քաջութիւններ ըրած , եւ մինչեւ Եւրուսաղեմի պարիսպներուն մօտեցած էր :

1. Վրան 12 տարի անցնելէն ետեւ , Գաղղիացիք չորրորդ արշաւանքն ըրին այլազգեաց դէմ (1203) : Բայց այս անգամ միայն մինչեւ Կոստանդնուպոլիս հասան , եւ տիրեցին քաղաքին , որ այն ատենք մեծ անկարգութեան մէջ էր . Ցունաց կայսերութիւնն Լատինացւոց , եւ այն նոր տէրութեան կայսր անուանեցին իրենց զօրագլուխը Բաղդավինոս կամ Պաղտիև :

2. Խաչակրաց քանի մը անյաջող արշաւանքներէն ետքը՝ տղայք եւս սկսան Երուսաղէմ երթալու պատրաստութիւն տեսնել (1212) . Գաղղիոյ եւ Գերմանիոյ մէջ 50,000 տղայք ժողվուեցան , գունդ կազմեցին , որոց զօրագլուխներն եին քահանաները . բայց այն դեռահասակ տղայոց այն երկալն եւ վտանգա-

<sup>1</sup> Զորբորդ խաչակրութեամբ մինչեւ ո՞ւր հասան Եւրոպացիք :

<sup>2</sup> Տղայոց խաչակրութիւնն ինչ էր , եւ ինչ վերջ ունեցաւ :

ևոր ճանապարհին մեջ մեծ մասը ջարդուեցան,  
շատն ալ ծովային առաջակներու ձեռքն ըն-  
կան ու գերի ծախուեցան Տաճկաց :

1. Խաչակրաց հինգերորդ արշաւանքը ա-  
ւելի յաջողութիւն ունեցաւ .քան թէ առաջին-  
ները : Գերմանիոյ Փրեղերիկոս Բ կայսը խոսք  
անցուց Տաճկաց սուլդանին , որ Երուսաղեմն  
ու Պաղեստինու ուրիշ քանի մի քաղաքները  
քրիստոնէից տայ : Բայց Փրեղերիկոս Եւրո-  
պա դարձածին պէս՝ Տաճկիկները նորէն տիրե-  
ցին այն քաղաքներուն :

2. Այնուհետեւ Պաղետիոյ Լուղովիկոս Թ քա-  
գաւորը երկու անգամ եւս այլազգեաց դէմ  
պատերազմի ելաւ : Առաջին անգամ ընտիր  
ընտիր զօրքերով Եգիպտոս անցաւ (1248) ,  
որպէս զի նախ Եգիպտոսի սուլդանին յաղք ,  
որոյ ձեռքն եր այն ատեն Պաղեստին : Լու-  
ղովիկոս կարծէր թէ Եգիպտոսի տիրելէն ետ-  
քը՝ պէտք է որ Պաղեստինն ալ' իբրեւ Եգիպտոսի  
զաւառ՝ իբրեն անցնի : Խսկզրան խաչակիրները  
յաջողութիւն ունեցան . բայց երբոր Եգիպտո-

<sup>1</sup> Հինգերորդ խաչակրութիւնն ինչպէս ելաւ :

<sup>2</sup> Պաղետիոյ Լուղովիկոս Թ քագաւորը .քանի  
անգամ եւ ինչպէս պատերազմի ելաւ այլազ-  
գեաց դէմ : — Ի՞նչպէս զերի ընկաւ :

սի ներսերը մտան, Տաճիկները շրջապատեցին քրիստոնէից զօրքը, եւ զբերէ ամէնն ալ գերի վարեցին, Լուղովիկոս բազաւորն ալ իմիասին (1250): Այս կերպով վերջացաւ այն անյաջող արշաւանքը: Լուղովիկոս հարկադրեցաւ ետ տալու բոլոր այն երկիրները՝ որ Տաճկաց ձեռքէն առեր էր, եւ անկէց ի զատ շատ ստակ ալ տուաւ իրեն զերութենէն ազատելուն համար:

1. Քսան տարի ետքը Լուղովիկոս Թ: ուզեց նորէն իր քաղդը փորձել (1270). բայց Ափրիկէի մէջ փոխադրական հիւանդութիւններէ զօրքին շատը կորսընելէն ետեւ, ինքն ալ այն ցաւէն զարնուեցաւ ու մեռաւ:

2. Այնչափ անյաջողութիւններէ ետեւ՝ խաչակիրները մէյմըն ալ սիրտ չարին Տաճկաց վրայ պատերազմի երթալու, եւ Երուսաղէմ այլազգեաց ձեռքը մնաց. յետոյ կամաց կամաց Պաղեստինու ամէն քաղաքներն ալ՝ որ քրիստոնէից ձեռքն էին՝ Տաճկաց ձեռքն անցան (1291):

<sup>1</sup> Ի՞նչ կերպով վախճանեցաւ Լուղովիկոս Թ:

<sup>2</sup> Քրիստոնեայք նորէն խաչակրութիւն հանեցին Երուսաղէմի համար:

1. Երկու հարիւր տարիի ջափ քշեցին խաչակրաց արշաւանքները (1096-1291) , եւ անոնց մեջ վեց միլիոնէն աւելի քրիստոնեայ ջարդուեցաւ : Բայց այն արշաւանքները (ինչպէս որ պիտի տեսնեմք) մեծամեծ օգուտներ բերին քրիստոնէից :

2. Այս ալ դիտելու արժանի բան մըն է որ քրիստոնէից Տաճկաց դէմ արած արշաւանքներուն ատենները , բուն Եւրոպայի մեջ ալ խաչակրուրիւն կար ընդդէմ հերանոս Սլավանց եւս եւ Աղանդաւորաց , այսինքն այնպիսի քրիստոնէից որ Եկեղեցիկն բաժնուեցան ու անոր ճշմարիտ վարդապետութենէն խոտորեցան : Այն ատենի գլխաւոր աղանդներն էին Գաղղիոյ մեջ Աղրիգեանք եւ Վալտեացիք՝ հետեւողք Վաղուենս անունով գաղղիացի վաճառականին :

3. Քսան տարիի ջափ սաստիկ հալածանքներ կրեցին այս հերետիկոսները , եւ այն պա-

<sup>1</sup> Խաչակրաց արշաւանքները քանի տարի քշեցին , եւ ինչ օգուտ ունեցան :

<sup>2</sup> Խաչակրաց արեւելք զնացած ատենները Եւրոպայի մեջ խաղաղութիւն եր :

<sup>3</sup> Աղրիգեանց եւ Վալտեացւոց հալածանքները քանի տարի քշեցին :

տերազմներուն հետեւանքը այս եղաւ որ հարաւային Գաղղիոյ պտղաբեր ու գեղեցիկ զառառները բոլորովին անապատ դարձան :

---

ԽԱՉԱԿՐԱՅ ԱՐԵՍԻՄՆՔՆԵՐՈՒԽ  
ՀԵՏԵԽԱՎԲՆՔՆԵՐԸ.

---

Ասպետութիւն : — Թաղաff եւ շաղափա-  
ցիf : — Ռամունիf եւ արուեսf : — Orklif :

---

ԱՍՊԵՏՈՒԹԻՒՆ .

1. Սկիզբները եւրոպացոց գրերէ բոլոր  
գօրքերը հետեւակ եին, իսկ հեծելազօրքը խիստ  
սակաւ, որովհետեւ միայն հարուստ մարդիկ  
կընային ձիաւոր լինել : Այն ձիաւորները առ-  
ողևոտ կասուեին . սովորաբար երկարէ սա-  
ղաւարտ ու երկարէ շապիկ կամ զբան կհագ-  
նեին :

---

\* Ասպետութեան սկիզբը ինչըն եղաւ :

Ա . Ասպետները շատ վարպետ էին ձի հեծնելու , եւ զենք բանեցընելու . վասն զի տղակուց այս բաներուն կվարժէին : Խաչակրաց արշաւանքներէն իվեր ասպետները ազնուական կրհամարուէին , եւ առանձին դաս մը կկազմէին : Առանց շատ տարիներ պատերազմելու ոչ ոք չէր կրնար ասպետաց կարգը անցնիլ : Ազնուականի որդին եօրը տարեկան եղածին պէս պէտք էր որ ասպետի մի քով տրուկը՝ ասպետուրեան վարժելու . համար : Առքա մասելրաւիկ (փած) կկոչուէին , ու իրենց պաշտօնն էր ասպետին ծառայել եւ անկց սովորի զինախաղութիւն եւ ձի հեծնիլ : Այս մանկաւիկները 14 տարեկանէն ետքը զինակիր կրսուէին , եւ իրենց պաշտօնն էր ասպետին որսի , խնջուքի եւ պատերազմի գնացած ատենը՝ հետք երբալ : Եւ այն պաշտօնին մէջ կրմնային երիտասարդները մինչեւ 21 տարեկան հասակնին . այնուհետեւ զինակիրները՝ երէ արժանի լինէին՝ մեծ հանդէսով ասպետ կընտրուէին : Հանդէսին ատենը , նորընտիր ասպետը՝ խորանին առջեւը երդում կանէր որ

---

<sup>1</sup> Ասպետները ինչ յատկութիւններ ունեին : — Ի՞նչ կերպով ասպետ կլինէր մ.կը :

լինի ճշմարտախօս , բարեպաշտ , պաշտպան հաւատոյ , եկեղեցականաց , որրոց եւ այլեաց , եւ այլազգիները հայածող :

1. Ասպետաց սիրելի գլխաւոր զքոսանքն էր հրապարակաւ եւ բազմութեան առջեւ զինախաղութիւն անել : Սովորաբար նիզակով կը-մենամարտին՝ մեկ ձեռքերնին վահան բըռնած : Այն վահաններուն վրայ զանազան բաներ նկարուած կլինէին . զոր օրինակ մեկուն վահանին վրայ առիւծի կերպարանք կլինէր , միասին արջ , ուրիշին խաչ , եւ այլն : Եւ որովհետեւ ասպետները մեկմեկու դեմ մենամարտութեան ելած ատենները՝ շատ անզամ երեսները դիմակով ծածկած կլինէին , իրենց վահանին վրայ նկարուած նշանն միայն կըրնային ճանչցուիլ . եւ ահա այն նշաններէն սկսաւ ազնուական եւրոպացւոց մեջ կնքանշան գործածելու սովորութիւնը :

2. Ասպետները ընդարձակ կալուածներու տէր էին , եւ իրենք շատ հարուստ կերպով կապրէին մեծամեծ պալատներու կամ ամրոց-

<sup>1</sup> Ասպետաց զքոսանքը թնջ էր : — Ե՞նչ զենքեր կըանեցընէին :

<sup>2</sup> Ասպետաց ապրուստը թնջպէս էր :

ներու մէջ , որ սովորաբար քարձը լեռներու կամ անմատչելի ապառաժներու վրայ շինուած կլինէին : Այսպիսի ամրոցներուն աւերակները մինչեւ ցայծմ կտեսնուին Եւրոպիոյ շատ կողմերը : Ասպետներէն շատերը իրենց երդմունքը կմոռանային , մանաւանդ Գերմանացիք , եւ իրենց զինակիրներուն նետ դրացի ըերդերուն վրայ կյարձակէին . շատերն ալ մեծ ճամբու . վրայ առազակութիւն կանէին . եւ եք քաղաքացի կամ երկրագործ մարդիկ ապրանքով այն կողմերէն անցնէին , իսկոյն կը ըստնէին զանոնք ու կկողոպտէին :

4. Ասպետներուն անունը առելի հոգակուեցաւ . խաչակրաց արշաւանքներուն ատենը . խաչակրաց քաջազոյն զինուորները նոքա էին , եւ քաջութեան օրինակ միս զինուորներուն : Անոնց մեկ մեծ աղեկութիւնն ալ այն եր՝ որ Պաղեստինու մէջ քրիստոնէից իշխանութիւնը հաստատ պահպանելու կաշխատէին : Երուսաղեմի մէջ , Քրիստոսի սուրբ գերեզմանին քովը վանք մի շինուած էր նիւանդաց եւ աղքատ ուխտաւորաց համար (1118) :

---

<sup>1</sup> Ասպետները ո՞ր ատեն , եւ ինչո՞վ առելի անուն հանեցին :

1. Խաչակրաց առաջին արշաւանքեն ետքը՝ զատ Խոաչացի ասպետներ այն վանքը մըտան՝ մեջի նիւանդներուն ծառայելու, եւ քրիստոնեաները Տաճիկներուն դէմ պաշտպանելու համար : Եւ այսպէս միանգամայն կրօնաւոր եւ զինուորական էին այն ասպետները, եւ առանձին միաբանութիւն կամ կրօնաւորական կարգ ձեւացուցին : Այն կարգը իրեն պաշտպան ընտրեց զսուրբն Յովհաննես Մկրտիչ, ուստի եւ նորա անունովը ասուեցաւ Կարգ Յովհաննես երուսաղեմի :

2. Երուսաղէմ եկող քրիստոնեայ ճամբրորդներուն պաշտպանութիւն անելու համար, Պաղէստինու զաղղիացի ասպետներն ալ Երուսաղեմի մէջ զատ միաբանութիւն հաստատեցին. իրենց Պաղտին քագաւորն ալ Սողոմոնի տաճարին քովը բնակութիւն տուաւ, որով կարգն ալ ասուեցաւ Ասպետութիւնն Տաճարականաց (զաղղիարէն Թամիլիկ) :

3. Այն կարգին նմանը Պաղէստինու մէջ

<sup>1</sup> Ասպետները ինչ պատճառաւ կրօնաւորական կարգի նման եղան :

<sup>2</sup> Տաճարականաց սկիզբը ինչեն եղաւ :

<sup>3</sup> Գերմանական ասպետութիւնն ինչպէս ձեւացաւ :

հաստատեցին նաեւ Գերմանացի վաճառական-ները , խաչակրաց երբորդ արշաւանքին ա-տենը (1190) : Ընկերութեան անդամները ա-մէնն ալ Գերմանացի եին , ուստի կարգն ալ Գերմանական Ասպետուրիւն ասուեցաւ :

1 . Երբոր Տաճիկները Պաղեստինն առին , սըր-  
բոյն Յովիաննու ասպետները փոխադրեցան  
Միջերկրական ծովուն Մալքա կղզին , Գերմա-  
նացւոց կարգն ալ զնաց Գերմանիա՝ ու Երկար  
ատեն հոն մնաց . իսկ Տաճարականաց կար-  
գը , որ մեծամեծ կալուածներ ուներ Պաղոյիոյ  
մէջ , խաչակրաց արշաւանքէն ետեւ շատի  
զգնաց՝ վերջացաւ :

---

ՔԱՂԱՔԻ ԵՒ ՔԱՂԱՔՍՅԵԲ.

2 . Քաղաքացւոց մեծ մասը արհեստաւոր  
էր : Երբոր քաղաքացիները շատցան , համա-  
րուեստ վարպետները միարանելով զանազան  
ընկերութիւններ կազմեցին . ամէն ընկերու-

---

<sup>1</sup> Պաղեստինու ասպետական կարգերն ինչ վերջ ունեցան :

<sup>2</sup> Քաղաքացւոց վիճակն ինչպէս էր :

թիւն ալ իրեն համար օրէնքներ ու արտօնութիւններ ունեք :

1. Քաղաքացւոց մեծ օգուտ արին խաչակրաց արշաւանքները : Յանախ երթեւեկութիւն անելով դեպ ի հարուստ Ասիան , քրիստոնեաները այնպիսի արհեստներ սովորեցան հոն որ մինչեւ այն ատենը չէին գիտեր , եւ սկսան առուստուր ընել այնպիսի ազգաց հետ որ իրենց ծանօթ չէին : Այս կերպով սկսան վաճառականութիւն ընել նախ ծովեզերեայ բնակիչները , Խտալացիք , եւ յետոյ Գաղղիացիք եւ Գերմանացիք : Ասոնք Ասիայէն ապրանք կառնեին ու Եւրոպայի ամեն կողմերը կծախէին , որով քաղաքները շատ հարստացան ու զօրացան : Անկեց ի զատ քաղաքները կջանային որ պէսպէս ազատութիւններ ու իրաւունքներ ձեռք ձգեն . եւ որովհետեւ այն ատենի քազառները տկար էին , քաղաքացիք շատ դիւրութեամբ առին իրենց ուզածները :

2. Նախ Խտալիոյ քաղաքները ազատեցան կայսեր իշխանութենէն , եւ յետոյ Գերմանիոյ

<sup>1</sup> Այն միջոցներուն ինչ կերպով ծաղկեցաւ վաճառականութիւնը :

<sup>2</sup> Քաղաքացիք ինչ ազատութիւններ ձեռք ձգեցին :

քաղաքները, եւ ամեն մեկը զատ զատ եւ ինքնազուխ տէրութիւններ կամ հասարակապետութիւններ ձեռացան :

1. Դարձեալ, քաղաքներուն ծաղկելուն մեկ պատճառն այն էր որ ասպետները, մանաւանդ Գաղղիացիք, խաչակրաց արշաւանքով երբայէն առաջ, իրենց կալուածները կամ եկեղեցիներուն եւ կամ վանքերուն կբաշխէին, եւ կամ երկիրները կծախսէին, ու անոնց վըրայի գերիներուն ազատութիւն կուտային. իսկ այն երկիրները՝ որոց տէրերը ետ չեին դառնար՝ քագաւորին կմնային : Այս կերպով կալուածական իշխանութիւնը սկսաւ պակսի, քագաւորաց ոյժը աւելնալ, եւ ազատ քաղաքացոց թիւը շատցաւ :

2. Գերմանիոյ մէջ ամեն քաղաքացի պարտական էր իրեն քաղաքին ազատութեանը պաշտպան կենացու : Բաց յախմանէ մեկ քանի քաղաք ալ միաբանեցան զօրք պահելու, որ ցամաքէն ու ծովէն դրկուած ապրանքներուն պահպանութիւն կանէին . վասն զի այն

<sup>1</sup> Ուրիշ ինչ քանով ծաղկեցան քաղաքները :

<sup>2</sup> Գերմանիոյ դաշնակից քաղաքներն ինչպէս ձեռացան :

ատենները ճանապարհներուն վրայ առաջակ ասպետներ կային որ բերուած ապրանքները կկողոպտէին : Այս կերպով ձեւացան վաճառաշահ քաղաքաց դաշնակցութիւնները , ինչպէս Պրեմէն , Լիսպէք , և. Համպուրկ , որով նոցա մէջ վաճառականութիւնը ծաղկեցաւ , և. ընակիչները հարստացան : Ետքերը այն քաղաքները ասուեցան Դաշնակցականը (Հանգեարիք) (1240) :

---

ԱՐՈՒԵՍՏԲ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆՔ .

1. Խաչակրաց արշաւանքներուն ատենը , ինչպէս որ ընական է՝ շատ անսովոր անցքեր պատահեցան , որոց մէջ ասպետները շատ անգամ իրենց քաջութիւնը ցուցընելու առիթ կունենային : Խաչակիրներուն եւրոպա դառնալին ետքը՝ շատ երգիչներ սկսան այն ասպետաց ճամբորդութեան ատեն ըրածները երգերով նը-

---

<sup>1</sup> Խաչակրաց ժամանակները ուր եւ. Բնչ կերպով շատցան երգիչները : — Այն երգիչները Բնչ կասուէին : — Խտայիոյ մէջ ոյք եղան անուանիները :

կարագրել։ Այնպիսի երգիչները երեւելի եղան նախ հարաւային Գաղղիոյ ու. Սպանիոյ մէջ, ուր սոքա վիպատսն, կամ զաղղիարեն բրուպատռու կասուեին, բրուվիկ բառեն, որ գունեի՛ հևարել կնշանակ։ Սոքա քնարները ձեռքերնին՝ ամրոց կքալեին ու հոն ասպետներուն ու տիկիններուն առջեւ իրենց վիպասանութիւնները կերգեին։ Նոյնպիսի վիպասաններ տարածուեցան նաեւ Գերմանիոյ մէջ Մինելեզինկեռ կամ Մէյսրեռզինկեռ անունով։ Առաջինները բազաւորաց եւ իշխանաց պալատները կերգեին իրենց երգերը, իսկ միւսները քաղաքներու մէջ։ Խտալիոյ մէջ ԺԴղարուն անուանի եղան Տա՛նըէ եւ Փերրա՛րքա երեւելի բանաստեղծները։

1. Գրեք նոյն ատենները, այսինքն խաչակրաց արշաւանքներեն ետքը, Գերմանացիք սկսան զեղեցիկ տներ ու փառաւոր եկեղեցիներ շինել, եւ այն եկեղեցիները սովորաբար զարդարուած կլինեին զեղեցիկ աշտարակներով ու սիւներով։ Այնպիսի շենքեր եւրոպայի

---

<sup>1</sup> Այն ատենները եկեղեցիք թնջ ձեւի եւ թնջ վիճակի մէջ էին։ — Ո՞ր քաղաքաց գոթաձեւ եկեղեցիներն աւելի անուանի էին։

զրեք բոլոր մեծ քաղաքներուն մեջ ալ կային ,  
եւ իրենց ճարտարապետական ձեւովը Գորա-  
մեւ եկեղեցիք կասուեին : Հինգ վեց հարիւր  
տարիեն աւելի է որ այն եկեղեցիները շինուած  
են , եւ մինչեւ ցայծմ ժողովուրդը անոնց  
մեջ աղօքք ընելու կերպայ , եւ կզմայի ա-  
նոնց գեղեցկուրեանը վրայ : Այն ատենի եկե-  
ղեցիներուն ամենէն փառաւորներն եին Քողո-  
ևիայի եւ Սրբասպուրդի մայր եկեղեցիները :

1 . Միջին դարերուն ատենը խաչակրաց ժա-  
մանակէն առաջ ուսման հետ եղող սակաւ էր  
Եւրոպացւոց մեջ . հասարակ ժողովրդեան  
տգիտուրիւնը այն աստիճանի էր որ զրել  
կարդալ զիտողները խիստ քիչ եին . վասն զի  
ուսում ունեցող մարդը չէր սիրուեր . ուսում-  
նականը կախարդ կհամարուէր , եւ շատ ան-  
գամ կհալածուէր ու կայրուէր ալ : Ուսումն  
ու զիտուրիւնը զրեք միայն քահանաներուն  
ու կրօնաւորներուն մնացած էր :

2 . Բայց խաչակրաց արշաւանքներուն ա-  
տեն եւ անկեց ետքը , շատ Յոյներ բազմու-

<sup>1</sup> Ուսմունքն ինչ վիճակի մեջ էր :

<sup>2</sup> Ի՞նչ կերպով ծաղկեցաւ ուսմունքը Խոտ-  
իոյ մեջ եւ շրջակայ տեղերը :

թեամբ Խոալիա անցան, ու շրջակայ տեղերը  
քնակեցան. սոցա հետեւելով՝ Խոալացիք ալ  
սկսան նախնեաց զրուածքներուն վրայ տեղե-  
կուքիւն առնուլ. որով մէջերը ուսումնասի-  
րուքեան եռանդը վառուեցաւ, եւ սկսան  
քարձրագոյն ուսմանց վարժատուններ կամ  
համալսարաններ քանալ, նախ Խոալիոյ Պոլո-  
նիա քաղաքը, եւ ապա Գաղղիոյ մէջ՝ Փարիզ:  
Ժ՞ եւ ԺԴ դարերուն մէջ ուրիշներէն աւելի  
անուանի եղան Արայշարդուս գաղղիացի աս-  
տուածաբանն ու փիլիսոփան, անգղիացի բը-  
նագետը Պաքոն կամ Պէ'քըն, եւ այլք:

---


### ՕՐԵՆՔ.

4. Խոկզբան, ինչպէս որ տեսանք, Գերմա-  
նացւոց օրէնքները շատ պարզ ու անկատար  
էին: Այն օրէնքներով ամէն տեսակ յանցան-  
քի համար ստըկի տուզանքներ միայն որո-  
շուած էին. քայց շատ անզամ այնպիսի յան-

---

<sup>4</sup> Միջին դարերուն ինչ օրէնքով կվարուէ-  
ին Գերմանացիք եւ ուրիշները:

ցանքներ ու կրիսներ կապատահեին , որոց վրայ  
այն օրենքներուն մէջ լիշտակութիւն չկար .  
ուստի դատաւորները այնպիսի դիպուածներու  
մէջ իրենց հասկըցողութեանը համեմատ դա-  
տատան կկըտրեին . Եւ այն սպատահմունք-  
ներն ու նոցա արած վճիռները գրի անցնելով  
ու հաւաքուելով՝ ուրիշ ատենի համար օրի-  
նաց զիրք կձեւանալին : Այս կերպով Ժ.Դ. դա-  
րուն մէջ՝ օրենքի զրքեր դուրս ելան , Մաք-  
ստիացւոց օրէնքը ըսուածները , բայց այն  
օրենքներն ալ շատ պակասաւոր եին : Աեր-  
ջապէս Եւրոպայի տէրութիւններուն շատին  
մէջ Հռովմայեցւոց պարզ եւ կատարեալ օ-  
րենքները ընդունուեցան : Այն օրենքները սո-  
վորելու համար Եւրոպայի զանազան կողմերէն  
երիտասարդներ կերթային խոալիա , եւ սովորե-  
լին ետքը՝ իրենց հայրենեաց մէջ կրանեցընէին :



ԳԵՐՄԱՆԻՈՅ ՄԵԶ ՀՈՀԵՆՇԹԱԽԵՆԵՐՈՒԽ  
ՏՈՀՄԸ

(1137—1254)

Կուկղեանի և Կիպկղեանի:

1. Մինչդեռ Պաղեստինու մէջ քրիստոնեալք  
Տաճկաց հետ պատերազմ կանեին, Գերմա-  
նիոյ եւ Խտալիոյ մէջ քաղաքական պատե-  
րազմ ծագեցաւ։ Այն պատերազմը բացուեցաւ  
և Հենրիկոսին մահուանէն քիչ մի ետքը, որ Ֆը-  
րանքոնիոյ ցեղէն վերջի բազաւորն էր։ Հեն-  
րիկոս ժառանգ չունենալով, բազաւորական  
արոռը Սաքսոնիոյ դքսին ընկաւ. բայց  
Սուապիոյ դուքսերը չուզեցին որ Սաքսոնիա-  
ցի լինի իրենց կայսրը։ Այն ատենը Գերմա-  
նացիք երկու բաժնուեցան, ու երկար ժա-  
մանակ իրարու դեմ հակառակեցան։ Սաք-  
սոնիոյ դքսին կողմը եղողները՝ Պատարիոյ  
Վելֆ դքսին անունովը ասուեցան Վելֆեանիք  
կամ Կուկղեանիք. իսկ Սուապիոյ դքսին կող-  
մնակիցները ասուեցան Կիպկղեանիք։

<sup>1</sup> Կուկղեանց եւ Կիպկղեանց սկզբնաւորու-  
թիւնը ինչն եւ ինչպէս եղաւ։

1. Սաքսոնիոյ դուքսը Գերմանիոյ մէջ 12  
տարի բազաւորեց . բայց նորա մահուանէն  
ետքը կայսր նստաւ Կոնրադոս Գ Սուապիոյ  
դուքսը (1137) : Այն ժամանակէն 120 տարիի  
չափ՝ Գերմանիոյ մէջ բազաւորեց Հռեն-  
շրաւֆենի ցեղը (1137—1254) . Ես Սուապիոյ  
դուքսերը անոր համար Հռենշրաւֆէն կա-  
սուակին որ այն անունովը ամրոց մի ունեին  
Սուապիոյ մէջ :

2. Կոնրադոսին ատենը սկսաւ Կուելֆեանց  
եւ Կիպելեանց պատերազմը . բայց կայսրը կըր-  
ցաւ առ ժամանակ մի հաշտեցընել երկու կող-  
մը : Կոնրադոսին Փրեգերիկոս Պարպարոսա  
յաջորդին ատենը, Խոաչիոյ մէջ Կուելֆեանք՝  
նոր կողմնակիցներ ձեւացուցին . ասոնց հետ  
էին նաև պապը եւ Լոմպարտիոյ քաղաքնե-  
րը՝ ամենն այ կայսեր թշնամի : Թեև Խոա-  
չիոյ մէջ այ կային կայսեր կողմնակից մար-  
դիկ, որ Գերմանիոյ մէջ եղողներուն պէս Կի-  
պելեանք կասուէին, բայց այն կուսակցութիւնը  
շատ աւելի տկար էր՝ քան թէ Կուելֆեանք :

---

<sup>1</sup> Հռենշրաւֆենի ցեղը Երբ սկսաւ բազա-  
ւորել Գերմանիոյ մէջ :

<sup>2</sup> Կուելֆեանց եւ Կիպելեանց պատերազմը  
Երբ սկսաւ ու բնչպէս առաջ գնաց :

1. Փրեղերիկոս Ա, և նորա յաջորդները, այսինքն Փրեղերիկոս Բ՝ նորա բռոք, և Կոնցրադոս Դ, Փրեղերիկոսի որդին, երկար ատեն պատերազմ ըրին Խոալիոյ մէջ. բայց այն պատերազմէն մեծ շահ մը չունեցան : Յէպէտ քանի մի անգամ կայսերը յադրող գտնուեցան, բայց կամ խաչակրութիւնը վրայ զայով, և կամ բուն Գերմանիոյ մէջ քաղաքական պատերազմներ բացուելով, կհարկադրէին ձրգել ելնել Խոալիայէն իրենց զօրքովը . ուստի երկու կրոսակցութեանց կոփէր նորէն կրոքրոքէր Խոալիոյ մէջ : Այսպէս եղաւ, օրինակի համար, հզօր և երեւելի Փրեղերիկոս Բ Գերմանիոյ կայսեր ատենը :

2. Սա երուսաղեմէն յաջողութեամբ դառնալուն պէս՝ սկսաւ պատերազմիլ Լոմպարտիոյ քաղաքներուն, և պապին հետ . Եննովկենտիոս Դ պապը բանադրեց զինքը : Այն ատենը Գերմանիոյ իշխաններէն շատը՝ բանա-

<sup>1</sup> Գերմանացի կայսերք Բնչ պատերազմներ արին Խոալիոյ մէջ :

<sup>2</sup> Փրեղերիկոս Բ կայսրը Բնչ պատերազմներ արաւ, և Բնչպէս վարուեցաւ պապին հետ : — Այն ատենները Գերմանիան Բնչ վիճակի մէջ էր :

դրեալ կայսեր հնագանդիլ ջուզելով՝ իրենց նոր  
կայսր ընտրեցին։ Այն ընտրութիւնը նոր քաղա-  
քական պատերազմի պատճառ էղաւ։ Եղաւ Գերմա-  
նիոյ և Խոտալիոյ մէջ որով Գերմանիան այն-  
պիսի անկարգութեան մէջ ընկաւ որ երբ Կոն-  
քրադոս Դ-ին մահուանէն ետքը՝ նորա Կոնքրա-  
դինոս դեռահասակ որդին նստաւ թագաւոր ,  
Գերմանացի իշխաններէն մէկն ալ յանձն չա-  
ռաւ տէրութիւնը կառավարել ուստի ժողովը-  
դեան մէկ մասը Անգղիոյ թագաւորին եղբայրը  
ընտրեց , իսկ միասը Սպանիոյ թագաւորը : Բայց  
իրօք մէկն ալ թագաւոր չէր Գերմանիոյ հա-  
մար , որովհետեւ ոչ Անգղիացիք եւ ոչ Սպա-  
նիացիք բանի չէին խառնուեր , Գերմանա-  
ցիք ալ իրենց ուզածը կանէին . զօրաւորը  
տկարին նեղութիւն կուսուր , եւ տկարին  
օգնոյ մարդ չկար , ասպետներուն շատն ալ  
աւագակութեան հետ էին : Ասոր համար այն  
ժամանակները կասուէին բռնական իրաւաց  
կամ անիշխանութեան և պարապոյ ժամա-  
նակներ :

1. Կոնքրադինոս մեծնալէն ետեւ ուզեց որ

---

<sup>1</sup> Կոնքրադինոս թնջպէս արաւ թագաւորու-  
թիւնը : — Խնչ կերպով վերջացաւ Հոհենշքա-  
ֆէններուն ցեղը :

զոնէ Հարաւային Խտալիոյ տիրէ, այսինքն  
Նեապօլսոյ եւ Սիկիոյիոյ. վասն զի այս երկիր-  
ները իրեն նախնեաց ատենը Գերմանիոյ կայ-  
սերացն էին, իսկ Կոնքադինոսին հօրը մահուա-  
նէն ետքը՝ պապը զանոնք Գաղղիոյ բագաւո-  
րին Կարոլոս Անժուցի անունով եղրօրը տը-  
ւեր էր: Կոնքադինոս զօրք ժողվեց ու Հարա-  
ւային Խտալիա մտաւ. բայց Կարոլոս յաղթեց,  
զինքն ալ գերի բռնելէն ետեւ՝ Նեապօլսոյ  
մէջ հրապարակաւ զլխատել տուաւ: Այսպէս  
վերջացաւ Հոնէնշքաւֆեններուն ցեղը:

---

ԳԵՐՄԱՆԻՈՅ ՎԻՃԱԿԻ ՀԱՊՍՊՈՒՐԿԵԱՆ ՑԵ-  
ՂԵՆ ԵՂԱԾ ԱԼՍՏԲԻՈՅ ԿԱՅՍԵՐԱՅ ԱՏԵՆՔ.

---

*Զուիցերացի:*

1. Միջին դարուց ատենները Զուիցերիի մէջ  
(որ հին ատենը Հելուետիա կասուէր) շատ

---

<sup>1</sup> Միջին դարուց ատենները Զուիցերին ինչ  
վիճակի մէջ էր:

ազնուականք կալուածներ ունեին, ու սովորաբար ամրոցներու մէջ կընակեին:

1. *Ասու* գետոյն եղերքը՝ բարձր ապառաժի մի վրայ՝ մինչեւ ցայժմ կայ այն ամրոցներէն մեկուն աւերակը, որ Հապսապուրկ կասուէր, ու ժդր դարուն վերջերը Հռողուլփոս կոմսինն էր: Սա այնպիսի քաջ եւ իրաւասէր իշխան էր, որ այն ատենները նմանը ազնուականաց մէջ խիստ սակաւ կզբանուէր:

2. Այն ատենները՝ Հոնենշրաւֆէն ցեղէն վերջին կայսեր մահուամբը՝ բոլոր Գերմանիան, ինչպէս որ տեսանք, քաղաքական պատերազմներով մեծ անկարգութեան մէջ էր: Գերմանացիք տեսնելով Հռողուլփոսին կատարելուրիւնները, ու ժողովրդեան առ նառնեցած սէրն ու մեծարանքը, մտքերը դրին որ նա միայն կընայ ազատել Գերմանիան, ուստի զինքը ընտրեցին իրենց կայսր (1273): Գերմանացւոց յոյսը պարապ չելաւ. Հռողուլփոս աշխատեցաւ որ տէրուրիւնը բարեկարգէ, եւ ով որ ուզէր արգելք լինել իրեն այն

<sup>1</sup> Հապսապուրկ բերդը ուր էր :

<sup>2</sup> Հռողուլփոս ինչ կերպով անուանի եղաւ:

ձեռնարկութեանը մէջ, սաստիկ խստութեամբ կպատուհասէր այնպիսիները : Այս կերպով 70 ամրոցէն աւելի<sup>1</sup> որ աւագակներու քոյներ էին կործանեց, ու անոնց տէրերուն զյուխները կտրեց :

1. Յաղըեց նմանապէս Պոնեմիոյ Որրոկար անունով քազաւորին, ու անոր կալուածներէն մէկը, որ էր Աւստրիոյ դքսութիւնը, առաւ իրեն սեպհականեց : Աւստի Հռողուլփոսի ցեղը կոչուեցաւ Հապապուրկեան Աւստրիական :

2. Յաջորդ կայսերաց մէկը՝ Աշքերտ Ա անունով, որ Հռողուլփոսի որդին էր, ուզեց որ աւելի եւս ընդարձակէ իւր տէրութիւնը եւ աւելցընէ ոյժը : Զուիցերին այն ատենը Գերմանացւոց իշխանութեանը տակն էր, եւ զանազան կալուածներ քածնուած էր : Ենքն իսկ կայսրը մեծամեծ կալուածներ ունէր այն երկրին մէջ քայց երեք անտառախիտ զաւառները, որ էին՝ Շուից, Ուրի եւ Ռումբերլազ

<sup>1</sup> Ի՞նչ յաղութիւններ արաւ Հռողուլփոս :

<sup>2</sup> Զուիցերացիք քանի որ Գերմանիոյ կայսերաց ձեռքն էին՝ թնջակս կկառավարուէին : Ո՞յք էին նոցա զյուխաւոր բռնաւորները :

տէն, իրենց հովիս բնակիչներովը ազատ եւ անկախ էին։ Այն գառառաց բնակիչները իրենց սեպհական կառավարութիւնն ունեին։ իսկ երբ կարգէ դուրս քան մի պատահէր, Գերմանացւոց կայսերքը իրենց փոխանորդները կամ գործակալները կղրկէին անոնց, որոց պարտքն էր Զուիցերիի օրէնքով ընել իրենց դատաստանը։ Այս կերպով կկառավարուէր Զուիցերիի երկիրը Հոռդուլիոսի ատենը։ բայց նորա որդին Ալբերտ Ս., սկսաւ պահանջել որ Զուիցերիի ազատ հովիւները իրեն հպատակին, եւ անոր փոխարէն՝ կիսուտանար պաշտպանել եւ սիրել զանոնք իջրեւ, իրեն հպատակները։ Երբոք Զուիցերացիք պատասխանեցին թէ չեն ընդունիր իրեն առաջարկութիւնը, եւ ազատ կուզեն մնալ, Ալբերտ քարկացաւ նոցա վրայ, ու երկու չար ու անգուք գործակալ որկեց Զուիցերի, որոց մեկն էր Կէսլէր եւ միսոր Լանտէնպէրկ։ Այս գորկալները մեկ մեկ ամբոցի մէջ նստան ու ըսկան ժողովուրդը նեղել։ Զուիցերացիք իսկըցրան կըզանզատէին միայն։ բայց տեսնելով որ նոցա անգրութեանցը չափ չկալ, խորհուրդ արին որ հալածեն իրենց հայրենիքէն այն ըլուաւորները։

Ա. Կեսլէր տեսաւ որ ժողովուրդը տժգոն է իրմէն, եւ իրեն թշնամիները ճանչնալու համար՝ կըսեն թէ հրապարակին մեջ իւր զիխարկը դրաւ, ու հրամայեց որ Զուիցերացիք անոր դիմացը ծոփին կամ երկրպագուրիւն անեն, եւ ով որ այն հրամանին չհնազանդի՝ բանտ դրուի : Գուլիկելմոս Թէկ անունով երիտասարդ որսորդը այն զիխարկին դիմացէն անցած ատենը չուզեց զրուխ ձկել անոր . թիկնապահներն ալ բռնեցին զինքը շիտակ Կեսլերին դիմացը հանեցին : Կեսլէր Թէկին անհնազանդուրեանը վրայ բարկանալով, ասաց անոր . «Եթէ դու յիրաւի հմուտ աղեղնաւոր ես, ցուցուր տեսնեմ վարպետուրիւնդ, ու քու որդւոյդ զիխուն վրայ դրուած խնձորը մեկ անգամ նետ նետելով վար առ : » Թէկ արձըկեց նետը աղեղէն ու խնձորը վար ձզեց՝ առանց զիխուն դպչելու, ու դարձաւ ասաց Կեսլերին . «Գիտցած լինիս որ եթէ որդիս սպանուկը, ես զքեզ ալ պիտի մեռցընէի : » Կեսլէր խսկոյն հրամայեց որ շղթաներով կապեն զինքը ու բանտ դնեն :

---

\* Կեսլէր Յնչ կերպով բռնացաւ : — Ո՞վ եւ լաւ իրեն դէմ :

1. Երբոք Թէկը լճին վրայէն նաւակով դեպ  
ի բանտը կտանեին , ցամաքը ցատքեց նաւա-  
կէն , ու անտառներուն մէջ աներեւոյք եղաւ :  
Կէսլէր ետեւէն ընկաւ որ բռնէ Գուլիկէլմոսը ,  
բայց նա զինքը հեռուէն տեսածին պէս , նե-  
տը արձըկեց ու սպաննեց Կէսլէրը :

2. Վրան շատ չանցաւ , մեկ քանի Զուի-  
ցերացի հովիւներ խօսք դրին մէջերնին որ  
միւս բռնաւորն աէ , այսինքն Լանտէնպէրկը ,  
սպաննեն : Նոր տարւոյն օրը սովորութիւն ու-  
նէին Զուիցերացիք (1308) կով եւ ոչխար  
պարզեւ տանելու դատաւորին : Այն դաշնակից  
հովիւները իրենց ոչխարներովը գնացին դա-  
տաւորին տունը՝ իրը քէ պարզեւ տալու ,  
բայց ներս մտածներուն պէս նախ թիկնապահ-  
ները բռնեցին , յետոյ դատաւորը , ու իսկոյն  
իրենց երկրէն դուրս քշեցին : Ալբերտ այս  
բանս որ լսեց , ուզեց հովիւներէն վրէժն առ-  
նուլ , բայց չկըցաւ . վասն զի քիչ ատենէն  
սպանուեցաւ իւր եղրօրորդւոյն ձեռօքը :

---

<sup>1</sup> Գուլիկէլմոս Թէկ թնջպէս ազատեց իւր հայ-  
րենիքը :

<sup>2</sup> Լանտէնպէրկին վերջը թնջպէս եղաւ :

1. Քանի մի տարի անցնելէն ետես՝ երբոք Ալբերտին Փրեղերիկոս որդին կայսր ընտրուեցաւ, նորա Լեոփոլտ անունով եղբայրը շատ գօրքով Զուիցերի գնաց, որ անհնազանդ Զուիցերացիները պատժեն: Բայց երբոք Գերմանացիք ներս մտան, Զուիցերացիք նոցավրայ յարձըկեցան ու գօրքին մեծ մասը ջարդեցին:

2. Զուիցերացւոց բաղդէն՝ այն ատենը Գերմանիոյ մէջ բաց ի Փրեղերիկոսէն ուրիշ բազաւոր մըն ալ կար՝ Լուդովիկոս Պաևերացին: Այս երկու բազաւորները մէկմէկու դէմ կոխի ընելէն աչք չբանալով, Զուիցերիոյ վրայ հոգ չէին տաներ:

3. Փրեղերիկոսի մահուանէն ետքը Լուդովիկոս ինքը միայն եղաւ. Գերմանիոյ կայսր: Բայց պապը զինքը չսիրելով՝ կպահանջէր ժողովրդէն որ Լուդովիկոսը կայսր չճանչնան իրենց: Անկէց ի զատ՝ Լուդովիկոսին վրայ

<sup>1</sup> Փրեղերիկոս կայսրը թնջպէս վարուեցաւ Զուիցերացւոց հետ:

<sup>2</sup> Զուիցերացիք թնջ կերպով ազատ մնացին Գերմանացւոց իշխանութենէն:

<sup>3</sup> Լուդովիկոս Պաևերացին թնջպէս արաւ կայսերութիւնը:

բանադրանք ալ դրաւ. իսկ ժողովրդին իրենց-  
թագաւորը սիրելուն համար՝ արգելեց որ ե-  
կեղեցի չմըտնեն :

1. Ասոր վրայ Գերմանիոյ դքսերը խօսք  
դրին որ այնուհետեւ իրենք միայն ընտրեն  
իրենց կայսրը, առանց պապին հաւանութեա-  
նը : Այս ընտրութեան համար եօրը իշխանք  
նշանակուեցան . Պոհեմիոյ թագաւորը, Հռենո-  
սի կոմսը, Սաքսոնիոյ դուքսը եւ Պրանտեն-  
պուրկի մարքիրաֆը . եւ Եկեղեցական իշխան-  
ներ, այսինքն Մոգունտիոյ, Քոլոնիոյ եւ Տրե-  
նիրի արքեպիսկոպոսները : Ասոնք Գերմանե-  
րէն Քիւրֆիւրտը կոչուեցան, որ կայսրընտիր  
կնշանակէ :

2. Կարոլոս Դ կայսրը ասոր համար մաս-  
նաւոր օրէնք գրեց, եւ հրամայեց որ ոսկեզօծ  
արկդի մէջ պահեն . ասով օրէնքն ալ ոսկե-  
կնիք հրովարտակ ասուեցան :

---

<sup>1</sup> Կայսեր ընտրութիւնը ինչ օրէնքով կլի-  
նէր : — Ո՞յք եին կայսրընտիրները :

<sup>2</sup> Ոսկեկնիք հրովարտակն ինչ էր :

---

ԱՐԵՒՄՏԵՍՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԵԶ ՊԱՏԱՀԱԾ  
ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆՆԵՐԻ .

Յովիսենիկս Հուս և Հուսեանք :

1. Երկար ատեն քրիստոնէից մէջ տարբերութիւն չկար, ամէնը մէկ եկեղեցի կճանշնալին : Բայց երբոք Հռովմայ պապերը սկըսան հպարտութեամբ իրենք զիրենք զւուխ ամենայն եպիսկոպոսաց՝ Խայսինքն զւուխ եկեղեցւոյ համարի , քրիստոնեայք թ. դարուն մէջ՝ Կոստանդնուպոլսոյ Փոտ պատրիարքին ժամանակը , եւ յետոյ Ժ. դարուն , բոլորովին երկու քաժնուեցան , այսինքն յարեւելեան եկեղեցի , յորում են Յոյնք եւ ուրիշ արեւելեան ազգեր . եւ յարեւմտեան , յորում էին եւրոպայի քրիստոնեայք . իսկ պապը զւուխ մնաց միայն արեւմտեան քրիստոնէից , կամ հռովմէական կարուիկ եկեղեցւոյ :

2. Ժե դարուն սկիզբը՝ երեք եպիսկոպոս ե-

<sup>1</sup> Արեւելեան եւ արեւմտեան եկեղեցւոյ քաժնունքը Երբ եւ Յնչպէս սկսաւ :

<sup>2</sup> Սյն ժամանակները քանի պապ կար : — Կոստանդնուպոլս ժողովն Յնչպէս եղաւ :

տեսէ եին արեամտեան Եկեղեցւոյն գլուխ լինելու . ուստի մեկուն տեղը երեք պապ եղաւ . մեկը Հռոմ էր , միւսը Աւենիոն (Գաղղիոյ մէջ) , եւ երրորդը Սպանիա : Քրիստոնեաները իրենք ալ չզիտէին<sup>1</sup> թէ ասոնցմէ որուն պիտի հնագանդին : Ասոյ Եկեղեցին անկարգութեանց մէջ ընկաւ . պէտք եղաւ որ Սիզիամոնտ կայսեր ատենը՝ որ Կարուս Դ-ին որդին էր՝ ընդհանուր տիեզերական ժողով լինի Զուիցերիի սահմանին վրայ , Պոտէն լմին քովը՝ Կոստանդիա քաղաքը : Այն ժողովոյն մէջ եին ինքը կայսը , պապը , 150-էն աւելի իշխաններ եւ կոմսեր , 100 եպիսկոպոս եւ մեկ քանի հազար քահանայ : Ժողովոյն մէջ՝ նախ երեք պապերը ձգեցին իշխանութիւններէն (1414) , ու անոնց տեղը մեկ նոր պապ մը դրին . յետոյ խորհուրդ արին թէ ինչպէս վերցընեն Եկեղեցական երկպառակութիւններն ու անկարգութիւնները :

1. Նոյն ատենները Փրակարի մէջ (որ Պոհեմիոյ զիխաւոր քաղաքն է) մեկ մարդ մը ելաւ՝ պապին եւ հոռվմէական Եկեղեցւոյ սաս-

---

<sup>1</sup> Ո՞վ էր Հռուս , եւ թնջ էր նորա մոլորութիւնը : — Ի՞նչպէս մեռաւ :

տիկ թշնամի , որ էր Յովհաննես Հուս' Փրակայի համալսարանին գիտուն եւ խստակեաց վարժապետը : Հուս հրապարակաւ սկսաւ քարոզել ընդդեմ պապին եւ բանադրանաց , ներողութեանց , եւ ընդհանրապէս ամենայն հոռվմէական քահանայից . կասէր թէ «Պապը կը ընայ մոլորիլ , եւ թէ հոռվմէական եկեղեցւոյ վարդապետութիւնը Աստուածաշնչին տեղ տեղ հակառակ է . օրինակի համար , իոռվմէականները այնպէս չեն հաղորդուիր՝ ինչպէս որ Քրիստոս հրամայած է . պէտք է կասէր , որ ժողովուրդը երկու տեսակով հաղորդուի , այսինքն Քրիստոսի մարմինն ու արիւնն ալ ճաշակէ , եւ ոչ թէ կարուիկներուն արածին պէս՝ միայն մարմինը » , եւայլն : Հուս Կոստանդնեան ժողովոյն մէջ կանցուեր էր , եւ կայսրը խոստացեր էր իրեն որ ազատութեամբ երթայ հոն ու ետ դառնայ : Հուս ջանաց ամենայն կերպով արդարացնել ինքինքը . բայց ժողովը անոր խօսքերուն չնայելով՝ հերետիկոս ճանչցաւ զինքը , այսինքն ժողովրդեան մէջ վնասակար եւ մոլորական վարդապետութիւն տարածող : Եւ երբոք Հուս ջուզեց իրեն վարդապետութենէն ետ կենալ , եպիսկոպոսները ըլշնամացան անոր , եւ կայսրը իր տուած խոստ-

մունքը չկատարեց ու պաշտպանութիւն ջարաւ : Վերջապէս Հուսը թշնամիներուն կամօքը ողջ ողջ այրեցին (1415), ինչպէս որ այն պատիժը սովորաբար կուտային հերետիկոսներուն :

1. Յաջորդ տարին մեկ ուրիշ Պոհեմիացի մը այրեցին՝ Հերոնիմոս Փրակացի անունով՝ որ Հուսին մօտիկ բարեկամն ու աշակերտն էր :

2. Պոհեմիացիք իրենց սիրելի Հուսին եւ Հերոնիմոսին մահը երբոր լսեցին, առաջ սարսափեցան, եւ յետոյ այն վախը կատադութեան դարձաւ : Այն ատեննեն Պոհեմիոյ մէջ շատ մարդիկ սկսան պաշտպանութիւն անել Հուսին վարդապետութեանը, եւ զատ աղանդ մը հաստատեցին, որոյ անդամները Հուսեանք կոչուեցան : Սոքա կպահանջէին որ ըստ վարդապետութեան Հուսի՛ տրուի ժողովրդեան սըրբութիւնը, այսինքն ոչ միայն Քրիստոսի մարմինը, այլ եւ արիւնը, եւ հրապարակաւ քափօրով կքալցընէին սկիհնը քաղաքին մէջ : Հուսեանց գլուխն էր Յովհաննէս Զիշքա՛ որ շատ

<sup>1</sup> Հերոնիմոս Փրակացին նվ էր :

<sup>2</sup> Հուսեանք Բնչ կերպով զօրացան Պոհեմիոյ մէջ : — Ո՞վ էր Զիշքա :

քաջ եւ միանգամայն անգութ մարդ մի էր :

4. Օր մը՝ երբոր Հուսեանք քափօրով կանց-  
նեին քաղաքին խորհրդարանին առջեւեն , պա-  
տուհանէն քար մը նետուեցաւ . նոցա վրայ ,  
որ Հուսեանց քահանաներուն մէկուն զարկաւ  
սպաննեց : Հուսեանք ասոր վրայ կատղած՝  
մտան խորհրդարանը , ու 44 ատենակալ պա-  
տուհանէն վար ձգեցին , ժողովուրդն ալ զա-  
նոնք մեռուց : Այն դիպուածը սկիզբն եղաւ  
ահազին խոռովուրեան : Հուսեանք՝ Զիշքային  
առաջնորդուրեամբը՝ ամէն տեղ կարուիկաց  
վրայ կյարձակէին ու անոնց եկեղեցիներն ու  
վանքերը կկողոպտէին ու կայրէին : Քանի մի  
անգամ զօրք որկուեցաւ . նոցա դէմ , եւ պա-  
սը մինչեւ խաչակրական պատերազմ սկսաւ  
քարոզել Հուսեանց դէմ . քայց նոքա այնպի-  
սի կատադուրեամբ կպատերազմէին որ ոչ ոք  
չէր կրնար դիմացները ելնել :

2. Զիշքային մահուանէն ետքը Հուսեանց գը-  
լուիս եղան Պրոկոպիոս մեծն եւ Պրոկոպիոս  
փոքրն : Սոցա ատենը Հուսեանք զրերէ բոլոր

<sup>1</sup> Ի՞նչ անգրուրիւններ արին Հուսեանք :

<sup>2</sup> Զիշքային ետեւ . ով եղաւ Հուսեանց զլուիս :

Գերմանիան քաղեցին ու շատ ամբոցներ , զիս-  
դեր և . տներ քանդեցին ու այրեցին :

1. Քսան տարի քշեց Հռուսեանց պատերազ-  
մը . քայլ Պրոկոպեանց մահուանէն ետքը՝ ի-  
րենք իրենց մէջ կոռուելով՝ հաշտուեցան կա-  
րուիկաց հետ (1536) , այն պայմանով որ ի-  
րենց ազատութիւն տրուի հաղորդութիւնը ու-  
զածնուն պէս երկու տեսակաւ ընդունել . ա-  
նոր փոխարէն՝ Պոնեմիացիք Սիզիամոնտը ի-  
րենց կայսր ճանչցան :

---

ԳԱՂՂԻՍՑԻՇ ՎԵՃԱԿԻ ՔԱՓԵԹԵՑՆՑ  
ԺԱՄԱՆԱԿԻ .

---

Անգղիացւոց դէմ պատերազմները :

(987—1328)

2. Գաղղիացւոց ու Անգղիացւոց պատե-

---

<sup>1</sup> Հռուսեանց եւ կարուիկաց կոխոք ինչպէս  
վերջացաւ :

<sup>2</sup> Քափեթեանց ցեղէն ինչ երեսելի քազա-  
ւորներ եղան : — Փիլիպպոս Օզոստոս ինչ կեր-  
պով արաւ քազաւորութիւնը :

բազմին ատենը , որ Գուլիկելմոս Աշխարհակալ  
ասուած գաղղիացի իշխանին Անգղիոյ տիրե-  
լէն իվեր սկսաւ , Գաղղիոյ քագաւորները Քա-  
փերեան ցեղէն եին (987—1328) : Սոցա մէջ  
երեւելիներն եին՝ Փիլիպպոս Բ Օգոստոս , Լու-  
դովիկոս Թ (Սէն-Լուի) , եւ Փիլիպպոս Դ Գե-  
ղիցիկն : Ասոնցմէ երկուքին վրայ արդէն խօ-  
սած եմք խաչակրաց պատմութեանը մէջ . զի-  
տեմք նոյնպէս՝ որ Փիլիպպոս Բ , եւ Անգղիոյ  
քագաւորը Հռիքարտոս Առիւծասիրտն , խա-  
չակրութեան իմիասին գնացած լինելով՝ մէկ-  
մէկու դէմ կո.իս ըրեր եին . որով Տաճկաց դէմ  
պատերազմը առաջ տանի չկրնալով՝ առանց  
յաջողութեան եւրոպա դարձեր եին : Կոռուոյն  
պատճառը այս էր որ Հռիքարտոս՝ իբրև դուքս  
Նորմանտիոյ՝ Գաղղիոյ քագաւորին հրամա-  
նին տակն էր , քայց իբրև . Անգղիոյ քագա-  
ւոր՝ անկախ էր : Փիլիպպոս Բ պահանջեց որ  
կամ իբրևն հպատակի , եւ կամ Գաղղիոյ մէջ  
ունեցած երկիրներէն ձեռք քաշէ : Հռիքար-  
տոս ջուզեց անոր պահանջմունքը կատարել .  
ուստի Փիլիպպոս պատերազմ քացաւ անոր  
դէմ , ու Հռիքարտոսին Յովհաննէս Անհողին  
անունով յաջորդին ժամանակը եւս շարունա-  
կեց : Այն պատերազմին հետեւանքը այս եղաւ .

որ Գաղղիոյ բազաւորը՝ Յովհաննես Անհողինինին ձեռքէն բոլոր Գաղղիոյ մեջ ունեցած երկիրները առաւ. (1214):

4. Այն ժամանակէն Գաղղիոյ բազաւորները աւելի ուժովցան քան թէ Անգղիացւոցը, եւ Փիլիպպոս Բ-ին յաջորդներէն մեկը, որ էր Լուղովիկոս Թ., աւելի եւս ընդարձակեց Գաղղիոյ տէրութիւնը (1226—1270): Լուղովիկոս Թ. բնութեամբ խաղաղասէր եւ իրաւասէր էր: Շատերը տեսնելով Անգղիոյ տկարանալը եւ մեջի երկարառակութիւնները, խորհուրդ կուտային իրեն որ տիրէ Անգղիոյ. բայց Լուղովիկոս ոչ միայն մտիկ ջարաւ այն խորհըրդին, այլ եւ ընդհակառակն ետ դարձուց Անգղիոյ Հենրիկոս Գ բազաւորին իրմէ առած երկիրները: Լուղովիկոսի բոլոր ջանքը այն էր որ իւր տէրութիւնը բարեկարգէ, եւ հպատակները երջանիկ անէ. ուստի բոլոր տէրութեան մեջ մենամարտութիւնը արգիլեց, որ մինչեւ այն ատենը նրաման կար անելու. եւ մեկ մասնաւոր դատաստան մը հաստատեց՝ իւր հպատակներուն բողոքները նայելու համար:

<sup>4</sup> Լուղովիկոս Թ. Բնչ բնութեան տէր էր, եւ Բնչպէս արաւ բազաւորութիւնը:

Լուդովիկոս բարեգործ եւ բարեպաշտ մարդ էր . օրը մեկ քանի ժամ աղօքքով կանցընէր , եւ շատ զերմեռանդութեամբ Աստուածաշուն-չը կկարդար . ամենուն հետ խոհեմութեամբ ու անուշութեամբ կվարուէր , հիւանդանոցները կքայէր , ու շատ անգամ անձամբ հիւանդնե-րուն կծառայէր . անվայելուչ խօսքեր դիմա-ցը չէր բողուր որ ասուին . իսկ սուտ խօսող եւ խարերայ մարդկանց ամենեւին չէր խնայ-եր : Թէպէտ եւ բնութեամբ հեզ եւ խաղաղա-սկը էր Լուդովիկոս , բայց ինչպէս որ տեսանք՝ քանի մի անգամ պատերազմի եւա . Տաճկաց դէմ . սակայն այն պատերազմը իրեն շահուն համար չէր , այլ սուրբ երկիրը անհաւատնե-րուն ձեռքեն ազատելու համար :

1. Փիլիպպոս Գեղեցկին ատենք , որ նա- և արրաջի ալ բազաւոր էր Սպանիոյ մէջ , Գաղ- դիոյ ու Անգղիոյ մէջ նորեն երկար պատե- րազմ բացուեցաւ (1285—1314) , որ երկու տէրութեան համար ալ օգուտ մի չըերելէն ե- տես՝ շատ վնաս արաւ Գաղդիոյ : Այն պատե-

---

<sup>1</sup> Փիլիպպոս Գեղեցկին ատենք Գաղդիան ինչ վիճակի մէջ էր : — Պապին հետ ինչպէս վարուեցաւ :

բազմը կոռուոյ պատճառ. եղաւ նաև. Փիլիպ-  
պոս Դ-ին ու. Վոնիփակիոս Ը պապին մեջ :  
Այն գօրաւոր եւ փառասէր պապը սկսաւ պա-  
հանջել որ Փիլիպպոս Դ ու Ս.նզդիոյ քազառ-  
ը Եղուարդ Ա. մեկմեկու հետ հաշտուին : Փի-  
լիպպոս պատասխանեց որ պապին բանը չէ  
քազառքական գործերուն մեջ խառնուիլ . եւ  
այն ծանր խօսքէն զատ՝ սկսաւ հարկ պա-  
հանջել իւր տէրութեան մեջ գտնուող քահա-  
նաներէն , որ մինչեւ այն ատենը ազատ էին  
հարկատուութենէ : Պապը այս բանիս չդիմա-  
նալով՝ սկսաւ կոխ ընել Փիլիպպոսին հետ ,  
եւ կուգէր քանադրանք այ ղնել վրան . բայց  
Փիլիպպոս ոչ միայն չվախցաւ անկեց , այ եւ  
հրամայեց որ պապը բանտ ղնեն : Ընդհան-  
րապէս Փիլիպպոս բնութեամբ հպարտ , բըռ-  
նաւոր , խորամանկ եւ ազան մարդ էր :

ԳՈՂՂԻՈՅ ՎԵՃԱԿԻ ՎԱԼՈՒՅՅԻ ՑԵՂԵՆ  
ԵՂՈՂ ԹԱԳՍԻՈՐՄՅ ԱՏԵՆԸ

(1328—1589)

Անգղիոյ պատերազմին շարունակութիւնը :  
— Օղշանի օրիորդը : — Կարողոս Յանդուցն :

1. Փիլիպպոս Դ-ին մահուանէն քիչ ատեն ետքը Քափերեանց արական ցեղը վերջացաւ, եւ Գաղղիոյ արոռը անցաւ. Վալուայի ցեղին, որ կանանց կողմանէ Քափերեանց ազգական էին : Այն ցեղը 261 տարի բազանորեց Գաղղիոյ մէջ (1328—1589) : Երբոր նոր ցեղին առաջին բազանոր նստաւ Փիլիպպոս Վալուա, Անգղիոյ Եղուարդ Գ բազանորը, իրեւ մօտագոյն ազգական Քափերեանց, սկսաւ պընդել թէ ինքը պէտք էր Գաղղիոյ բազանոր ընտրուէր : Ասկէց Եղուարդին ու Փիլիպպոսին մէջ կոխի բացուեցաւ, որ երբալով բորբոքեցաւ ու սաստիկ եւ երկարատեւ պատերազմ դարձաւ :

<sup>1</sup> Քափերեանց ցեղին որ ցեղը լաջորդեց : — Վալուայի ցեղն Բնչպէս սկսաւ բազանորել :

1. Գաղղիոյ համար ամենէն թշուառ. ժամանակը Կարոլոս Զ-ին բազաւորութեան ատենն էր, որ 42 տարի տեսեց (1380—1422): Թագաւորած ատենը Կարոլոս դեռահասակ էր, յետոյ խելքը կորսընցուց . տէրութեան կառավարութիւնը Կարոլոսին ազգականներուն ձեռքը մնաց, եւ ասկէց նոցա մէջ ալ կոիր ու խոռվութիւններ ընկան : Նոյն ատենները Անգղիոյ Հենրիկոս Ե բազաւորը զօրքով Գաղղիա մտաւ, եւ բոլոր Նորմանտիոյ տիրելէն ետեւ՝ հարկադրեց Գաղղիացիները որ զինքը Կարոլոս Զ-ին յաջորդ ճանչնան :

2. Հենրիկոս զրեքէ Կարոլոսին հետ մէկ ժամանակ մեռաւ. . ուստի Գաղղիացւոց մեծ մասը իրենց բազաւոր ճանչցան Հենրիկոս Զ-ը, որ Հենրիկոս Ե-ին ութամսեայ որդին էր. բայց Կարոլոս Զ-ին որդին՝ Կարոլոս Է անունով, ինքինքը բազաւոր հրատարակեց, ու սկըսաւ. Անգղիացւոց դէմ պատերազմիլ: Անգղիացիք Գաղղիոյ բոլոր հիւսիսային կողմին

<sup>1</sup> Կարոլոս Զ ինչպէս արաւ բազաւորութիւնը:

<sup>2</sup> Կարոլոս Զ-ին ետքը ինչպէս եղաւ Գաղղիոյ վիճակը:

տիրեցին մինչեւ Լուառ գետը , և Օռէկան քաղաքը պաշարեցին , որպէս զի անկէց Լուառ գետին ընթացքովը հարաւային Գաղղիա մըտնեն : Կարուս է յուսահատած՝ ինչ ընելիքը չէր գիտեր : Բայց այն յուսահատութեան ժամանակը՝ յանկարծ այնպիսի օգնութիւն եկաւ իրեն որ անով թէ ինքը և թէ զօրքը սիրտ են ոյժ առին :

4. Կարուս է-ին պայտաը օր մը գեղացի աղջիկ մը եկաւ .ժամ տ'Արք անունով , որ Լուրաբինկիա զաւառին փոքրիկ մէկ քաղաքին մէջ ծառայութիւն կաներ (1429) : Այն աղջիկը՝ լսելով ճանապարհորդներուն բերնեն , որ խեղճ քագաւորը և բույր Գաղղիան մեծ վըտանգի մէջ են , սկսաւ զիշեր ցորեկ մտածել որ իւր հայրենիքը այն վտանգեն ազատելու հնարք մը գտնէ , և զերմեռանդութեամբ կաղորեր առ Աստուած որ իրեն օգնէ : Նատ անգամ երազին մէջ կտեսներ որ նրեշտակներն ու սուրբերը կերեւեին իրեն՝ և կհրամայեին որ քշնամեաց դէմ պատերազմի երբայ : Այս պատ-

<sup>1</sup> Ո՞վ էր Ժան տ'Արք , և ինչ կերպով ազատեց Օռէկանն ու Գաղղիան : — Ի՞նչ վերջ ունեցաւ :

մառաւ, ժան տ'Արք ներկայացաւ Կարուս  
Ե-ին, եւ յայտնեց թէ Աստուած կպատուիրէ  
իրեն որ հայրենիքը ազատէ, եւ յետոյ տանի  
քազաւորը Ռենս քաղաքը՝ գլուխը քազաւո-  
րական քազ դնելու համար, ինչպէս որ սովո-  
րարար հոն կպատուիրէ Գաղղիոյ քազաւորնե-  
րը : Թազաւորը շատ զարմացաւ այն աղջկան  
խօսքերուն, եւ հրամայեց որ բանակը մըտ-  
նէ, եւ տան իրեն ասպետական հագուստ,  
զէնք, եւ ճերմակ դրօշ մը : Խսկոյն ամեն տեղ  
լուր տարածուեցաւ թէ Աստուած դիւցազնունի  
մը դրկեր է Գաղղիոյ ազատութեանը համար :  
Այս համբաւը մեծ ուրախութեան պատճառ ե-  
ղաւ, ժողովրդեան, ու նորեն ոյժ առած՝ վազե-  
ցին եկան օգնութեան : Ամեն Գաղղիացի միտ-  
քը դրած էր թէ Օոլեանի օրիորդին դրօշին  
տակը՝ անյաղբելի պէտք է մնայ : Եւ յիրաւի,  
այն ժամանակէն Կարուսի գօրքերը այնպի-  
սի քաջութեամբ եւ սաստկութեամբ պատե-  
րազմեցան որ Անգղիացիք չղիմանալով՝ ըս-  
կըսան ետ քաշուիլ : Օոլեան քաղաքը ազա-  
տեցաւ, եւ ժան տ'Արքին գուշակածին պէս՝  
Ռենսի մէջ քազաւորը օծուեցաւ : Այնուհե-  
տեւ ժան տ'Արք ուզեց տուն դառնալ, քայց  
Կարուս շատ խնդրեց որ մնայ՝ մինչեւ որ

մեկ Անգղիացի մը չմնայ Գաղղիոյ մէջ։ Ժան  
տ'Արք թագաւորին խօսքէն չելաւ, բայց ա-  
կամայ. անկէց վերջը առաջուան պատերազ-  
մական ոգին չմնաց վրան, եւ շատի չքշեց՝  
գերի ընկաւ Պուրկոնեանց ձեռքը՝ որ Կարո-  
լոսին քշնամի էին. անոնք ալ զինքը Անգ-  
ղիացւոց մատնեցին։ Վրան շատ ջանցաւ,  
Գաղղիացիք իրենք այրեցին այն անմեղ օրի-  
որդը իբրև կախարդ կին (1431)։

1. Ժան տ'Արքին մահը օգուտ մը չըերաւ  
Անգղիացւոց։ Գաղղիացիք հետզհետէ յաղըու-  
թիւններ անելով՝ վերջապէս բոլորովին դուրս  
քշեցին զիրենք Գաղղիայէն։ Այն ատեն Կա-  
րոլոս է Գաղղիոյ թագաւոր ճանչցուեցաւ ա-  
մենէն, եւ Գաղղիոյ մէջ Անգղիացւոց տիրած  
երկիրները զրերէ ամենն ալ նորէն Գաղղիա-  
ցւոց ձեռքը անցան։

2. Գաղղիոյ յաջորդ թագաւորները Կարոլոս  
է-էն ալ աւելի ուժովցան. այնպէս որ Լու-  
դովիկոս Ժ. նորա որդին, սկսաւ աշխատիլ  
որ իրեն հպատակ իշխաններուն երկիրները

<sup>1</sup> Անգղիացիք թնչպէս քշուեցան Գաղղիայէն։

<sup>2</sup> Լուդովիկոս Ժ. թնջ կերպով արաւ թա-  
գաւորութիւնը։

ձեռք բերէ , ու ինքնիշխան թագաւոր լինի բուլոր Գաղղիոյ (1461—1483) : Այն ատենները Գաղղիոյ ամենէն հարուստ եւ ամենէն ուժով իշխանն էր Պուրկօյնի դուքսը Կարողոս Յանդուցև , որոյ ձեռքն էին՝ բաց ի Պուրկօյնի դըքսութենէն՝ նաեւ Պելմիոյ ու Հոլանտայի մեկ մասը : Այս դուքսը թագաւոր ուզելով լինել՝ խնդրեց Գերմանիոյ Փրեղերիկոս Գ անունով կայսրէն (որ այն ատենը Եւրոպայի կայսերաց մէջ ամենէն մեծը կսեպուէր) որ զինքը թագաւոր ճանչնայ : Փրեղերիկոս Գ հաւանեցաւ , բայց այս պայմանաւ որ Կարոլոսի աղջիկն ու ժառանգը՝ իւր Մաքսիլիմիանոս որդուոյն տայ : Բայց Կարոլոսի թշնամին՝ Լուդովիկոս Ֆ. կօշանար վնաս ընել անոր , եւ կայսեր կհասկըցընէր թէ Կարոլոսի միտքը Գերմանիոյ կայսերական թագը ձեռք ձգել է : Անոր վրայ Փրեղերիկոս Գ Կարոլոսէն ետ քաշուեցաւ , ու անոր հետ չուզեց ամեննեխն գործ ունենալ : Կարոլոս տեսնելով իւր գործոյն անյաջողութիւնը , միտքը դրաւ որ պատերազմով ընդարձակէ տէրութիւնը : Նախ Լոթարինկիոյ վրայ յարձակեցաւ՝ որ իւր երկրին սահմանակից էր , ետքը Զուիցերիի վրայ : Զուիցերիի պատերազմը չյաջողեցաւ , ու Կարոլոս ինքն ալ

սպաննուեցաւ : Այն ժամանակը Լուղովիկոս  
ՓՅ. Պուրկօյնի ալ տիրեց . անով Գաղղիան ա-  
մենէն ուժով տէրութեանց կարգը անցաւ :

---

Ա. Ն Գ Դ Ի Ա.

1. Գուլիկէմոս Աշխարհակալին յաջորդնե-  
րուն ատենը , Անգղիոյ մէջ խռովութիւնն ու  
երկպառակութիւնը անպակաս էր : Այն քա-  
գաւորները հարկադրուած էին մէյմը Գաղղիա-  
ցւոց դէմ պատերազմելու , մէյմը իրենց իշ-  
խաններուն ու ժողովրդեան ապստամբութիւ-  
նը զսպելու : Հենրիկոս Ա.-ին մահուանէն ետ-  
քը , որ Գուլիկէմոսի ցեղէն վերջի քագաւորն  
էր , նորա ազգականները երկար ատեն կոխ-  
ունեցան իրենց մէջ . իւրաքանչիւրը կուզէր  
Անգղիոյ քագաւոր լինել : Վերջապէս Գաղղիա-  
ցի իշխաններէն մէկը , որ նորմանտիոյ եւ  
Անժուի տէրն էր , Հենրիկոս Փլանքսէնէ ա-  
նունով , Անգղիոյ քագաւոր նստաւ , եւ կո-  
չուեցաւ Հենրիկոս Բ :

---

1 Գուլիկէմոս Աշխարհակալէն ետքը թնձ վի-  
ճակի մէջ էր Անգղիա :

4. Սա իւր ժամանակին երեւելի բազաւորներին մէկն եղաւ : Խոյանտայի տիրեց, եւ իւր ապրատամբ իշխանները զսպեց : Բայց իրեն որդոցը ժամանակը, որ էին Հռիքարտոս Առիւծասիրտն եւ Յովիաննեւ Անհողին, Անգղիոյ մէջ նորէն խոռվութիւններ ծագեցան : Քաջասիրտ Հռիքարտոսը իւր կենաց մեծ մասը պատերազմով անցուց, եւ Անգղիոյ վրայ ամեններին հոգ չէր տաներ : Անգղիացի ազնուականները ոյժ առնելով՝ իրենց բազաւորին դէմ ապստամբեցան : Խոկ Հռիքարտոսին Յովիաննեւ Անհողին անունով եղրօրը ատեն՝ Անգղիոյ մէջ անկարգութիւնները այն աստիճանի հասան որ ոչ ոք չէր ուզեր բազաւորին հնազանդիլ : Ժողովուրդը ստիպեցին զինքը որ իրենց նոր օրէնք կամ սահմանադրութիւն տայ, որով թէ ազնուականաց, թէ եկեղեցականաց, եւ թէ հասարակ ժողովրդեան մեծամեծ իրաւունքներ եւ ազատութիւններ տրուեցան . Խոկ բազաւորին ձեռքը քիչ իշխանութիւն մնաց :

---

<sup>4</sup> Հենրիկոս Բ Փլանքաժնէ Բնշապէս արաւ. բազաւորութիւնը : — Ո՞վ եղաւ նորա որդոցը մէջ անուանի :

1. Անկեց ի զատ պապը առաւ Յովհաննեսին ձեռքեն Անգղիան ու Իռլանտիան, եւ հպատակ դքսի իշխանութիւն միայն տուաւ իրեն. իսկ Գաղղիացւոց դէմ բացուած պատերազմը՝ ինչպէս որ տեսանք՝ Հռիքաբտոսին ու Յովհաննեսին ժամանակն ալ տեսեց. Գաղղիոյ բազաւորը ետ առաւ Յովհաննեսէն բոլոր Գաղղիոյ մէջ ունեցած երկիրները : Ասոր համար էր որ Անհող կամ Անհողիև (*Ասե-Թէռ*) անունը տուին իրեն :

2. Նորա յաջորդին, այսինքն Հենրիկոս Գրագաւորին ատենը (1216—1272), ազնուականները ուզեցին որ առելի իշխանութիւն ձեռք ձգեն, եւ ստիպեցին Հենրիկոսը որ ազնուականներու մասնաւոր խորհրդարան (փարլամենթ) հաստատէ, տէրութիւնը կառավարելու համար : Ժողովուրդը այս կարգադրութեան համեմելով՝ ապստամբեցաւ ազնուականաց դէմ: Ուստի Հենրիկոս ու նորա ժառանգը Եղուարդ Ա. հարկադրեցան քաղաքացւոց ալ հրաման տալ, որ իրենց կողմանէ ալ երեսփոխաններ

<sup>1</sup> Յովհաննես ինչո՞ւ Անհող ասուեցաւ:

<sup>2</sup> Անգղիոյ խորհրդարանը կամ Փարլամենթը ինչ կերպով սկսաւ:

դրկեն խորհրդարանը՝ տէրութեան մեծամեծ գործերուն վրայ խօսելու համար : Այն ժամանակէն Անգղիոյ խորհրդարանը կամ փարլամէնը երկու կրաժնուի . մեկը վերին , միասը ստորին պաշտո : Առաջինին մէջ կհաւաքուէին մեծամեծ ազնուականներն ու եկեղեցականները , իսկ երկրորդին մէջ քաղաքացիք :

1. Անոր յաջորդող բազաւորաց մէջ աւելի նշանաւորներն են՝ Եղուարդ Ա.-ին թոռը՝ Եղուարդ Գ , եւ Հենրիկոս Գ , որ երկար ատեն պատերազմ արին Գաղղիացւոց դէմ , ինչպէս որ տեսանք : Այն պատերազմը Անգղիացւոց համար ձախորդ գնաց . քիչ ժամանակէն ալ քաղաքական պատերազմ բացուեցաւ մէջերնին (1453) :

2. Այն ժամանակը Անգղիոյ բազաւորաց ցեղը երկու ճիւղ բաժնուեցաւ . մեկը կասուէր Լէնքասրրի ցեղ , եւ միասը Եօրքի ցեղ : Հենրիկոս Զ Լէնքասրրի ցեղին դուքսերէն մէկն

---

<sup>1</sup> Հենրիկոս Գ-ին յաջորդներուն մէջ ով եղաւ երեւելի :

<sup>2</sup> Ճերմակ ու կարմիր վարդերուն պատերազմը Բնչ էր : — Խնչ կերպով ու Յըր վերջացաւ :

եր : Սորա ատենը Եօրքի ցեղը բազաւորութիւնը Լէնքասրբեանց ձեռքին առնուլ ուզելով՝ պատերազմ բացաւ նոցա դէմ : Երեսուն տարիէն առեջի քշեց այն պատերազմը, եւ երկու կողմին դրօշներուն անունովը կոչուեցաւ Ճերմակ վարդի ու Կարմիր վարդի պատերազմ : Լէնքասրբի ցեղին կնքանշանին մէջ կարմիր վարդ ձեւացած էր, իսկ Եօրքինը ճերմակ : Եօրքի ցեղը յաղըռդ գտնուեցաւ . խեղճ Հենրիկոսը բռնեցին բանտ դրին, եւ վերջը մեռուցին : Անկեց ի զատ՝ բոլոր Լէնքասրբեան ցեղն ալ մեռուցին՝ բաց ի Հենրիկոս Ռիչմոնտ կոմսէն, որ Թուտորեանց ցեղէն էր : Ռիչմոնտ կոտորածին ատենը՝ Գաղղիա փախած էր, բայց յետոյ դարձաւ եկաւ Անգղիա, ու Եօրքեաններուն յաղբեկն ետեւ՝ Անգղիոյ բազաւոր նստաւ Հենրիկոս է անունով, եւ բազաւորական արոռոյն վրայ նաստատ մնալու համար՝ Եօրքի ցեղէն օրիորդ մի իրեն նարս առաւ (1485) : Բայց բռն հակառակութիւնը նորա Հենրիկոս Ը որդոյն ատենը միայն վերջացաւ : Թուտորին ցեղը 120 տարի բազաւորեց Անգղիոյ մէջ :

ՀԻՒՍՏԱՑԻՆ ԽՏԱԼԻՍ.

1. Հիւսիսային Խտալիոյ մէջ Կուեկթեանց եւ Կիպելեանց, այսինքն ազնուականաց ու Լոմպարտիոյ քաղաքաց պատերազմը երկար ատեն քշեց: Վերջապէս ԺԳ դարուն մէջ հիւպելեանք յաղրող եւան, տիրեցին բուռք Լոմպարտիոյ, եւ անունը ղրին Միշաևի դրսուրիւն, եւ Միլան անոր գլխաւոր քաղաքն եղաւ: ԺԳ դարուն սկիզբները այն նոր ղըքտուրեան Գաղղիացիք տիրեցին, անոնցմէ ետքն ալ Սպանիացիք, որ 200 տարիի չափ հոն մընացին:

2. Բաց ի այն տէրութենեն՝ Հիւսիսային Խտալիոյ մէջ երկու զօրաւոր տէրութիւն ալ կար, որ եկն Վենետիկ եւ ձևով:

3. Աղրիական ծովուն հիւսիսային կողմը, Խտալիոյ եզերքին քովերը շատ մը մանը կըդգիներ կային՝ մէկմէկէ զբանցքներով բաժ-

<sup>1</sup> Խտալիոյ մէջ Կուեկթեանց ու Կիպելեանց կուիներն ինչպէս վերջացան:

<sup>2</sup> Ուրիշ ինչ տէրութիւններ կային Հիւսիսային Խտալիոյ մէջ:

<sup>3</sup> Վենետիկոյ տէրութիւնն ինչ կերպով սկըսաւ:

նուած : Քրիստոսի քուականին Եղարուն մէջ երբոր Հոնք Եկան Խտալիա մտան , հարուստ Հռովմայեցիներէն շատերը այն կղզիներուն վրայ քաշուեցան , ու հոն սկսան վաճառականութիւն անել . քաղաք ալ շինեցին Վենետիկ անունով , որ ետքերը շատ հարստացան ու մեծ անուն հանեց :

1. Վենետիկ քաղաքը կղզիներու վրայ շինած է , եւ շատ մը ջրանցքներ ունի . քայց այն կղզիները մէկմէկու հետ գեղեցիկ կամուրջներով կապուած են , ու ջրանցքներուն երկու կողմը փառաւոր տներով զարդարուած . իսկ անոնց ետեւը՝ դէպ ի կղզիներուն մէջտեղը՝ ընդարձակ հրապարակներ կան : Լայն փողոցներ չգրտնուելուն պատճառաւը՝ քաղաքին մէջ կառքեր չկան , այլ անոնց տեղը նառակներ , որով մէկ տեղէն միւսը կանցնին ջրով :

2. Խաչակրաց ատենները Վենետիկ ամենահարուստ եւ փառաւոր քաղաքներէն մէկն էր Խտալիոյ մէջ : Բնակիչները կամաց կամաց

<sup>1</sup> Վենետիկ քաղաքը ինչպէս շինուած է :

<sup>2</sup> Ե՞րբ եւ ինչպէս զօրացան Վենետիկեցիք :

տիրեցին Աղքաղական ծովուն մէջի կղզիներուն ու Խտալիոյ ծովեղերքներուն, եւ ամէն տեղ իրենց գաղքականները ընակեցուցին. իսկ ժԴ եւ ԺԵ դարերուն ատենը Հիւսիսային Խտալիոյ քաղաքներուն շատը նոցա իշխանութեանը տակն ընկան : Վենետիկեցոց նաւերը շատ ծովեր կքալէին, եւ հեռու տեղեր կերպային : Քաղաքին հարուստ վաճառականները ազնը-ւական կամ իշխան կսեպուէին, ու մեծ իշ-խանութիւն ունէին իրենց ձեռքը . այնչափ որ նաև իրենց դուքսը (որ նոցա լեզուովը Տօժ կասուէր) բան մը չէր կընար անել առանց նոցա խորհրդին :

4. Ճենովան Խտալիոյ հիւսիսային կողմն է՝ Ճենովայի ծոցին եղերքը : Այս քաղաքը նոյն-պէս գեղեցիկ, շէն եւ հարուստ քաղաք էր : Հիանալի մարմարիննեայ պալատներէն ու իւր նաւահանգիստը կեցած հարիւրաւոր նաւերէն կերենար' թէ որչափ հարուստ էին Ճենովացիք : Սոքա ալ Վենետիկեցոց պէս վաճառականութիւն կանէին ու Ասիա կղըկէին իրենց նաւերը . բայց Վենետիկեցիք թէ վաճառականու-

<sup>4</sup> Ճենովան ուր եւ ինչպիսի քաղաք է :

թեամբ եւ քէ ուժով աւելի վեր կհամբռուեին :

1. Ճենովացիք Վենետիկեցւոց վրայ հախանձելով, շատ անգամ պատերազմի կզըրգուեին զանոնք. բայց այն պատերազմներով իրենք միայն վնաս կկըրեին, վասն զի Վենետիկեցիք ամէն անգամ կյաղբեին ճենովացւոց : Ճենովացիք աւելի եւս վնաս կրեցին՝ ազնուականաց ու ժողովրդեան մէջ եղած կոփոներէն ու խոռվութիւններէն : Այսպիսի անկարգութիւններով այնչափ տկարացաւ ճենովայի հասարակապետութիւնը, որ ժՊ եւ ժԵ դարերուն՝ անդադար կյաղբուեին մէյմը Միլանցիներէն, մէյմը Գաղղիացիներէն :

2. Միջին Խոալիոյ մէջ խաչակրաց արշաւանքներէն յետոյ ջուտով երևելի եղաւ. Փլորենտիա կամ Ֆիորենցա քաղաքը : Սորա բնակիչները քանի մի զրացի քաղաքներու տիրելէն ետեւ, միաւորեցան նոցա հետ ու Փլորենտեան հասարակապետութիւնը հաստատեցին : Բայց

<sup>1</sup> Ճենովացիք ինչպէս եւ որչափ գօրացան :

<sup>2</sup> Միջին Խոալիոյ մէջ ինչ երևելի քաղաք եւ տէրութիւն կար այն ատենները : — Փլորենտիոյ դուքսերուն մէջ ամենէն երևելին ով եղաւ :

Խտալիոյ միւս քաղաքաց պէս Փլորենտիոյ հասարակապետութեան մէջ այ ազնուականաց ու հասարակ ժողովրդեան մէջ երկար ատեն կոփու կար : Վերջապէս ԺԵ դարուն մէջ, երբ որ Փլորենտիոյ կառավարիչն էր Կողմաս Մետիյի անունով հարուստ, բարեզործ եւ առաքինի իշխանը, քաղաքին անկարգութիւնները դադրեցան, եւ փառաւոր ու բարեքաղդ բազաւորութիւն մը եղաւ :

1. Կողմաս մասնաւոր սէր ուներ գիտութեանց ու արհեստից վրայ . ասոր համար Յունաստանէն շատ գիտուններ եւ արհեստագետներ հրաւիրեց Խտալիա : Մեծ փողով կը զներ հին երեւելի մատենագրաց զբքերը եւ լաւ պատկերներ, որով Փլորենտիոյ մէջ հարուստ բանզարան մը ձեւացաւ :

2. Փլորենտիան աւելի եւս փառաւորուեցաւ ԺԵ դարուն վերջերը, Կողմայի՝ Լաւրենտիոս Մետիյի անունով բռուան ատենը : Սորա ժամանակը հաւաքուեցան Փլորենտիոյ մէջ այն ատենի հոչակաւոր նկարիչները, եւ ա-

<sup>1</sup> Աւելի ինչով անուանի եղաւ Կողմաս :

<sup>2</sup> ԺԵ դարուն վերջերը ինչ վիճակի մէջ էր Փլորենտիա, եւ ով էր անոր իշխանը :

նուանի գիտունները . շատ երիտասարդներ այ  
նարոպայի ամեն կողմերէն նոն կուզային՝ գի-  
տութիւն ու արուեստ սովորելու :

1. Պապին իշխանութեան տակը գտնուած  
երկիրները , որ նոյնպէս միջին Խոալիոյ մէջ  
էին , Եկեղեցական նահանգ ասուեցան : Այս  
զաւատին մէջ քանի մի քաղաքներ կային ,  
որոց գլխաւորն էր Հռովմ:

2. Մինչեւ ԺՅ դարը պապերը առաջ Փրան-  
կաց քագաւորներուն իշխանութեան տակն է-  
ին , և յսույ Գերմանացոց : Բայց ԺՅ դարէն  
վերջը ինքնիշխան քագաւորներ եղան :

3. Այն միջոցին կուելֆեանց և Կիպելեանց  
կոխները անդադար էին պապին տէրութեա-  
նը մէջ . ուստի Եկեղեցական նահանգը տակն  
ու վրայ եղաւ . բայց ԺՅ դարուն վերջիրը  
պապերը նորէն Հռովմ Փոխազդրուեցան , և  
կրցան իրենց երկրին մէջ եղած անկարգու-  
թիւնները վերցընել :

<sup>1</sup> Եկեղեցական նահանգ ասուածը ո՞րն է :

<sup>2</sup> Պապերը Երբ սկսան ինքնիշխան քագա-  
ւոր լինել :

<sup>3</sup> Կուելֆեանց և Կիպելեանց կոխներուն  
ատենը ինչ վիճակի մէջ էր պապին տէրու-  
թիւնը :

1. Կոնքաղինոսի մահուանեն ետքը հարաւային Խուլիոյ՝ այսինքն Նեապօլսոյ եւ Սիկիոյ տիրեց Կարոլոս Անժուցին։ Բայց այն ատենը դեռ բաւական զօրաւոր էին Կիպելեանց կողմնակիցները, եւ Կարոլոս կհայածեր զանոնք՝ իրեւու իւր վտանգաւոր թշնամիները։

2. Աւելի չարչարանք կրողները Սիկիուացիք եղան, որոց Գաղղիացիք շատ նեղութիւն կուտային, եւ խիստ կերպով կվարուեին հետերնին։ Սիկիուացիք այն բռնութեանը չղիմանալով՝ մտքերը դրին որ իրենց ոխը առնուն անոնցմէ։

3. Օր մը Սիկիուոյ Փալերմոյ ասուած զըրխաւոր քաղաքին բնակիչները՝ խումբ խումբ քաղաքին դուրս եկեցիցի կերթային երեկոյեան ժամու։ Ճանապարհը քանի մի Գաղղիացիք մօտեցան անոնց, ու կոհի բացին նետերնին։ կռուոյն մէջ Գաղղիացիներէն մէկը Սի-

<sup>1</sup> Նեապօլիս եւ Սիկիուա ինչպէս կկառավարուեին։

<sup>2</sup> Սիկիուացիք ինչ նեղութիւն կրեցին Գաղղիացիներէն։

<sup>3</sup> Սիկիուացի Գաղղիացւոց զարդը ինչպէս եղաւ։

կիւիացի օրիորդի մը այնպէս զարկաւ, որ օրիորդին սիրտը անցաւ : Սիկիւիացիք այս բանիս վրայ կատղած, դանակներով Գաղղիացւոց վրայ յարձակեցան, ու անոնցմէ շատը մեռուցին . անկեց վազեցին քաղաքը, եւ բոլոր մէջի Գաղղիացիները մեռուցին, ծեր' տըղայ չնայելով : Այս ահարկու կոտորածը Միկիլեան երևկաժամ կասուի, երեկոյեան ժամու ատեն սկսած լինելուն համար : Փալերմացւոց օրինակին նայելով, բոլոր Սիկիւիոյ բնակիչներն ալ Գաղղիացիները զարդեցին, եւ այնուհետեւ Սպանիոյ իշխաններէն մէկը դրին իրենց քազառը, որ Կոնքաղինոսի ազգականներէն էր (1282) :

4. Կարուոս Անժուցին նորէն աշխատեցաւ, որ Սիկիւիացիները նուաճէ, բայց չկրցաւ : Նեապոլիս առաջ ինքնազլուխ քազառութիւն եղաւ, իսկ յետոյ Սպանիոյ գաւառներուն կարգն անցաւ (1458) :

---

<sup>4</sup> Սիկիւիան մնաց Սպանիացւոց ձեռքը :

ՊԻՐԵՆԵՍ.Ն ԹԵՐԱԿՂՋԻՆ

Ծովայիկ ճանապարհի գտնուիլը դեպ  
ի Հնդկաստան :

1. Գրեք բոլոր Պիրենեան թերակղջին —  
որ այժմեան Սպանիան ու Փոքրուկալն է —  
Գաղղիոյ սահմանակից է հարաւային կողմէն,  
ու անկեց Պիրենեան լեռներով կրածնուի :  
Ըդարուն մէջ այն թերակղջույն տիրեցին Արա-  
բացիք . միայն հիւսիսային կողմը կրնակէին  
Վիսիգոթները , որ այն ատենէն սկսեալ՝ 800  
տարիի չափ կապտերազմէին Արաբացւոց դեմ:  
Այն պատերազմներուն ատենը մէյմը մէկը կը-  
յաղըք , մէյմը միւսը . վերջապէս Դորացինե-  
րը յաղըռոյ եւան , ու Արաբացիները Սպանիայ-  
էն քշեցին :

2. Արաբացիներէն առնուած գաւառներէն  
քանի մի մանր քազաւորութիւններ ձեւացան ,

<sup>1</sup> Պիրենեան թերակղջին որն է , եւ ատենով  
որո՞ն ձեռքն էր :

<sup>2</sup> Արաբացւոց քշուելէն յետոյ Սպանիան  
ինչ վիճակի մէջ էր :

որոց մեջ երեւելիներն եին Քասրիլիս ու Արակոն : Արակոնի Փերդիևանու Կարողիկն անունով քագաւորը՝ Քասրիլիոյ Իզապէլլա քագուհոյն հետ ամուսնացաւ (1479), որով Սպանիոյ բոլոր քրիստոնեայ տէրութիւնները միացան ու մեկ քագաւորութիւն ձեւացան : Կրանատա զաւառը միայն Արաբացւոց ձեռքն էր, բայց ԺԵ դարուն վերջերը այն եւս քրիստոնէից ձեռքն անցաւ : Այս կերպով կամաց կամաց Սպանիան բոլորովին ազատեցաւ Արաբացիներէն, որ 780 տարի տիրեր եին այն երկրին :

1. Փերդինանտ եւ Իզապէլլա հրամայեցին որ Արաբացիք ու Հրեայք — որ այն ատեն խիստ շատ եին Սպանիոյ մեջ — քրիստոնեայ դառնան : Այն հրամանը կատարող քիչ մարդ գտնուեցաւ, ու Հրեաներէն շատը չուզեցին իրենց հաւատքը փոխել : Այն ատենը գաղտնի դատաստաններ դրուեցան Սպանիոյ մեջ, որոց գործն էր գտնել եւ դատել կընքուած ու չկընքուած Հրեաները : Այսպիսի դատաստանները ինքուիզի'ցիօ ասուեցան : Խեղճ

<sup>1</sup> Սպանիոյ մեջ մնացած Արաբացիք եւ Հրեայք թնջ նեղութիւններ կընեցին :

Հրեաները դատաստանի կանչելէն ետեւ՝ ջարաշար տանջանքներ կուտային անոնց, եւ նոքա տանջանքին չղիմանալով՝ շատ անզամ այնպիսի յանցանքներ կխոստովանեին, որ երբէք արած չէին : Յանցանորը տանջելէն վերջը՝ գանազան խստութիւններով կմեռցընեին, եւ շատը պէսպէս հանդէսներով կայրէին : Այսպիսի հրապարակաւ եղած սպանութիւնը կասուէր Աւրօ-տաժէ<sup>1</sup>, ու տօնական հանդէսի պէս կըկատարուէր : Այնչափ ջարջարանքներէ ետքը՝ վերջապէս մնացեալ Հրեաները քշուեցան Սպանիալէն :

1. Փորբուկալը — որ Պիրենեան թերակըդգւոյն արեւմտեան մասն է — նոյնպէս կամաց կամաց առնուեցաւ Արաբացւոց ձեռքէն : Քրիստոնէից ձեռքը անցած երկիրներուն կառավարիչները իսկզբան կոմսեր եին, բայց յետոյ ԺԲ դարուն մէջ այն փոքր տէրութիւններէն զատ բազաւորութիւն մը հաստատուեցաւ :

2. Փորբուկալի բազաւորները իրենց երկրէն ոչ միայն քշեցին զԱրաբացիները, այլ եւ,

<sup>1</sup> Փորբուկալի երկիրը Բնչ վիճակի մէջ էր :

<sup>2</sup> Փորբուկալի բազաւորները Բնչպէս վարուեցան Արաբացւոց հետ :

սկսան անոնց Ափրիկէի մէջ ունեցած երկիր-ներուն վրայ եւս յարձակիլ ժԵ դարուն մէջ : Ասոր համար Փորբուկացիք նաւեր շինեցին , ու Ափրիկէի հարաւային կողմը անցան : Անկէց իրենց Հենրիկոս անունով իշխանին հետ' որ ճարտար նաւուղիղ էր , հեռաւոր ճամբորդու-րիւններ արին , եւ զանազան անծանօթ եր-կիրներ գտան :

4. Հենրիկոս շատ կիավիաքէր զիտնալ րէ արդեօք ծովէն ճանապարհ կայ բարերեր Հընդ-կաստանը երթալու , ուր կրուսնին բրինձ , շա-քարի եղկգ , սուրճ , պղպեղ , եւ ուրիշ ասոնց նման բերքեր : Հենրիկոսին Հնդկաստան եր-թալու համար ծովային ճանապարհ փընտուե-լուն պատճառն այն էր որ կարելի լինի անկէց շիտակ եւրոպա ապրանք բերել նաւով . վասն զի մինչեւ այն ատեն ապրանքները Եզիպոտ-սի վրայէն կղըրկուեին , ու անկից եւրոպացիք նաւերով զանոնք իրենց երկիրները կանցը-նեին : Ասոր համար Հենրիկոս հմուտ նաւա-վարներ կանչեց պալատը , ու այն ատենները յայտնի եղած ծովերուն ու երկիրներուն վրայ

---

<sup>1</sup> Հենրիկոսի դիտաւորութիւնն ինչ էր :

մանրամասն տեղեկութիւններ հարցուց անոնց:

1. Աշխարհացուցին վրայ կտևնեմք որ Եւ-  
րոպայէն Ափրիկէի եզերքներուն քովերէն կա-  
րելի է ծովով Հնդկաստան երալ : Բայց այս  
ճանապարհը ժե դարուն մէջ դեռ յայտնի չէր,  
եւ անոր վրայ զանազան խելքէ դուրս բաներ  
կպատմուէին . զոր օրինակ կասէին թէ հասա-  
րակածին քովերը ծովուն ջուրը սաստիկ տաք  
կէինի՛ եփ ելած ջրի պէս , ու այն ծովուն մէջ  
շատ սարսափելի հրեշներ կան : Հենրիկոս չէր  
հասատար այսպիսի առասպելներու . ուստի  
քանի մի հմուտ նաևավարներ ընարեց , ու ա-  
նոնց նետ ճանապարհ ընկառ , Ափրիկէի բոլոր  
եզերքները տեսնելու մտքով (1418) : Այն ճա-  
նապարհորդութեամբ շատ նոր կղզիներ զը-  
տան , եւ Ափրիկէի մէջ՝ ոսկի , փղոսկր եւ ու-  
րիշ բանկազին բաներ : Վերջապէս Փորրու-  
կալցիք մինչեւ հասարակածը հասան . բայց  
նոյն ատենները Հենրիկոս իշխանը մեռաւ , ու  
չկրցան շարունակել իրենց ճանապարհորդու-  
թիւնը (1463) :

<sup>4</sup> Եւրոպայէն Հնդկաստան երթալու ճամբան  
որն էր , եւ ինչ կերպով գտնուեցաւ :

Ա. Նըան 18 տարի անցնելէն ետքը , Փոր-  
ռուկալցիք նորէն ճանապարհորդութեան ելան  
(1481) : Յովիաննէս Բ քագաւորը յանձնեց ի-  
րեն քաջ ու զիտուն նաևավարներէն մէկուն ,  
որ կասուէր Բարրուղիմէնս Տիւս , որ Ատ-  
լանտեան ովկիանուն դէպ ի հարաւ այն-  
քան երբայ որ մինչեւ Ափրիկէի հարաւային  
ծայրը հասնի : Այն ճանապարհորդութեան մէջ  
Փորրուկալցիք մեծամեծ նեղութիւններ եւ դը-  
ժուարութիւններ քաշելէն ետեւ՝ կրցան վեր-  
ջապէս Ափրիկէի հարաւային ծայրը հասնիլ :  
Հոն այն միջոցին սաստիկ ալէկոծութիւն կար .  
ուստի նաև.ստիները սարսափած՝ տեղին ա-  
նունը Գլուխ մրրկաց դրին . իսկ Յովիաննէս  
Բ քագաւորը Գլուխ Բարեկուտայ անուանեց  
զայն , վասն զի Փորրուկալցիք անով յոյս ա-  
ռին Հնդկաստանի ճանապարհը գտնելու : Եւ  
յիրաւի , Փորրուկալցւոց յոյսը պարապ չե-  
լաւ : Յովիաննու յաջորդ Մեծն Եմմանուշ  
անունով քագաւորին ատենը , երեւելի Վաս-  
քօ-տէ-կամա անունով ծովակալը չորս Փոր-

<sup>4</sup> Ո՞ր քագաւորին ատենը , եւ որո՞ւ ձեռքով  
գտան Փորրուկալցիք Հնդկաստանի ճանա-  
պարհը :

բուկալի նաևերով նորէն ելաւ Հնդկաստանի ճանապարհը գտնելու : Փորբուկալցիք Բարեյուսոյ գյուխը յաջողութեամբ անցնելէն ետեւ՝ Ափրիկէի արևոելեան եզերքը գնացին , ու տեղացի նմուտ նաևավարաց օգնութեամբը Հընդկաստանի Կաշկարա քաղաքը հասան՝ ուր մեծ պատիւ գտան Հնդկաստանի քագաւորէն :

1. Հնդիկ մահմետական վաճառականները իրենց քագաւորին եւրոպացւոց այնչափ պատիւ տալուն չհաւնեցան . կվախնային որ իրենց առուտուրք Փորբուկալցւոց ձեռքը կանցնի . ուստի սկսան քագաւորին առջեւը զանոնք զրպարտել , ասելով թէ «Փորբուկալցիք լրտես են , եւ նոցա միտքը իրեն տէրութեանը տիրել է» : Վասքօ-տէ-կամա տեսնելով որ աւելի երկար Հնդկաստանի մէջ մնալը վտանգաւոր է , փուրապէս ձգեց դարձաւ իւր հայրենիքը , ուր հասաւ երկու տարի ճանապարհորդութիւն անելէն ետքը :

2. Քանի մի տարիէն՝ Փորբուկալի քագա-

<sup>1</sup> Վասքօ-տէ-կամա ինչո՞ւ ետ դարձաւ Հընդկաստանէն :

<sup>2</sup> Փորբուկալցիք թնչ կերպով տիրեցին Հընդկաստանի մէկ մասին , ու յետոյ թնչպէս հանեցին ձեռքերէն :

ևորը նորէն նաւատորմիդ դրկեց Հնդկաստան՝  
նոյն վասքօ-տէ-կամա ծովակալին հետ : Այս  
անգամին Փորրուկալցիք տիրեցին Հնդկաս-  
տանի մէկ մասին , ու իրենց զաղբականները  
հաստատեցին անոր մէջ : Բայց վերջերը Անգ-  
ղիացիք Փորրուկալցւոց երկիրները նոցա ձեռ-  
քեն առին , ու Հնդկաստանի մեծ մասին տիրե-  
ցին , ուր այժմ 120 միջիննեն աւելի տեղացի  
հպատակ ունին Անգղիացիք , եւ անոնց կառա-  
վարութիւնը մինչեւ մօտ ժամանակներս Հընդ-  
կաստանի ընկերութեան ձեռքն էր :

ԿԱՅԵՐՈՒԹԻՒՆ ՅՈՒՆՈՅ. — ՏԱճԿԱՅ ԵԿ  
ՄՈԴՈԼՈՅ. ԵԽՈՊԻՈՅ ՎՐԱՅ ԱՐԴԱԿԵԼԸ.

4. Վեցերորդ դարուն կեսէն սկսեալ՝ Յուստինիանոսի մահուանէն ետքը Յունաց կայսերութիւնը խեղճ վիճակի մէջ էր : Յոյները տըկարացան ու փափկասէր ժողովուրդ մը դարձան . խսկ նոցա բազաւորները նոգ չէին տա-

<sup>4</sup> Յուստինիանոսի մահուանեն յեռլ Յունաց կայսերութիւնը ինչ վիճակի մէջ էր :

ներ իրենց տէրութեանը վրայ, եւ այն քազա-  
սորաց մեծ մասը իրենց արոռէն ձգուեցան ու  
սպանուեցան : Այն անկարգութիւններուն հետ  
խառնուեցաւ նաև Յունաց մեկմեկու հետ  
անհամաձայնութիւնը, մանաւանդ հաւատոյ  
վրայ կոխուները, որով բոլորովին ուժէ ընկաւ  
նոցա տէրութիւնը : Դրացի ազգերը, թէ Ասիա-  
ցիք եւ թէ Եւրոպացիք, տեսնելով Յունաց  
կայսերութեան տկարանալը, սկսան անոր վը-  
րայ յարձակի ու Եւրոպայի, Ասիոյ եւ Ափ-  
քիկէի մէջ նոցա ունեցած երկիրները հետ  
զիւտէ ձեռքերէն առնուլ : Է եւ Ը դարե-  
րուն, ինչպէս որ պատմեցինք, Ասիոյ եւ  
Ափքիկէի մէջ Յունաց զանազան երկիրնե-  
րուն տիրեցին Արարացիք . իսկ ԺԳ դարուն՝  
բոլոր Յունաց կայսերութեան տիրեցին խա-  
չակիրները :

1. Թէ եւ անոր վրայ 50 տարի անցնելէն  
ետեւ՝ Յոյնք ազատեցան արեւամտեան քրիս-  
տոնէից ձեռքերէն, բայց շատ ջանցաւ, ուրիշ ա-  
հարկու թշնամի մի եկաւ Յունաստանի վրայ :

---

\* Խաչակիրներէն յետոյ Բնչ թշնամիք ելան  
Յունաց վրայ :

Այն թշնամին Տաճիկն էր, որ Թուրք կամ  
Թարբար ալ կասուի, Ասիոյ անապատներեն՝  
Կասպից ծովուն արեւելեան եւ հիւսիսալին  
կողմերեն եկած :

1. Տաճիկները Ժ դարուն՝ Արարացւոց հետ  
մեկտեղ աշխարհակալութեան ելան : Արարա-  
ցւոց քաջառը Ամիրապետ կամ Խաչիփե-  
կկոչուէին . սոքա իրենց տիրած երկիրներուն  
մեջ կուսակալներ դրին , որ Էմիր ասուեցան ,  
ու նոցա ձեռքը մեծ իշխանութիւն տուին :  
Քանի որ Ասիոյ մեջ Ամիրապետին փոխանոր-  
դը Սելջուզեան Տաճիկ էր , Տաճիկները կամ  
Սելջուզեանք գօրացան , ու Ժ. դարուն կէսին  
ատենները Արարացւոց յաղըեցին :

2. Տաճկաց աշխարհակալներուն մեջ Երեւե-  
լիներեն մեկն էր Օսման : Սա վոքք Ասիոյ ա-  
շեւելեան մասին տիրեց , ու Օսմանեան տէ-  
րութիւնը կանգնեց (1343) :

3. Օսմանայ որդին Օրխուսն՝ արեւմտեան

<sup>1</sup> Տաճիկք ու Արարացիք այն ժամանակնե-  
րը Բնջ վիճակի մեջ էին :

<sup>2</sup> Օսմանեան տէրութեան կանգնողն նվ ե-  
ղան :

<sup>3</sup> Սուլդան Օրխան Բնջ Երեւելի գործ արաւ :

փոքր Ասիոյ տիրեց, եւ Երկրին պահպանութեանը համար՝ գերի բռնուած քրիստոնեաներէն գեղեցիկներն ու ուժովներն ընտրեց, մահմետական արաւ, ու անոնցմէ գօրք կազմեց: Այս գօրքին անունը Եհիշէրի դրաւ, որ նոր գօրք ասել է:

1. Օրիսանին որդին Մուշտատ Ա., Եւրոպայի մէջ Յունաց ունեցած Երկիրներուն մեծ մասին տիրեց (1361). իսկ նորա յաջորդը սուլդան Պայէզիս' Բուլղարաց Երկրին մէջ Նիկոպոլիս քաղաքին քովը քրիստոնէից բազմաթիւ գօրքը ջարդեց (1396), իւր տէրութիւնն ընդարձակեց, եւ Կոստանդնուպոլիսն առնելու կպատրաստուէր: Նոյն ատենը ուրիշ աւելի հզօր աշխարհակալ մը Ելաւ, որ յաղըեց Պայէզիսին, եւ էր Աենկրիմուր կամ Թիմուրլէկնկ Մողոլներուն բազաւորը:

2. Մողոլները Թաքարաց հետ մեկտեղ Միջին Ասիա կրնակէին: ԺԳ դարուն վերջերը<sup>4</sup>

<sup>4</sup> Սուլդան Մուշտատ Ա. եւ նորա յաջորդը Բնջ աշխարհակալութիւններ արին:

<sup>5</sup> Մողոլները ուր կրնակէին: — Ո՞վ Եղան նոցաւանուանի առաջնորդը, եւ Բնջ տեղերու տիրեց :

Մողոլաց իշխաններէն մէկը՝ Թիմուռիկ անունով՝ բոլոր Մողոլաց գլուխ եւ առաջնորդ ճանչցուեցաւ եւ կոչուեցաւ Ճինկիզխան<sup>1</sup>, որ այժմեան Սիալիրի մէջ՝ Պայքալ լճին քովը կը-րնակէր. իսկ երբոր զինքը բազաւոր կամ խան ընտրեցին, միտքը դրաւ որ բոլոր աշխարհիս տիրէ: Ասոր համար մեծ զօրք ժողվեց, ու անով դեպ ի հարաւ քայեց ԺԳ դարուն սկիզբները, եւ մինչեւ Կասպից ծովը եղած բոլոր երկիրներուն տիրեց: Այնուհետեւ զօրք դրկեց Ճինկիզ Եւրոպա, որ զնացին հարաւային Ռուսիան ոտնակոխ արին:

1. Ճինկիզխանի յաջորդներուն ատենը Մողոլները տիրեցին արեւելեան Եւրոպայի, Փոքք Ասիոյ, Ասորաց Երկրին, Պարսկաստանի, Հնդկաստանի, եւ Ճենաստանի, այսինքն Չինու մէկ մասին :

2. Մողոլաց խաններուն մէջ ամենէն հզօրն ու ահեղն էր Թիմուռի կամ Լէնկրիմուր: Սորա ժամանակը Մողոլաց Երկրին սահմանները Ճե-

<sup>1</sup> Ճինկիզխանի յաջորդները ինչ Երկիրներու տիրեցին:

<sup>2</sup> Մողոլաց խաններուն մէջ ամենէն զօրաւորն ով եղաւ:

նաց երկըէն մինչեւ Գանգս զետը և մինչեւ Միջերկրական ծովը կհասնէին , Ռուսիայէն ալ մինչեւ Եգիպտոս :

1. Մողոլները 200 տարիէն աւելի տիրեցին Ռուսաստանի : Վերջապէս ԺԵ դարուն կէսերը , Յովիաննէս կամ Խան Գ Ռուսիոյ հզօր բազաւորը իրեն երկիրը ազատեց Մողոլաց ձեռքէն (1480) :

2. Լէնկրիմուրը Փոքր Սախոյ մէջ Հայաստանն ոտնակոխ անելէն ետեւ , սուլդան Պայէզիտին յաղթեց : Այն գոռող բազաւորը զԼէնկրիմուրը ծաղը անելով ասեր էր թէ վանդակի մէջ սլիտի փակէ գինքը : Անոր տեղը ինքը գերի ընկաւ . Լէնկրիմուրին ձեռքը , ու երկարէ վանդակի մէջ դրուեցաւ : Այն վանդակը Լէնկրիմուր հետը կքայցընէր , որ ուրիշներուն ալ ցուցընէ (1402) : Վերջապէս Պայէզիտ այնպիսի խայտառակուրեան չղիմանալով , կատդեցաւ ու գլուխը վանդակին զարնելով ջախեց մեռաւ , որով Յոյնք իրենց ա-

<sup>1</sup> Մողոլները որքան ժամանակ տիրեցին Ռուսաստանի :

<sup>2</sup> Լէնկրիմուր ինչ կերպով վարուեցաւ Օսմանեանց բազաւորին հետ :

հաւոր թշնամիկն ազատեցան . իսկ Թիմոք հանգիստ քողուց զիրենք :

1 . Լենկրիմուրին մահուանեն ետքը , Թուրքերը նորեն ուժովցան , ու Պալեղիտին մեռնելէն 50 տարի յետոյ սուլդան Մեհմեմետ Բ Կոստանդնուպօլիսոյ վրայ յարձակեցաւ , 50 օրէն աւելի պաշարեց քաղաքը եւ առաւ (1453) : Նաեւ Յունաց կայսրը Կոստանդին Թ մեռաւ այն պատերազմին մէջ , որով եւ նոցա վերջին կայսրը եղաւ . վասն զի այն ատենէն Յունաց կայսերուրիւնը վերջացաւ , եւ Տաճկաց տէրութեան հետ խառնուեցաւ . իսկ Կոստանդնուպօլիս եղաւ . Տաճկաստանի մայրաքաղաքը :

2 . Այն ժամանակէն՝ այն փառաւոր քաղաքին մէջ ամէն բան փոխուեցաւ : Քրիստոնէից եկեղեցիները մահմէտականաց մզկիրներ դարձան , քրիստոնէից բիւր քիչցաւ , նոցա օրէնքներուն տեղը Տաճկաց օրէնքները մտան : Յոյ-

---

<sup>1</sup> Լենկրիմուրի մահուանեն ետքը Թուրքերն ինչպէս զօրացան : — Կոստանդնուպօլիսը նըք եւ յուժմէ առնուեցաւ :

<sup>2</sup> Կոստանդնուպօլիս Օսմանեանց ձեռքը անցնելով ինչ փոփոխութիւն առաւ :

ները այս բաները տեսնելով՝ զունդ զունդ փախան գնացին Խտալիա, ու Խտալացոց մեջ իրենց լեզուն ու արհեստները տարածեցին :

1. ԺԶ դարուն սկիզբները սուլդան Սելիմ Ա Տաճկաց քաջաւորը աւելի եւս ընդարձակեց իւր տէրութիւնը, ու Արարիոյ, Ասորոց երկրին եւ Եզիպտոսի տիրեց : Տաճիկները եւ բռպայի վրայ ալ կարշաւեին, մանաւանդ Մահառաստանի եւ Աստրիոյ վրայ :

---

ՄԱՃԱՌԱՏԱՆ, ԼԵՀԱՍՏԱՆ, ԲՐՈՒՍԻԱ.

ԵԽ ՏՍՆԻՄԱՐՔԱ.

Մինչեւ ցայծմ Եւրոպայի գլխաւոր տէրութեանց վրայ խօսեցանք, այսինքն Գերմանիոյ, Գաղղիոյ, Անգղիոյ, Խտալիոյ, Սպանիոյ, Փոքրուկալի եւ Յունաց կայսերութեան : Այժմ քանի մի խօսք ալ ասեմք Մահառաստանի, Լեհաստանի, Բրուսիոյ եւ Տանիմաքայի վրայ :

---

<sup>1</sup> ԺԶ դարուն մեջ ով, եւ Բնչպէս ընդարձակեց Օսմանեանց քաջաւորութիւնը :

---

ՄԱՀԱՌԱՋԻ.

1. Արդեն պատմեցինք թէ Մահառ կամ Հունգարացի անունով հեքանոս ազգը թէ դարուն մեջ այժմեան Մահառաց Երկիրը եկաւ ընակեցաւ, եւ ստեղ ստեղ Գերմանիոյ վրայ կարշաւէր : Երբոր Որոն Ա զսպեց զանոնք Ժդարուն մեջ ու վարեց Գերմանիայէն, նոցա Կէյզա անունով իշխանը քրիստոնեայ եղաւ : Խսկ Կէյզայի որդին սուրբն Ստեփանոս, որուն պապը Թագաւոր անունը տուաւ (1000), զանաց որ իւր բոլոր ժողովուրդն ալ քրիստոնեայ դարձենէ, եւ այնունետեւ Մահառները կամ Հունգարացիք սկսան խաղաղասէր կեանք վարել, Երկրագործութիւն ու առուտուր անել : Բայց ԺԲ դարուն Մահառատանի մեջ քաղաքական պատերազմ սկսաւ, որով տէրութիւնը տկարացաւ եւ քագաւորին իշխանութիւնը բուլցաւ :

2. ԺԳ դարուն՝ Մողոլները եկան Մահա-

<sup>1</sup> Մահառները Յըր քրիստոնեայ եղան ու դադրեցան իրենց յարձակունքներէն :

<sup>2</sup> ԺԳ դարուն Մահառատանն Բնչ վիճակի մեջ էր :

ուրստան, ու բոլոր երկիքը տակն ու վրայ ա-  
րին . քայց նոցա վարուելէն ետեւ՝ Մաճառնե-  
րը նորէն հոգի առին . Գերմանացիք բազմու-  
թեամբ զնացին Մաճառստան ընակեցան, եւ  
երկիքները մշակելով ծաղկեցուցին :

1. Մաճառստանի երջանիկ ժամանակը մե-  
ծին Լուդովիկոսի եւ Մաքիաս Քորվինի ա-  
տենն էր : Մեծն Լուդովիկոս՝ ԺԴ դարուն մեջ  
բազաւորեց (1342—1382), եւ այն ժամանա-  
կին հզօրագոյն բազաւորներէն մեկն էր . զըր-  
սէն իւր տէրութեան սահմանը արեւմտեան հա-  
րաւային կողմէն մինչեւ Աղքիական ծովը հա-  
սաւ . իսկ ներսէն շատ բարեկարգութիւններ  
արաւ, եւ երկրագործութիւնն ու վաճառակա-  
նութիւնը ծաղկեցուց :

2. Լուդովիկոսի մահուանէն ետքը Մաճա-  
ռստանի մեջ մեծամեծ երկպառակութիւններ  
ծագեցան, որով տէրութիւնը սկսաւ տկարա-  
նալ . իսկ երբոր ժԵ դարուն կէսին՝ Տաճիկնե-  
րը նորէն սկսան վրան յարձակիւ, Մաճառս-  
տան բոլորովին խեղճ ընկաւ :

<sup>1</sup> Ո՞ր բազաւորներուն ատենը աւելի զօրա-  
ցաւ Մաճառաց տէրութիւնը :

<sup>2</sup> Լուդովիկոսի մահուանէն յետոյ Բնչ վիճա-  
կի մեջ էր Մաճառստան :

1. Յայց Քորվին՝ քաջ եւ խելացի քազառորը, Գերմանիոյ մեկ մասին տիրելեն ետեք Մոլտաւիոյ եւ Ռևանի ալ տիրեց, որ Մաճառքստանի արեւելեան կողմը կընկնին (1458—1490) : Քորվին քաց ի տիրապետութենէն՝ մեծ հոգ կտանէք նաեւ իրեն հայտակներուն հանգըստութեանն ու երջանկութեանը վրայ : Յորդորեց Մաճառները որ աւելի ջանք անեն երկրագործութեան եւ արհեստից . համալսարան հաստատեց Պուտա կամ Օֆեն քաղաքին մէջ, եւ անուանի վարժապետներ ըերել տուաւ հոն, աւելի Խտաշիայէն, որպէս զի Մաճառներուն գիտութիւններ եւ արուեստներ սովորեցընեն :

2. Քորվինի մահուանէն վերջը Մաճառքստան նորէն տկարացաւ<sup>1</sup> մէջի անկարգութեանցը պատճառաւ . ուստի վրան ջատ ջանցաւ, Գերմանիոյ կայսերք եկան<sup>2</sup> բոլոր Մաճառքստանի տիրեցին :

---

<sup>1</sup> Մաթիաս Քորվին Յնչ քաջութիւններ արաւ :

<sup>2</sup> Մաճառները Յրը, եւ Յնչպէս կորուսին իրենց ինքնիշխանութիւնը :

---

ԼԵՀԱՍՏԱՆ.

1. Սլաւեան տէրութիւններուն մէջ՝ Ռուսիայէն եւեւ, ամենէն անուանին էր Լեհաստանը<sup>1</sup> Մաճառստանին հիւսիսային կողմք։ Այս տէրութիւնը Փիասր անունով դուքսը կանգներ էր Թ. դարուն։ Խսկզբան Վ. իսրուլա եւ Վարքա գետերուն քովը քանի մի Սլաւեան ցեղեր կրնակէին<sup>2</sup> մէկմէկէ զատուած։ Փիասր դուքսը միաւորեց այն ցեղերը ու մէկ ազգ կազմեց։

2. Այն ատենը Լեհացիք դեռ կռապաշտ էին. քայց 120 տարի վերջը<sup>3</sup> Լեհացւոց Մէջաւաւ դուքսը իրեն քուրք նպատակներովը դարձաւ քրիստոնեայ եղաւ. (966)։

3. Մեջիսլաւին քաջ որդին Պողեստաւ Ա, ամէն կողմէն ընդարձակեց Լեհաստանի սահմանները, ու Լեհաց քազաւոր եղաւ. (1025)։

4. ԺԲ դարուն Լեհացւոց մէջ քաղաքական

<sup>1</sup> Լեհաստանի տէրութիւնը Յըր կանգնուեցաւ եւ որոյ ձեռքով։

<sup>2</sup> Լեհաց կրօնն ինչ էր։

<sup>3</sup> Լեհաց առաջին քազաւորն ով եղաւ։

<sup>4</sup> ԺԲ դարուն Լեհաստան ինչ վիճակի մէջ էր։

պատերազմներ ու երկպառակութիւններ ծագեցան, որով Փոմերանիան ու Շլեզիան նորէն Լեհաստանէն բաժնուեցան : Քանի մի տարի վերջը բոլոր Լեհաստանն ալ մանր մանր տէրութիւններ բաժնուեցաւ :

1. ԺԴ դարուն մէջ այն մանր տէրութիւնները նորէն իրարու հետ միացան, ու Լեհաստան օք ըստ օքէ սկսաւ աճիլ եւ ուժովնալ, մանաւանդ Քաղիմիր Գ, Եակելլո և Քաղիմիր Դ բազաւորներուն ատենները :

2. Քաղիմիր Գ, որ Անձն կկոչուի, Փիասթի ցեղէն վերջի բազաւորն էր . սա ԺԴ դարուն կէսերուն ժամանակը բազաւոր նստելէն ետեւ՝ սկսաւ իւր տէրութիւնն ընդարձակել, եւ ազգը երջանկացընելու աշխատեցաւ : Եակելլոն Լիբուանիոյ քաջ եւ հզօր դուքսն էր : Սա Լեհացւոց Ետվիկէ բազունոյն հետ ամուսնանալէն ետեւ՝ Լեհացւոց բազաւոր ալ եղաւ :

3. Իսկ ԺԶ դարուն կէսերը՝ Լիբուանիան

<sup>1</sup> Ո՞ր բազաւորաց ատենը զօրացան Լեհացիք :

<sup>2</sup> Մեծն Քաղիմիր ով էր, եւ Բնչպէս բազաւորեց :

<sup>3</sup> Լիբուանիան ու Լեհաստանը Երբ միացան:

ու Լեհաստանը միաւորեցան ու մեկ տէրութիւն կազմեցին (1569) :

1. Անկեց իգատ ժԵ դարուն վերջերը Քազիմիր Դ-ին ատենը Լեհացիք Բրուսիոյ արևամտեան կտորն առին՝ որ Լեհաստանի նիւսիսային կողմը կընկնէր :

2. Այս կերպով ժԶ դարուն մէջ՝ Լեհաստանը զօրաւոր բազաւորութիւններէն մեկն եղաւ, եւ սահմանները Պալքիկ ծովէն մինչեւ Սեւ ծովը կհասնէին։ Բայց այն տէրութեան զօրութիւնը շատի չքշեց. վասն զի մէջի խըռովութիւններն ու անկարգութիւնները շատցան, որով տէրութիւնը օր ըստ օրէ տկարցան, եւ վերջապէս կործանեցաւ։

3. Այն անկարգութեանց պատճառը ազնը-ևականաց ձեռքը մեծ ոյժ լինելն էր, այնպէս որ բազաւորն անզամ չէր կրնար առանց նոցա հաւանութեանը օրէնք դնել կամ պատերազմ բանալ. իսկ հասարակ ժողովուրդը մեծ խեղճութեան մէջ էր։ Լեհացւոց զեղացիները

<sup>1</sup> Բրուսիոյ մեկ մասին Յըր տիրեցին Լեհացիք։

<sup>2</sup> ԺԶ դարուն ինչ վիճակի մէջ էր Լեհաստան։

<sup>3</sup> Ի՞նչ էր այն անկարգութեանց պատճառը։

աղքատ եւ ողորմելի էին, եւ նոցա հարստութիւնը մեկ մը ազնուականաց եւ երկրորդ՝ Հըրեկից ձեռքն էր : Լեհաստան Հրեայ շատ կար, եւ ամէնքն ալ վաճառականութեան նետ էին :

Բ Բ Ո Ւ Ս Ի Ա.

1. Լեհաստանի նիստավային կողմը, Պալքիկ ծովուն հարաւային արեւելեան եզերքը Լարիշները կամ Լեբրոնները կրնակէին, որ ժարէն իվեր Բրուսք կամ Բրուսացիք կկոչուէին : Սոքա երկար ատեն կրապաշտ էին, եւ չէին ուզեր քրիստոնեայ դառնալ :

2. Բրուսիոյ նիստավային կողմը, Պալքիկ ծովուն եզերքը — ուր է այժմեան Լիվոնիան կամ Լիֆլանտիան — Լիվոնիացիք կրնակէին, որ նոյնպէս կրապաշտ էին : ԺԴ դարուն սկիզբները (1200) գունդ մի խաչակիր զօրք եկան Լիվոնիա՝ Ալպէրը Պրևեմացի դքսին առաջ-

<sup>1</sup> Ո՞ւր էր Բրուսիան, եւ Բրուսացիք ինչ ազգ էին :

<sup>2</sup> Բրուսիան ինչ կերպով սկսաւ տէրութիւն ձեւանալ :

նորդութեամբը, տիրեց նոյն Երկրին, ու հոն Սուսերակիր ասուած ասպետական կարգը հիմնեց :

1. Վրան շատ ջանցաւ, Բրուսիա եկաւ մէկ ուրիշ Գերմանական ասպետաց կարգ մի՛ Երկրին տիրելու ու մէջը քրիստոնէութիւն տարածելու մտքով (1228) : Յիսուն տարիեն աւելի պատերազմ արին Գերմանացիք Բրուսացւոց դէմ. բայց տեսնելով որ զլուխ ելնելու չեն, միարանեցան սուսերակրաց հետ, եւ այնպէս կրցան տիրել Բրուսիոյ (1280) :

2. Այն Երկարատես պատերազմին մէջ շատ Բրուսացի ջարդուեցաւ. բայց զրեք նոյն ատենը Գերմանացիք զունդ զունդ սկսան Բրուսիա անցնիլ, հոն քաղաքներ շինել, քրիստոնէունը տարածել, Գերմանական լեզուն եւ սովորութիւնները մտցընել Բրուսացւոց մէջ : Այնուհետեւ Գերմանացւոց կարգը բոլոր Պալքիկ ծովուն արեւելեան եզերքին տիրեց,

---

<sup>1</sup> Գերմանացի ասպետները Բնչպէս տիրեցին Բրուսիոյ :

<sup>2</sup> Ո՞ր ժամանակ եւ Բնչպէս զօրացան Բրուսացիք :

մինչեւ Նարվա քաղաքը . անով Բրուսիան հրզօր բազաւորութիւն մի եղաւ :

1. Բայց Լեհացիք պատճառով մի պատերազմ բացին Բրուսացոց դեմ, եւ նարկադրեցին զանոնք՝ Բրուսիոյ երկիրներուն կէսը Լեհաց տալու : Այն ատենէն ասպետներուն ոյժը սկսաւ նուազիլ, եւ վերջապէս ԺԶ դարուն ըսկիզբները Բրուսիան դքսութիւն եղաւ (1525) :

2. Լեհաստանին արեւմտեան կողմը փոքրիկ երկիր մը կար Կոմսութիւն Պրանտենպուրկի անունով : Այս կոմսութիւնը հիմնողն էր Հենրիկոս ԱՇ Ժ դարուն մէջ, այս պայմանաւ որ այն երկրին կոմսը Գերմանիոյ հիւսիսային սահմանը Վենտերուն արշաւանքին դեմ պիտի պահպանէր . Վենտաց ազգը Պալքիկ ծովուն հարաւային եզերքը կընակէր :

3. Պրանտենպութիկ առաջին կոմսը Ալպէրը՝ ԺՔ դարուն բոլոր Վենտաց երկրին տիրեց, զանոնք քրիստոնեայ անելու աշխատեցաւ, գերմանական լեզուն տարածեց նոցա մէջ,

<sup>1</sup> Ասպետաց ոյժը Երբ պակսեցաւ :

<sup>2</sup> Պրանտենպութիկ կոմսութիւնն ինչ էր :

<sup>3</sup> Ո՞վ եղաւ Պրանտենպութիկ առաջին կոմսը, եւ ինչպէս մեծցուց Բրուսիան :

եւ Պերլինն ու ուրիշ քաղաքներ հիմնեց։ Ետքերը Պրանտէնպուրկի կոմսերը կայսրընտիր եղան . իսկ Ժէ դարուն սկիզբը Պրանտէնպուրկի կայսրընտրութիւնը Բրուսիոյ հետ միացաւ, եւ անով այժմեան Բրուսիոյ հզօր քագաւորութիւնը ձեւացաւ։

---

Տ Ա Ն Ի Մ Ա Ր Ք Ա .

1. Նորմանտացիք, ինչպէս որ արդէն տեսանք, իսկզբան քիչ կրնակէին իրենց երկրին մէջ, որ էր Սքանտինակիա, Շուետ եւ Նորվեկիա. այլ քազմութեամբ զանազան երկիրներ կյարձակէին ու անոնց կտիրէին : Այն ժամանակը Նորմանտացւոց գօրապետները շատ էին. ամէն զունդ իրեն համար զատ իշխան ունէր։ Թէ դարուն վերջերը բոյոր Նորմանտացւոց երկիրներէն երեք քագաւորութիւն ձեւացաւ, այսինքն Նորվեկիա, Տանիմարքա, եւ Շուետ :

---

<sup>1</sup> Տանիմարքա, Շուետ եւ Նորվեկիա ինչ կերպով մէկ մէկ քագաւորութիւն ձեւացան :

1. Այն ատենը քրիստոնէից քահանաներ եկան Նորմանտիա, եւ աշխատեցան որ զաննք քրիստոնեայ դարձընեն. բայց երկար ատեն ետքը, այսինքն Ժ. դարուն սկիզբները, Տանիմարքացիք եւ Նորմեկիացիք հազիւ դարձան քրիստոնեայ եղան, Ժ. դարուն կեսերնալ Շուետները : Նորմանտացիք սովորեցան քրիստոնեաներէն նաև, զանազան արուեստներ, երկրագործութիւն, առուտուր եւ ուրիշ օգտակար բաներ :

2. Երեք բազաւորութեանց մէջ ամենէն նզօրը Տանիմարքան էր : Այն երկրին քաջ եւ պատերազմասէր բազաւորները Ժ. եւ Ժ. դարերուն այնչափ ընդարձակեցին իրենց սահմանները, որ Ժ. դարուն սկիզբները՝ Վալուկմար Բ բազաւորին ատենը, Տանիմարքացւոց ձեռքն էին բոլոր այն Սլաւեանց երկիրներն որ Պալքիկ ծովուն հարաւային արևելեան եզերքներուն քովն էին, մինչեւ Խարլանտիա :

<sup>1</sup> Նորմանտացիք Բնչպէս դարձան ի քրիստոնէութիւն :

<sup>2</sup> <sup>3</sup> Երեք բազաւորութեանց մէջ ամենէն զօրաւորը նըն էր :

1. Բայց այն երկիրները Տանիմարքացւոց  
ձեռքը շատ չմնացին. վասն զի Վայտեմար  
Բ-ին նոցա հետ խատուրեամբ վարուելուն  
պատճառաւալ՝ հալատակները ոտք ելան բա-  
զաւորին դեմ, իրենց երկիրները առին ձեռ-  
քեն ու ինքնազյուխ եղան: Այն ատենէն Տա-  
նիմարքայի մեջ անկարգութիւնը անպակաս  
եղաւ, որով շատ տկարացաւ բազաւորութիւ-  
նը. բայց ժԴ դարուն վերջերը նորեն շրտ-  
կուեցաւ ու զօրացաւ:

2. Այն ատենները Տանիմարքայի Մարզա-  
րիտա անունով բազունին՝ Քաղմարի դաշ-  
նաղբութեամբը Շուետը, Նորվեկիան ու Տա-  
նիմարքան նորեն միաւորեց (1397). բայց ի-  
րեն տկար յաջորդները չկըցան պէտք եղա-  
ծին պէս կառավարել իրենց տէրութիւնը. ըս-  
կըսան Տանիմարքայի բազաւորին դեմ ոտք  
ելնել Շուետի և Նորվեկիոյ ազնուականները.  
իսկ ժԶ դարուն սկիզբները Շուետը նորեն  
բաժնուեցաւ Տանիմարքայէն (1523):

---

<sup>1</sup> Տանիմարքայի տէրութիւնը ինչով ու երը  
տկարացաւ:

<sup>2</sup> Մարզարիտա բազունին ինչ կերպով կա-  
ռավարեց իւր երկիրը:

ԳԻՒՏ ԿՈՂՄՆԱՅՈՒՑԻ, ՀՐԱՅԱՆԻ ԵՒ  
ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ.

Միջին դարուց մեջ շատ օգտական զիստեր եղած են : Սոցա մեջ երեւելիներն են՝ կողմնացոյցը, հրացանը, վառօղը եւ տպագրութեան արուեստը :

*Դիւտ կողմնացուցին .*

1. Կողմնացոյց ասուածը կորածեւ արկդիկ մըն է՝ վրան ապակիով ծածկուած . սորա մեջտեղը սրածայր երկարի վրայ շարժական ասեղ մի անցուցած է՝ ծայրը մազնիս քսուած : Դիտելու բան է որ կողմնացոյցը ո՛ր կողմն ալ դարձընես, ասդան մեկ ծայրը միշտ դեպ ի հիւսիս կդառնայ : Ուստի կողմնացուցով միշտ կարելի է գտնել՝ թէ ուր է հիւսիսը եւ հարաւր, եւ ուր է արեւելքն ու արեւմուտքը : Ծովուն վրայ քայլողներուն համար, մանաւանդ ծովեզերք չերեւցած տեղերը, այս գործիքը շատ հարկաւոր բան է :

2. Կողմնացոյցը հնարեց Փլաւիու ձօ՛յա

<sup>1</sup> Ի՞նչ է կողմնացոյցը եւ ինչ բանի կուզայ :

<sup>2</sup> Կողմնացոյցը ով հնարեց :

իտակացին ժԴ դարուն ետքերն ու ժԴ-ին  
սկիզբը :

1. Մինչեւ նորա ատենը՝ նաւորդները կը-  
վախնային ծովուն մէջտեղերէն քալելու, այլ  
սովորաբար եզերքներէն կքալէին. վասն զի  
երբոր եզերքը աչքերուն դիմացէն հեռանար,  
ճանապարհը կկորսնցընէին : Խսկ երբոր կող-  
մնացոյցը գտնուեցաւ, նաւավարները առանց  
վախի սկսան ծովը կտրելով՝ աշխարհէ աշ-  
խարհք անցնիլ : Այն ճանապարհորդութեանց  
ատենն էր որ նոր նոր երկիրներ եւ նոր  
ազգեր սկսան գտնուիլ :

---

*Պառողի և հրացանի գիւտը :*

2 Որչափ որ կողմնացոյցը հարկաւոր էր  
ծովագնացութեան, այնչափ ալ հրացանը պկտք  
էր պատերազմի համար : Յայտնի է որ քըն-  
դանօրը, հրացանը եւ ատրճանակը վառօղով  
կնետուին . այսինքն քնդանօրին կամ հրացա-

---

<sup>1</sup> Կողմնացուցին գտնուելին առաջ մարդիկ  
ինչ կերպով նաւորդութիւն կանէին :

<sup>2</sup> Վառօղը ինչ բանի կուզայ :

նին մեջ չափով վառօղ կղընեն , ու վրան մանք ոռոմբեր կամ գնտակներ դնելէն յետոյ՝ կրակի կայծով մը կրունկցընեն վառօղը , որով անմիջապէս եւ հեռու կնետուին այն գնտակները կամ ոռոմբը :

4. Կպատմեն թէ վառօղին այսպիսի ոյժ ունենալը գտնողը գերմանացի կրօնառը մի է՝ *Պերրոդ Շվարց* անունով ԺԴ դարուն սկիզբները : Օր մի այս կրօնառը սանդի մեջ աղբօրակ , ածուխ եւ ծծումք կծեծէ , ու վրան քարով կծածկէ , մեկդի կղընէ . յետոյ կսկըսի կայծքար զարնել որ ճրագ վառէ . յանկարծ կայծ մը կընկնի սանդին մեջ , ու այն փոշիին՝ այսինքն վառօղին հասնելուն պէս՝ վառօղը կրունկի , ու քարը սաստիկ շառաչմամբ տանը առաստաղին կզարնուի : Կրօնառը առջի թերան կվախնայ , քայց յետոյ քանի մի անգամ եւս նոյն փորձն անելով կտեսնէ որ ամէն անգամ՝ սանդին մեջի փոշին նոյն կերպով քնդալով՝ մեջէն դուրս կարձակուի : Այս փորձը ուրիշներուն ալ կյայտնէ , եւ նոքապատերազմի մեջ քանեցընելու յարմար կը-

---

\* Ո՞վ , եւ ինչպէս հնարեց վառօղը :

գտնեն զայն, մանաւանդ քաղաքներու պատեր եւ կամուրջներ քանդելու, եւ այլն։ Այն ատենէն երկարէ մեծամեծ սանդեր սկսան ձուլել, եւ քարերով ու գնտակներով կլեցընէին զանոնք։ Ահա այս կերպով սովորեցան մարդիկ պէսպէս բնդանօքներ, հրացաններ եւ ուրիշ գենքեր շինել։

---

### Տպագրութեան զիւտը :

1. Միջին դարուց գիւտերուն մեջ՝ ամենէն օգտաւետն է տպագրութիւնը։ Ասկէց 450 տարիի չափ առաջ՝ տպուած զբքեր չկային։ Ովոր զիրք մը ուզէր ունենալ, պէտք էր որ կամ ինքը օրինակէ, եւ կամ կրօնաւորներու եւ ուրիշ զբագիրներու օրինակել տայ։ Այսպիսի ձեռագիր զբքերն ալ շատ սուադ էին. օրինակի համար, մեկ ձեռագիր Աստուածաշունչը քանի մի հազար դահեկան կարժէր։ Այն սղութիւնն էր պատճառ. որ հարուստ մարդիկ միայն կրնային զբքեր ունենալ, եւ զբել կար-

---

<sup>1</sup> Տպագրութեան գիւտեն առաջ զբքերն ինչ վիճակի մեջ էին։

դաւ զիտցողները քիչ եկն ժողովրդեան մէջ :

1. ԺԵ դարուն սկիզբները սկսան տախտակներու վրայ քառերը ամրող երեսներով փորել՝ շրջուն կերպով : Այն փորազրուած տախտակներուն վրայ սեւ ներկ կըքսէին, եւ այնուհետեւ քդրի կամ մազադարի վրայ կըտպէին : Այս կերպով՝ մէկ փորազրուած տախտակի վրայ կարելի էր քանի մի հարիւր օրինակ տպել . բայց որչափ աշխատութիւն պէտք էր այսպէս զիրք տպելու : Քանի մի հարիւր էջ ունեցող զրքոյկ մի տպելու համար՝ պէտք էր նոյնչափ այ տախտակ փորազրել : Դարձեալ եւ փորազրուած տախտակները բանեցընելով կմաշէին, եւ հարկ կիմնէր զանոնք յաճախ փոխել :

2. Այն զիւտէն վերջը շատ չանցաւ, ազնուական զերմանացի մի Կուրրեմպէրկ անունով՝ Մայնց քաղաքէն՝ տպազրելու աւելի քերեւ հնարք մի գտաւ, որ էր մանր մանր փայտերու ծայրերը մէկ մէկ տառ փորել, ու այն

<sup>1</sup> Ի սկզբան տպազրութիւնն ինչ կերպով կը լինէր :

<sup>2</sup> Ո՞վ եւ ինչպէս հնարեց տպազրութեան այժմու կերպը :

փայտերը քովէ քով թերելով ամբողջ բառեր  
կապել, անով բովանդակ էջեր տպել. այն  
փայտի կտորները նորէն կքակեր ու նոր  
նոր բառեր կկապէր: Բայց Կուրբեմպէրկ աղ-  
քատ լինելով՝ չկրցաւ մինակ առաջ տանի  
իւր զիւտը, որ մեծ ծախքի կարօտ էր. ուս-  
տի հարկ եղաւ որ *Փաւատ* անունով հարուստ  
ուկերչին ու Շեֆֆէր անունով ձուլիչին նետ  
ընկերութիւն կազմէ, որպէս զի սկսած զիւ-  
տը առաջ տանի:

1. Շեֆֆէր տառերը արձիմէ կամ կապարէ  
ձուլելու հնարքը գտաւ. (1440). անով զանա-  
զան զրքեր տպեց: Առաջին տպած զիքն էր  
Աստուածաշունչը: Փաւատ այն զրքերը ծա-  
խելու հանեց. ժողովուրդը երրոր տեսաւ, տը-  
պած զրքերը, կարծելով թէ ձեռագիր են՝ կը-  
զարմանար զրուածքին զեղեցկութեանը եւ  
միակերպութեանը վրայ. շատերն ալ միտքերը  
դրած եին թէ կախարդական զրքեր են անոնք:

2. Բաց յայսմանէ, միջին դարուց ատենը

<sup>1</sup> Շեֆֆէր ու *Փաւատ* ինչպէս օգնեցին Կուր-  
բեմպէրկին:

<sup>2</sup> Ուրիշ ինչ զիւտեր եղան միջին դարուց  
ատենները:

ուրիշ գիտելիք եւս եղած են, ինչպէս բուղը,  
ապակի, ժամացոյց շինել:

1. Թուղթը բամպակէ կամ կտաւէ կշինուի:  
Առաջին բուղը շինողները Արաբացիք եղան,  
և դարուն մէջ. իսկ Գերմանիոյ մէջ բուղը  
զործելը ԺԴ դարուն սկսաւ:

2. Ապակին ամենէն առաջ Անգղիացիք  
սկըսան շինել ԺԲ դարուն վերջերը:


3. Պատի ժամացոյցը և դարուն սկսած են  
շինել. իսկ առաջին ծոցի ժամացոյցը՝ շինուեցաւ. 1500-ին Գերմանիոյ Նուրենակերկ քաղաքին մէջ:

---

<sup>1</sup> Թուղթ շինելը հվ, եւ Երբ հնարեց :

<sup>2</sup> Ապակին Երբ սկսաւ շինուիլ :

<sup>3</sup> Ժամացոյց շինելը Երբ հնարուեցաւ :



## ՑԱՆԿ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻջին ԴԱՐՈՒՑ.

Բնդիանուր գիտելիք ..... 5

—————οο————

## ՇՐՋԱՆ ԱՌԱՋԻՆ.

Արևմտեան Հռովմայ կայսերութեան ընկերեան մինչեւ Մեծին Կարողոսի ժամանակը :

Գերմանացի ազգերուն տեղափոխութիւններէն ետքը՝ նոցա մեջ պատահած զանազան փոփոխութիւնները ..... 11
Խոալիոյ կտիրեն Ռստրոգորները, Յոյնք եւ Լոնգոբարտացիք : — Յունաց կայսերութիւնը, Յուստինիանոսի փառաւոր ինքնակալութիւնը ..... 16
Արաբացիք . — Մահմետ ..... 22
Թագաւորութիւն Փրանկաց ..... 30

—————օօ————

## ՇՐՋԱՆ ԵԲԿՐՈՐԴԻ.

Մեծին Կարողոսի ժամանակեան մինչեւ Խա-  
չակրաց արշաւանքները :

Մեծն Կարողոս .....	34
Փրանկաց միապետութեան զանազան տէ- րութիւններ բաժնուիը .....	40
Գաղղիա .....	43
Գերմանիա .....	44
Անգղիացաց պատմութեան սկիզբը . — Նորմանք. — Ռուսք .....	45
Գերմանիոյ վիճակը Սաքսոնիացի բազա- ւորաց ու կայսերաց ատենք. — Հենրի- կոս Ա. .....	52
Որոն Ա. .....	55
Գերմանիոյ վիճակը Ֆրանքոնիացի բազա- ւորաց ժամանակը . — Կոնքաղոս Բ, Հենրիկոս Գ, Դ եւ Ե .....	58

## ՇՐՋԱՆ ԵՐՐՈՐԴ.

Խաչակրաց արշաւանքեն մինչեւ Ամերիկայի գտնուիլը :

Խաչակրաց արշաւանքը .....	65
Դարձեալ խաչակրաց արշաւանքը .....	72
Խաչակրաց արշաւանքներուն հետեւանքները . — Ասպետութիւն .....	79
Քաղաքք եւ քաղաքացիք .....	84
Արուեստք եւ գիտութիւնք .....	87
Օրէնք .....	90
Գերմանիոյ մէջ Հոհենշքաւֆեններուն տոհմը . — Կուելֆեանք եւ Կիպելեանք .....	92
Գերմանիոյ վիճակը Հապսալուրկեան ցեղէն եղած Աստրիոյ կայսերաց ատենը . — Զուիցերացիք .....	96
Արևմտեան եկեղեցւոյ մէջ պատահած անկարգութիւնները . — Յովիաննէս Հուս եւ Հուսէանք .....	104
Գաղղիացւոց վիճակը Քափերեանց ժամանակը . — Անգղիացւոց դէմ պատերազմները .....	109

Գաղղիոյ վիճակը Վայուայի ցեղէն եղող քազաւորաց ատենը . — Անգղիոյ պատե- րազմին շարունակութիւնը : — Օրէկանի օրիորդը : — Կարուս Յանդուզն ..... 144
Անգղիա ..... 120
Հիւսիսային Խտալիա ..... 125
Պիրենեան թերակղզին . — Ծովային ձանա- պարհի գտնուիը դեպ ի Հնդկաստան ... 133
Կայսերութիւն Յունաց . — Տաճկաց և. Մո- ղուաց Եւրոպիոյ վրայ արշաւելը ..... 140
Մաճառստան ..... 148
Լեհաստան ..... 154
Բրուսիա ..... 154
Տանիմարքա ..... 157
Գիւտ կողմնացուցին ..... 160
Վառօղի և. հրացանի գիւտը ..... 161
Տպագրութեան գիւտը ..... 163





Spec 106



